

ՅՈՎՃԱՆՆԵՍ Յ. ՄԵՂՄՈՒՆԻ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հայաստանի Ծննդական, Տեսառական, Պահանջման ու Վարչական նկարագրութիւնը.— Հայ նշանաւոր Գաղուրքնե և Վիճակագրութիւն.— Գառակացութիւն և ամփոփում Հայ Ազգ՝ Պատմութեան:

ՄԱՐԶՈՒԱՆ

ՏՊԱԳՐ. ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

1914

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ

6982 մ հ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հայտստանի թեալան, Տեսեական, Քաղաքակրա-
կան ու Վարչական նկարագրութիւնը.— Հայ նօսնա-
ւոր Գաղութներ եւ Վիճակագրութիւն.— Պասակարգու-
թիւն եւ ամփոփում Հայ Ազգ. Պատմութեան:



ՄԱՐԶՈՒԱՆ
ՏՊԱԳՐ. ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

1914

ԱՅ ԽԱԲԱԳԻՆ

Արուեստականօրէն պերճակառոյց եւ սակայն, այժմ,
խայբայուած ու փշատակուած շենքի մը զեղարակ հողակոյ-
տին վրայ կանգնած՝ անոր հրակեց ատաղձները զննել՝ կը
նշանակէ մարած օճախի մը մոխրները խառնել՝ հոն քա-
ռուն կայծեր զննելու վուրելու ցանադրութեամբ:

Մեր այս ձեռնարկին աղ, ահաւասիկ, նոյն այդ ձա-
խաւեր բայցուումը պիտի յատկանչեր՝ երե սակայն հայկա-
կան մարած օճախը դեռ եւս յունենաւ մուր ու մուռ
հանդարտութեան մէջ պշպացող մշտածարծ կայծեր: Ուսի՛,
մտադրեցինք առաջնորդուի օճախը Սահակ - Մերնպեան
շողշողուն կայծեռուն, որոնց մոխրները վնասելու եղած
էինք դեռ երեկի: Պահ մը պտոյքի եղել բաղձացինք դեսի
ամպածրաւ Մասիսը Հայաշխարհի, մեր հեզասահ ու մեր
ահեղափակ Արամը, հայ կենառունակ ինինազոյութեան քա-
բացուցինք Մաքեր, Տարօն, Դուին, Վաղարշապատ եւ կոր-
ծանուած Սնին, ու վեցապէս հայ վեհապանծ բաղախ-
կրութեան ակնադրիւր բազինները մշտախոն, որոնց առ-
ջեւ սակայն Մատառուղոն մրւունցինք կը բարաւանան մտի՛,
բազինք եւ սրբի անհացած հայ դիցազները ոգեկոչելու: Այդ
բազմանշապոյր ներշնչարանները խրանող ծերութեան եւ
անմեղ կուտութեան դասեր ունին մեզ աւանդեցիք: Մանա-
ւանդ հարկ եւ որ իր հայրենիքի ցուրեն, հոդեն ու օդեն
ուծացած հայ դեռահասին տայինք ձամբորդ շինականի
ուխտագնացութեան տեխն ու հողարափը, անոր հետ առա-
անա ինի մշուշապատ հորիզոններէն դեսի հայ շեռնաշխար-



իր՝ հոն դրապէս ցոյց տալու հայ կեանի յաւերժացման
բարացուցական տարրերը, որոնց համար գրական այնուն
մշակներ երեւակայած ու մեզ աղ երագել տուած են միայն:

Այսպէս, հետեւաբար, մեր այժմու յաղախական ու
բաղադրական գոյուրեան տոկուա ատաղձներու ի խըն-
դիր՝ ժամանակակից հայ կեանի վերադարձը դիսի հայ
Ուսկիի եւ Արծարի դաւերը՝ մեզ մերժեցին պատրասէլ
նոյն այդ փառաւոր շրջաններու ծնուցիչն ու մեռնցին եղող
հայկական թեազարտի Աշխարհագրութիւնը:

Մեր այս կամաւոր առաջարրութենին զա՞ կար, սա-
կայն, աւագ պարտականութիւն մը որ կ'ըստիպէր օրինակօր
ձեռնարկել Հայաստանի Աշխարհագրութեան: Այդ աղ—ա-
հաւասիկ— ազգային պատմութեան դասերու մէջ, իր
կրական համես աշխատաւոր, մեր ունեցած արդարացի
խղճահարութիւնն եր հայ աշակերտին աւելի եւս օգսակար
ըլլալու ջանադրութեալք: Մենք, ամէն օր, դասերու ըն-
րացին, ամոր երեւակայել կուտանի սոսկ, առանց շօշա-
փելիօրեն ցոյց տալու հայկական միջավայրն իր առանձնա-
յատուկ տուեալներով, որոնց հետ ծանօթացումը դասը ո՛ր-
բան հիմնական, նոյնան աղ բազմազայի պիտի դարձնէր:
Ազգ, պատմութեան ուսումը հայ զրծօն անհանները վեր-
դուծելի աւելի պէտք է ուսումնասիրէ անոնց ներշնչող եւ
զործի մզող օրրանը: Խւարանից աշակերտ զիստիլին զիս-
տայ պարտաւոր է օրուան դասին հետ աղերս ունեցող խ-
ղաքներու, Աշանաւոր վայրերու տեղը, դիրքը, արձանիքը
եւին: Բացի այս հայ եկեղեցական ու բանահիւսական պատ-
մութեանց դասերն աղ հետեւելու են հայ շրջավայրի ու-
սումնասիրութեան — իին եւ արդի Հայաստանի Աշխարհա-
գրութեան — զոր, թէ՝ իր առանձին դաս եւ թէ իր ա-
նոնց յարակից ուսում, հարկ է աւանդել՝ աւելի յաջողու-

թիւն ընձեռնելու կատարեալ վասանութեամբ: Հայաստանի
Քարեկան ու Աշխարհագրութիւնը, վեցապէս, հայ խղա-
քակրական պատմութեան լիակատար ժողովրդականացման
դրացուցիչ տարրերը կը կազմեն ապահովաբար, որոնց ան-
յետագելի պէտքը կը շեշտու մանաւանդ մեր ազգ. վար-
ժարաններու բարձրացոյն երկնեղ կարգերուն համար:

Հուակ ուրեմն — պատմութեան ուսուցիչի մեր համես տուրանութեամբ — կը համարակենի ահա Հայաստանի Աշ-
խարհագրութիւնը՝ որպէս զրծածէլի դասապիրն ազգ. երկ-
սեղ վարժարաններու մէջ: Իսկ անոր դրական զնամնութեան
աղ կը յանձնենի հայ վարժապետներու հիւրական ձեռների-
ցութեան արդին իսկ ծանօթ պատմութեան արդին:

1 Սեպտ. 913

Մարգուան

Ազգ. Ա. Սահակեան Խատի
Վարժարան

ՑՈՎՀԱՆՆԵՍ Յ. ՄԵՂՄՈՒՆԻ

Otida Aofagadonrisam Օքրոս Օպուտան
ցողցին

Օքրոս Շահումյան

ԱՂԲԻՒՐՆԵՐ



1. Ա. Յ. ՊՕՑԱՃԵԱՆ.— Ազգային Պատմութիւն:
2. Հ. Դ. ԻՆՃԻՃԵԱՆ.— Հնախօսութիւն Հայաստանեաց:
3. Հ. Մ. ԶԱՄՉԵԱՆ.— Հայոց Պատմութիւն (եռահասոր):
4. Մ. ԳԱՐԱԳՎՇԵԱՆ.— Քննական Պատմութիւն Հայոց:
5. Մ. ԽՈՐԵՆԱՅԻ.— Հայաստանի Աշխարհագրութիւնը:
6. ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՈՒԽՏԷՆ.— Swartf Աշխարհագրութեան:
7. Հ. Դ. ԻՆՃԻՃԵԱՆ.— Հին Հայաստան:
8. Դ. ԽՈՉՈՐՆՅԱ.— Պատկերազ. Աշխարհագրութիւն:
9. Հ. Մ. ԵՓՐԻԿԵԱՆ.— Բնաշխարհիկ Բառարան (երկանահասոր):
10. Բ. Մ. ՊՕԶԱՃԵԱՆ.— Համառօ Հայոց Պատմութիւն:
11. Հ. ՏԵՐ ՍՍՏՈՒՄՄՏՏԵԱՆ.— » »
12. Գ. ՄԵՍՐՈՊ.— Ուրարտ կամ Հայաստանի Նախարարիկները:
13. Մ. ԲԱԼԱՍԱՆԵԱՆ.— Պատկերազարդ Հայոց Պատմութիւն:
14. Կ. Յ. ԲԱՍՄԱՃԵԱՆ.— Քննիլ. Պատմութիւն Հայոց:
15. Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ.— Համառօ Պատմութ. Հայոց:
16. Դ. ԽՈՉՈՐՆՅԱ.— Պատկերազարդ Հայոց Պատմութիւն

17. Տօֆր. Ն. ՏԱՂԱՒՄՐԵԱՆ .— Ուրուազիծ Պատմութիւն Հայոց :

18. ՄԵԽԹԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ .— Հայերը Ռուսաստանում :

19. Հ. ԱՌԱՔԵԼԵԱՆ .— Պատմութիւն Հայոց :

20. Ս. ԲԻՒՐԱՏ .— Հայկական ընդհ. Պատմութիւն :

21. Հ. Ե. ԶԱՔՋԵԱՆ .— Պատմութիւն Հայոց :

22. Մ. ԽՈՐԵՆԱՑԻ .— Հայկական Պատմութիւն :

23. Histoire des anciens Armeniens Noël dolens et
A. Khatch.

24. Գ. ԴԱԶԱՐԵԱՆ .— Հայաստան և Հայերը՝ ըստ
Քենոփոնի:

25. Համբէս Ամոռեայ :

26. Բազմավիճ:



Գլուխ Ա.

ԲԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՏԵՂ. Լ. .— Հայաստան .— Հայոց պատմական լուսաշխարհը — կը գրաւէ Եւրոպայի ու Ասիոյ միջնամասը՝ պարփակուելով Սրեւելեան երկայնութեան 30-45 և Հիւսացին երկայնութեան 36-42 աստիճաններուն մէջ՝ 150.000 քու . մզն ատրածութեամբ :

ԴԻԲԻԾ. .— Հայաստան իր բարձրաւանդակներու , երկնաքերծ ու ամպածքար լեռներու գերակայ սարահարթով կը ներկայացնէ անառիկ դիրք մը : Մօտաւորապէս 3-8000 ոտք բարձրութեամբ հետզհետէ կը հակի դէպի սահմանածայրերը : Այնպէս որ՝ հիւսիսային կողմէն կ'իջնէ կուր գետը , Սրեւմուտքէն՝ Փոքր-Հայքի դաշտազեանէ կամ Վելիքէն՝ Եփրատ գետը , իսկ Սրեւելքէն ալ՝ Կասպից կամ Վրկանայ ծովը : Անդամականոր ձորեր , ծաղկաշատ ծմակներ , սաղարթախիտ անտառներ , արօտատեղներ , մարգեր , վտակներ ու ահեղավագ գետեր Հայ-

աստանը կ'օժտեն աշխարհային զրախտով մը և զինքը արժանի կ'ընեն Եղեմի իսկական բռւրաստանն ըլլալու:

Սյս օրինակ բնական զանազանութիւններ բնակիչներուն կուտան նկարագրի պէսպիսութիւններ, վարք ու բարքի հակադրութիւններ. և վերջապէս՝ լեռնաբնակը կը դարձնեն խրօստ, իշող, հասաստակամ, իսկ դաշտաբնակը՝ քծող, երկերեսանի ու կամակատար:

ԿԼԻՄԱՆ. — Կլիմայի տեսակէտով՝ Հայաստան կը բաժնուի Հիւսիսային, Միջին և Հարաւային գօտիններու: Հիւսիսի լեռնային գօտին վերջին աստիճան ցուրտ կ'ընէ: Զիւնն ու կարկուաը տեղական բնակչութեան ամենօրեայ հիւրեն են և զինքը «Զիւնեղէն լեռներու ու թըմրեցուցիչ սառնամանիքի բնակիչ» կոչել կուտան: Ամեն տեղ ձիւնին բարձրութիւնը մէկ մեթրը կ'անցնի: Ճամբանները դժողակ են և ունին դժուարանցանիկի կիրճեր, որոնց արհաւեփքին ենթարկուած է ատենօք յոյն պատմիչներէն՝ Քսենոփոն եւս:

Սյս կողմերու բնակիչները, օդին պատճառով, զօրաւոր կազմուածք ունին և, ծովէն հեռու գտնուելով, կը լիմայական փոփոխութեանց շատ չեն ենթարկուիր, ուրովինեւ վեց ամիսէ աւելի ձմեռ կ'ըլլայ: Ցրտութիւն և տաքութիւն միօրինակ են հոն, ու ատոր համար է որ բաղմատնասկ հիւանդութիւններ անծանօթ կը մնան տեղացիներուն:

Միջին գօտին համեմատաբար բարեխառն է ու հաճելի: Ունի իրեն յատուկ բուսականութիւն մը: Իսկ Հարաւային գօտին — տաք ու առողջապահիկ — ունի հասարակածի մէջ աճող մաս մը բոյսեր, ինչպէս նաև վիթխարի կենդանիներէն մնացորդներ: Հոս անպակաս են

թօնուա հեղեղներ, որոնք տեղւոյն հողը կը դարձնեն բարերեր ու արգաւանդ:

ՍԱՀՄԱՆԸ. — Հայաստանի սահմանները զանազան դարերու մէջ հայ զանազան աշխարհակալներու ձեռքով փոփոխուած ու ընդարձակուած են՝ ամփոփելով հարզհնտէ Փոքր-Հայք, Խաղաքիք, Աղուանք, Ասորպատական (Ասորպէնան), Հայոց Միջագետք (Ուր-Հայաստան) և այլն: Այնպէս որ, Քրիստոնէ մօտաւորապէս կէս գար առաջ, Հայաստան Յոյներու և Պարսիկներու կողմէ Արմենիա, Հայերու կողմէ Մեծ-Հայք և Ասորեստանցիներու կողմէ ալ Ուրարտու=Արարատ (իռնային երկիր) կը կոչուէր՝ ունենալով հետեւեալ սահմանը:

Հիւսիսէն՝ Եգիերացւոց, Վրաց և Աղուանից երկիրները — որոնցմէ կը բաժնուէր կուր գետով — Արեւելքէն՝ Կասպից ծովը, Պարսկաստան և Մարաստան, Հարաւէն՝ Ասորեստան ու Միջագետք, իսկ Սրեւմուտքէն՝ Եփրատ գետ ու Փոքր-Ասիա:

Քրիստոնէ վերջը սակայն, մօտաւորապէս Ե. դարուն, Հայաստանն աւելի եւս ընդարձակուած՝ ունեցաւ հետեւեալ սահմանները:

Հիւսիսային և Հարաւային Արեւելքէն՝ Կասպից ծով, Մարաց և Պարսից երկիրները, Հարաւէն՝ Ասորեստան և Միջագետք Ասորւոց, Հիւսիսային և Հարաւային Արեւմուտքէն՝ Սլիմա (Դըզըլ ըրմագ) գետ, Փոքր-Ասիա ու Միջերկրական ծով փակ Հիւսիսէն՝ Սիւ ծով, Վրաց ու Աղուանից (Շիրուան) երկիրները:

ԼԵՌՆԵՐԸ. — Հայաստան-Կովկասեան և Տաւրուան բարձրաբերձ լեռնագօտիններու մէջ խանձարուրուած

Եռնային ցամաքակղ ի մո ըլլալով — իր կեդրոնական ու սահմանագծային մասերուն մէջ ունի նաև մեծ ու փոքր բաղմաթիւ լեռներ, որոնք կը ներկայանան հետեւեալ կերպով :

1. Սիւնեաց նահանգին մէջ՝ Արևնեաց կամ Ղարապաղի լեռներ (3500 մեթր բարձր.), Գեղամայ լեռ, Գեղարքունեաց լեռներ եւայլն :
2. Արարատ նահանգին մէջ՝ Արարատեան լեռներ, որոնցմէ են Մեծ ու Փոքր Մասիսները = Ալիրու տաղ (16254 ստք): Ասոնք կեդրոնական Եւրոպայի Մօն Պլան լեռներէն 1000 սոնաչափ բարձր են: Մասիսի Հիւսիսային կողմը կը գտնուի Արագածը = Ալագեաց (13454 ստք): Կայ նաև Նպատ լեռը, որուն վրայ Մեծն Ներսէս հայրապետը ձեռամբարձ աղօթած է Մերուժան Արծրունիի պարտութեան և Հայոց թագաւոր՝ Պապի յաղթութեան համար:
3. Վասպուրականի նահանգին մէջ կան Վանայ լեռները՝ ինչպէս նաև Սեպուհ=Արփան (13000 ստք) և Վարդ:
4. Կորդուած աշխարհին մէջ՝ Կորդուած լեռներ (1400() ստք), որոնք, հին ժամանակ, Հայաստանի և Ասորեստանի սահմանները կը գծէին:
5. Աղձնիք նահանգին մէջ՝ Աղձնեաց լեռներ, որոնք երբեմն կը կոչուէին նաև Սամոյ կամ Սասունք լեռներ:
6. Տուրուքերանի մէջ՝ Խոյ՝ Ներբովդ, Գրգուռ լեռները: (Բատ աւանդութեան՝ Նոյի տասպանը Գրգուռ լեռն վրայ հանգչելու եկած և ըսած է: «Գրգուռ ա՛ռ զիս»: Լեռն ալ պատասխանած է: «Գնա՛ ի Մասիս, զի բարձր է քան զիս»: Ասոր վրայ՝ ի բ

- թէ՝ Նոյի տապանը Մասիս լեռան վրայ իջած է:)
7. Բարձր-Հայքի մէջ կան Բարձրահայոց կամ Հայկական լեռներ, ինչպէս՝ Բիւրակնեան կամ Սրմանց = Պինկէօլ (11000ստք), որ հայոց ամենէն լայնատարած լեռն է: Կը գտնուին նաև Վարդոյ, Քէօր-օղլու, Տուծիկ և այլն:
 8. Խաղափիք և Տայք նահանգներուն մէջ՝ Պարիսարեան լեռներ = Զըլտըր (12000 ստք), Սպեր, Գոհանամ, Խաչաքար, ինչպէս նաև Կոբայ լեռներ, որոնք Արեւմտեան կողմէն Մեծ ու Փոքր-Հայքերուն սահմանները կը գծէն:
 9. Փոքր-Հայքի և Կիլիկիոյ մէջ կան Արգէսու=Էրճիսու (3500 մեթր), Տօրոս=Զուլ, Անտիարոս, Սեւան (Կեավուռ տաղ) եալն:

ՀՐԱԲՈՒՀԱՑԵՐ. — Բառ բնապատճական և երկրախուզական հետազոտութիւններու: Մասիսը հրաբղխային լեռ մը եղած է, որուն ստորոտը տակաւին ծածկուած է հրաբղխային արտադրութիւններով: Իր ամենասոսկալի բորբոքումը աեղի ունեցած է 1840ին՝ աւեր ու կրակ սիուելով չորս կողմ: Հրաբղխային լեռ մըն է նաև Արագածը, որ ժամանակաւ պարբերաբար բորբոքած և իր լաւաները մինչեւ Արաքս գետը հոսեցուցած է: Մասիսի նման՝ ունի հրաբղխային հետքեր:

ԼԵՌՆԱԴԱՇՏԵՐ. — Հայաստան, իր մեծափառ լեռներուն հետ, ունի լայնանիստ լեռնադաշտեր, ինչպէս՝ Հիւսիս-Արեւմտեան մասին մէջ՝ Ճորիսի դաշտը, Ախցիխայի (Ախտաքաղաք), Կարնոյ, երզնկայի, Բասինի եւալն: Սոյն լեռնադաշտերուն համար տեղւոյն նահանգը «Բարձր-Հայք» կը կոչուի: Այսու ատի մէջ ալ կան բազում

լեռնաղաջտեր՝ ինչպէս՝ Երասխի, Շիրակի (Շէօրէկէլ), Վանանդի, Հիւսիսացին Արագածոտնի, Պայազիսի, Սրեւելեան Եփրամի (Մուրատ) եւայլն։ Վասպուրական նահանգին մէջ կան Տոսպի, Արտավի, իսկ Փոքր-Հայքի մէջ ալ՝ Մալաթիոյ լեռնաղաշտերը։

ԳԵՑԵՐԸ .— Հայաշխարհի յիշատակուած բազմաթիւ լեռները կ'արտադրեն սրավազ գետեր, որոնք —իրենց անցած տեղերուն մէջ— կ'ոռոգեն գաշտեր ու սարեր՝ դարկ տալով հայ Բուսաշխարհին։ Անոնք, ընդհանրապէս, դէպի Հարաւ և Սրեւելք կ'ընթանան։ Հայաստանի Հիւս-Սրեւեմուեան կողմէն՝ Սեւ ծով, Սրեւելակուրմէն՝ կասպից ծով և Հարաւէն՝ Պարսից ծոցը կը թափին։

Սև ծովը կը թափի ձորոխ (Զիւրիւք Սու) գետը, որ կը բզիսի Բարձրահայոց լեռներէն և կ'ընթանայ Պաթումի մօտէն։ Ձորոխն իր մէջ կ'ընդունի Սաման-Սու, Սրտահանի, Օլժի, Պարխարեան և այլ գետակները։ Նոյն ծովը կը թափին նաև Սլիս (Գըզըլ ըրմագ) գետը —որ կ'անցնի Սերասափոյ մօտէն— իրիս՝ (Եշիլ ըրմագ), որ կ'անցնի Թողաթէն, Ամառայէն եւայլն։

Կասպից ծովը կը թափին Կուր (Կիւրսի անունով կոչուած) և Երասխ=Սրաքս գետերը։

Կուր գետը կը բզիսի Կարսի լեռներէն, կ'ընդունի Ալիցիսայի, Մըցիսէթայի (Վրաստանի մայրաքաղաք) գետերը։ Կ'ընթանայ Հայոց, Վրաց և Սլուանից աշխարհներէն ու, միանալով Արաքսին, կը թափի Կասպից ծովը։ Սյո գետն ունի պատուական ձուկեր, որոնցմով Խաւեար կը պատրաստուի։ (Ազգ. պատմութեան մէջ կը յիշատակուի թէ Արաքս Բ. թագաւորն հայոց՝ Կուր գետէն իր նժոյզովն անցած ու Աղանդերու թագաւորապունը,

Սաթենիկ՝ առեւանդած է)։

Երասխ գետը կը բզիսի Բարձրահայոց Բիւրակնեան լեռներէն, կ'անցնի Նոր Ջուղայէն, Արցախու և Ուտիացւոց աշխարհներէն։ Իր ընթացքին մէջ՝ կ'ընդունի շատ մը վտակներ, ինչպէս, Ախուրեան (Արփայ չայ), Կարմիր, Հրազդան, Աղաւենի, Քասազ (Կարապի ջուր), Աղատ, (Գառնի ջուր), Մեծամայր, Որոսն, Ռահ եւայլն։ Երասխի, անյիշատակ ժամանակներու մէջ, նաւարկելի գետ մըն էր։ Անոր վրայէն հայերը կը փոխադրէին Կարսի անտառներուն շինութեան ատաղճները։ Ունի մի անի կամուրջներ՝ ինչպէս՝ հայ հովիւրի կամուրջ (Զօպան Քէօփրիւսիւ), Վաղարշապատի, Արտաշատի, Հին Զուղայի եւայլն։ Երասխն ունի համեզ ձուկեր, որոնք բազմատեսակ են։ Ասոր հովիւն մէջ, հին դարաշրջաններու ընթացքին, մեծ մասով կ'ապրէին նախարնիկ-Ուրարտուցիները։

Պարսկական ծոցը թափող գետերն են Եփրատ և Տիգրիս = Դըկլաթ (Տիգլէ), որոնց գետախառնուրդը Շատ-իւլ-Սրաբ կը կոչուի։

Եփրատն Սրեւեմուեան Ասիոյ ամենեմեծ գետն է։ Ասոր մէկ ձիւղն սկիզբ կ'առնէ Սպեր գաւառէն — կարինի Հիւսիսակողմը — և կը կոչուի Սեւ-ջուր (Փարա-Սու)։ Կ'ընթանայ՝ դէպի Հարաւային-Սրեւեմուաք՝ Ակն քաղաքը և շարունակելով իր գնացքը Մեծ ու Փոքր Հայքերն իրարմէ կը բաժնէ։ Եփրատի երկորդ ճիւղը կը բզիսի Բագրեւանդ գաւառէն, յետոյ կը միանայ առաջին ճիւղին և կը կոչուի Հայկական Եփրատ կամ Արածանի (Մու ատ չայ), Այսպէս՝ Եփրատի երկու ճիւղերով կը հեռանայ Հասատանէն և կ'ընթանայ դէպի հարաւ։ Ճամբան կ'ընդունի Գալ գետը, Քէօմիւր Սու, Մանանաղի, Մէլսու (Բարա-

առև) եւայլն, ու միանալով Տիգրիսի՝ կը թափի Պարսկական ծոցը : Այժմ թուրքերու կողմէ Ֆիւրատ կը կոչուի :

Տիգրիս (Դկաթ) գետն ալ կը բդիսի Խարբերդէն և կ'ընթանաց Տիգրանակերտէն : Իրեն կը միանայ Բաղէշի (Պիթլիս) գետը : Տիգրիս հետզհետէ կ'անցնի Կորդուած աշխարհի հարաւակողմէն, կը հոսի մինչեւ Մուսուլ (Եինուէ), կ'ընդունի Պաթման-Սու, Մերտինա, Զաւգէտ, և ասկէ վերջ՝ կը միանայ Եփրատի : Եփրատի և Տիգրիսի գետահովիտը կը կոչուի Միջագետք կամ Սենաարը : Այս հովտին մէջ նշանաւոր քաղաքներ ծաղկած են՝ լինչպէս՝ Նինուէ, Բարելոն : Արուեստ, գիտութիւն, երկրագործութիւն մեծ զարդ են ստացած . այնպէս որ Սենաարը համաշխարհապին քաղաքակրթութեան անդրանիկ օրինար դարձաւ : Ամոյ առաջին մեծ ու ահեղ պետութիւնը՝ Ասորեստան՝ հոս կազմակերպուեցաւ և ներկայացուց Տիգրիս-Եփրատ գետահովիտի հնամենի քաղաքակրթութիւնը :

Լիձեթը .— Հայաստան — Զուիցերիոյ նման — ունի գեղատեսիլ ծովակներ կամ լիճեր որոնք, իրենց ընդարձակութեան համար, Հայոց կողմէ ծով կոչուեցան :

1. Գեղամայ կամ Սեւանայ լիճը (6000 ոտք բարձր) . Հայաստանի Հիւսիս-Արեւելեան կողմը կը գտնուի : Սա ունի Սեւան կոչուած կղզի մը : Այս ծովակն ջուրն անուշ է և ունի 12 տեսակ համեղ ձուկեր :
2. Վանայ կամ Բանունեաց լիճը (5000 ոտք) կը գտնուի Վասպուրական նահանգին մէջ : Ասոր ջուրն աղի է : Ունի մանր մունր ձուկեր, որոնց աղածը կը կոչուի տառեխ : Սա վաճառականութեան համար կարեւոր քաղորդուն աղբիւր մըն է :
3. Աւրմիո կամ Կապուտան լիճը (4000 ոտք) . — Հա-

յաստանի հարաւային կողմը — աղի է : Մարդիկ անկէ միծաքանակ առասութեամբ աղ կը հանեն : Իսկ ձուկ բնաւ չունի : Հոս կղզի մը կոյ, որ կը կոչուի թելա :

Այս երեք ծովակներէն զատ՝ կան նաև երկրորդական լիճեր, ինչպէս, Ծովակ Հիւսիսոյ կոմ Փառաւան (Զլտարր), Արջակու, Նազիկ, Ծովք լիճ կամ Խարբերդի ծով (Կէօլծիւք), Ռշտունեաց, Կարնոյ, Գալլատու, Փալամը, Արզնոյ եւալն : Յիշուած լիճներուն մէկ մասը կը գտնուի Տայքի և Գուգարքի նահանգներուն մէջ :

ԿՊՋԻՆԵՐԸ .— Վանայ կամ Բըզնունեաց լիճն մէջ կան չորս կղզիներ, որոնք են՝ Աղթամար, Առաւեր, Լիմ և Կտուց : Սեւանայ լիճն մէջ կայ Սեւանայ կղզին, իսկ Ռւրմիոյ լիճն մէջ՝ ու թէ Երկրորդական կղզիներ, որոնցմէ մէկ լիճն է :

Կղզիներուն մէջ ամենին նշանաւորը Աղթամարն է, ուր հայ Կաթողիկոսներէն մին կը նստի :


ԶԵՐՄՈՒԿՆԵՐԸ .— Հրաբուխապին ու երկրաշարժական փոխակերպութեանց ենթարկուող աշխարհի մը մէջ անշուշտ առատ Կ'ըլլան նաև ջերմուկներ ու հանքալին ջուրեր : Ասոնցմէ ոմանք տաք և ուրիշներ ալ գաղջ կամ պաղ ըլլալով՝ իրենց մէջ ունին ծմբավին և երկաթապին մասեր : Հայաստանի ջերմուկներէն նշանաւորն է Կարնոյ Ըլբճա կոչուածը, որուն՝ հին ժամանակ՝ հայերը «Զերմ բղիսալ տղիւր» կ'ըսէին : Կան նաև Շիրակի (Ախուրեանի մօտ), Հասան-Գալէի, Ղարապաղի, Վայոց ձորի, Տաթեւի ջերմուկներն ու հանքալին ջուրերն եւալն :





ԳԼՈՒԽ Բ.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ



ՀԱՅՔԱՅԻՆ ՀԱՅՐԱՑՈՒԹԻՒՆ. — Բազմազան լեռներով հարուստ Հայաշխարհը, ի հարկ է, հարուստ կ'ըլլայ նաև իր հանքային —քարի ու մետաղի — համազըրութեամբ :

Ունի խանձաքար և բազալդ կոչուած գոյնզգոյն քարեր, որոնք —որպէս հայ ճարտարարուեստի ազբիւր — Անիի և այլ եկեղեցիներուն շինութեան յատկացուած նն : Նշանաւոր քարաստաններուն մէջ կան սպիտակ և խայտաւոր գծաքար, օձաքար, բոլիւս, մարմարին, արդիսան քար, վանակն կամ բիւրեղաքար (Զորբորդ հայքի ու Մեծ-հայքի մէջ). բորակ, պաղեղ, աղ (Վանի և Ռոմիոյ լիճերուն մէջ) եւայդն :

Սյրելիներէն կան նաւթ, ծծումք, որոնք կը գըանըւկն Աղճնիքի, Տուրուբերանի, Սիւնիքի և Կիլիկիոյ մէջ : Հայաստանի կարեւոր քարահանքերը ճարտարարուեստական ու առեւտրական մեծ շահաստաններ են կազմած :

Հայ լեռնաշխարհը որքան ճոփ՝ իր քարերով, նոյնքան և հարուստ է իր մետաղի հանքերով։ Գլխաւորաքար կը ներկայացնէ հետեւեալ մետաղները՝

Հանքածուին = Փոքր-հայքի և Կիլիկիոյ մէջ

Երկաթ = Աղճնիքի, Տուրուբերանի և Պարխարեան լիաներան մէջ

Պղինձ = Գանձակի, Աղճնիքի, Տուրուբերանի, Զանկեղուրի, Փոքր-հայքի, Տիգրիս գետին քով՝ Արդնի Մատէնի մէջ

Կապար = Տուրուբերանի, Սպերի, Խարբերդի մէջ

Սրծաթ = Փոքր-հայքի և Սողերի մէջ

Մագնիս-երկաթ = Այրարատի մէջ

Զինկ = Փոքր-հայքի մէջ

Մկնդեղ » » »

Նիքել = Կիլիկիոյ մէջ

Սնղիկ = Մեծ-հայքի մէջ

Ոսկի = Այրարատի, Ծոփաց աշխարհի, Բարձր-հայքի, Սպերի, (Ճորտին մօտ), Եփրատ գետին քով՝ Կապան Մատէնի մէջ :

Հսաւ պատմական լիշտաակարտներու՝ մասնաւորաբար ոսկիի և արծաթի հանքերը կը շահագործուէին նոյնիսկ Մեծն Սղեսանղրի կողմէ, երբ Հայաստանն անոր վեհապետական իշխանութեան տակ էր : Եյսուհանղերձ գրեթէ հանքային ամբողջ աշխարհը, հինէն ի վեր՝ ըստ արժանուոյն՝ չէ շահագործուած : Եւ արդէն ասոր համար է որ Հայաստանի մէջ, հայերուն քով, հանքագործական արհեստները չեն զարգացած :

ԲՈՒԽԱՅԻՆ ՀԱՅՐԱՑՈՒԹԻՒՆ. — Հայաստան — իր արգաւանդ ու բարերեր հողով, բարեխաւն ու օգտաւէտ կլիմայով — հայրենիքն է նաև առատ բուսականութեան, որ երբեմն կը գերազանցէ Եւրոպական բուսաշխարհ : Գարին ու ցորենը կը բումնին ծովէն 6500 սոք, իսկ այգեստանները՝ 4250 սոք բարձրութեամբ :



Արմենիաներ .—

Գարի = Փայտակարանի , Վանի և Կարնոյ մէջ
Ցորեն = Վանի և Կարնոյ մէջ

Հաճար = » » » »

Կորել = » » Մոկքի »

Ընդեղէններէն կան սիսեռ , ոլոր , բակլայ և այլն :

Սրհնաներու մէջ զօրծածուած բոյսերէն կան վուշ :
Փոքր-հայքի մէջ՝ բամբակ՝ Փայտակարանի , Կիլիկիոյ՝
իսկ կանեփ՝ Փոքր-հայքի մէջ :

Անտառներ .—

Անտառները կը գանուին ընդհանրապէս Սեւ ծովու
եղերքները , Կուր և Սրաքսի զետանովիար , Դարապաղի
(Սիւնիք) , Խաղաղիքի . Սօզանլուի . Տայքի , Սրարատի .
Աղջնիքի , Զորոորդ Հայքի և Գուգարքի մէջ : Անոնք
հարուստ են երկնուղէն ծառերավ , ինչպէս՝ բարափ , ու-
ռենի . Կաղամախ , գազի խէժ , գղթոր (Աղջնիք) , շոճի ,
մուրտ (Սիւնիք) , տօսախ (Գուգարք) , դափնի , սօսի(*) են :

Մարգարտաններ .—

Հայաստանի մարգագետինները , ծմակները , լեռնա-
հովիանները — որոնք կը գտնուին մեծամասնութեամբ Կա-
րինի , Մուշի , Սցրաբատի , Սիւնիքի , Սրցախի , Վասպու-
րականի մէջ — ունին բազմերանգ ու երփներինան ծա-
ղիկներ . ինչպէս՝ վարդ , կակաչ , չուշան , մանիչակ ,
ասաղածաղիկ , զանգակածաղիկ , սրասահանգիստ , մեխակ
արեւածաղիկ եւալին :

Էնտանի ծառատաններ և պտուղներ .—

Հայաստանի պտղատու ծառերը կ'աճէն Սրասահանի ,
Կաղզուանի , Երզնկացի , Սասունի , Բալահովիտի (Բալու) .

(*) Հայերը Աբմաւիքի Սօսեաց անտառէն աստուածային մեկնու-
թիւններ կ'ընէին Անոր նուիրուած է Անուշաւան :

Վանի , Գանձակի , Երևանի , Շիրակի , Կարինի մէջ :

Անտառների անոնք և իրենց պառւզները :

Ծիրանի(1) = ծիրան = Փոքր-հայքի մէջ

Սալորենի (Շլորենի) = Սալոր = Փոքր-հայքի մէջ

Խնձորենի = Խնձոր = Փոքր-հայքի մէջ

Սերկեւիլի = սերկեւիլ = Գուգարքի մէջ

Տանձնի = տանձ = Փոքր-հայքի մէջ

Նանձնի = նուռ = Սիւնիքի և Տայքի մէջ

Թթւնի = թթւթ = Բարձր-հայքի , Ալինի մէջ

Թղինի = թուղ = Տայքի մէջ

Չիթենի = չիթապառդ = Ուտիի , Աղձնիքի մէջ

Շաղանակնենի = շաղանակ (Ճաշկամիրու) = Տուրու-
բերանի մէջ

Նշնի = նուշ = Տայքի մէջ

Դեղձի = դեղճ = » »

Բուշային տարբեր արտադրութիւններ .—

Ծխախոտ = Փոքր-հայքի , Կիլիկիոյ մէջ

Պաղպախունկ(2) = Տայքի մէջ

Մեղրահամ գաղպէ (մանանա) = Տարօնի , Աղջնիքի ,
Զորոորդ-հայքի մէջ

Մեղր = Բարձր-հայքի , Սիւնիքի , Սրցախի , Ուտիի ,
Տուրուբերանի մէջ

Որդան-կարմիր = Սրարատի մէջ : Ասկէ ամնանագեղե-
ցիկ կարմիր գոյնը կը հանուի :

Դինի = Վասպուրականի (Գողթն) , Շիրակի , Բարձր-
հայքի մէջ :

(1) Աս ծառը առաջին անգամ Հայաստանէն Եւրոպա փոխ-
դրուած է: Կը կոչուի Armenia:

(2) Խնկարոյսերու և պտղախունկերու առատութեան համար
Բանաստեղծներ Խնկարու և Անուշահոտ կը կոչեն Հայաստանը :

Խաղող = Աղջնիքի, Տուրուբերանի, Վասպուրականի, Շիրակի մէջ եւայն:

ԿԵՆԴԱՆԱՅԻՆ ՀԱՐՍՈՒԹԻՒՆ.— Հայկական բը-
նաշխարհի մշուշապատ ու երկնարերը լեռնագօտիները
իրենց մէջ կը պահեն տակաւին հակա ու վայրենի անա-
ռուններ, իսկ մարդագետին-արօտատեղիներն ալ՝ ընտա-
նի ու բազմոգուած կմուգանիներ:

Վայրենի կենդանիներն են՝ եղ. (վայրի) այծեամ,
(Պարսկահայքի մէջ) եղջերու, կինծ, վիթ, վարալ,
վագր, ինձ (Մոկքի մէջ), բարենի, լուսան, արջ, զայ,
աղուէս, չնագայ, առիւծ (Զօրբորդ-հայքի մէջ). ցեռ =
վայրի էշ (Պարսկահայքի մէջ) եւայն:

Բնատնի կենդանիներէն կան՝ գոմէշ, էշ, եղ, ջորի,
ուզտ, ոչխար, այծ, ձի, կամ հայկական նժոյգներ, կող
եւայն, որոնք — միծ մասով — կը գտնուին Կիլիկիոյ,
Աղջնիքի, Տուրուբերանի, Մոկքի և Բարձր-հայքի մէջ:
Հայաստանի արօտատեղիներուն մէջ կ'արածուին երբեմ
այնպիսի ոչխարներ, որոնց գմակները 13-16 օխա կը
կըռեն:

Հայաշխարհի թոշուններէն կան՝ կաքաւ (Մոկքի
մէջ), հաւ = 170 տեսակ (Կարինի մէջ), ճնճղուկ, ձը-
կընկուլ, կտրապ, ճայ, սագ, բադ, լոր, արոր, փառ-
եան, աղաւնի, տատրակ, սարեակ, արագիլ, կռունկ,
ծիծեռնակ, սոխակ եւայն:

Զեռուններէն կան՝ կարիճ, չանաձանճ, մմեղ, բղեղ,
մնկու, մըջիւն, իշամեղու:

Չուկերէն կը գտնուին՝ տառեխ, իշխանաձուկ, կո-
ղակ, գեղարդունի:

Իսկ միծ սոլաններէն կան՝ օձ, վիշապ, (Աժտէրհա)
մողեղ և ուրիշներ:



ԳԼՈՒԽ Պ.

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆՆԵՐ.— Հայաստան՝ ըստ կարգ մը
աշխարհագիր-պատմագէտներու՝ երկրս կեղրոնը կը նը-
կատուի: Եւ գրանսացի ներհուն պատմագիրը՝ Մասպէրօ
ալ (C. Maspero) Հայաշխարհի հարաւամասը կը նմանցնէ
մշտակայ ժամադրավայրի մը, ուր հնադարեան այնքան
ցեղեր ժամադրութիւններ կնքած են: Հայաստանի սահ-
մանակից Միջագետքն արգէն հնաշխարհիկ քաղաքակըր-
թութեան թաքուն օրրանը կը համարուի՝ յանձնին մա-
ստանդ Ասորեսատանի:

Այսպէս, ուրեմն, արեւելեան երբեմնի նախարանիկ
աղգերը՝ մեր մայրենի աշխարհին բնական դիրքին, բա-
րեխառն կլիմային առինքնող և դիւթական ազդեցու-
թեանց տակ՝ այլեւազ ժամանակներու մէջ՝ կուզէին դի-
մել զէպի հոն — այդ ասպինչական օդեւանը — որու լու-
սամուտ-պատուհանները կը բացուէին Արեւելեան և Ա-
րեւմտեան հակայ աշխարհները սահմանակցող հաստաբերձ
պարիսպներու վրայ:

Հայաստանի մէջ, ի վաղուց, ներկայ էին նաեւ
— հաւանաբար թուրանական ծագում ունեցող — նախա-
հայ ու նախարանիկ Խալդեանները (Ուրարտուցիններ), ո-
րոնք միծ թիւով լեցուցած էին Մեծ Հայքը: Ասոնց քա-
ղաքական կեանքը, — յաճախ արիւնոտած Ասորա - Խալդ-

հան մշտարծարծ պատերազմի բոլով, — և քաղաքակրթական գոյութիւնը շատ լու կը պատերացուին բնւեռագիր ու նշանագիր արձանագրութիւններով : Ասմց մեծ մասը կը գանուի՝ Ասորեսաանի՛ աշխարհակալներուն երեւն ամսամասոցին՝ Շամիրամակերտի (Վան-առապ) մէջ :

Խարդեաններու ժամանակ՝ — Քրու է մօտաւորապէս 3000 առարի առաջ՝ Տօրուսան լուսաշղթայի Հարաւակողմը (Կիլիկիա և Սուրբա) կը բնակիր նաև Քետացիներու. — Հիթիթներ կամ Հաթեր, — ազգութիւնը, որ, յևոյ, իր ցեղացին նմանութեամբ ծուլուցաւ առաջիններուն մէջ :

Խարդիներն ալ, սակայն — ճակատազրի բերումով՝ սահմանաւած էին ծուլուիլ ուրիշ եկուոր ազգութեան մը մէջ՝ որ հայ Արմէններու ցեղն էր՝ կազմաւած Ասքանազեան, Հայկազնեան և Թորգոմեան կոչուած փոքր իշխանութիւններէն :

Հոդ-Եւրոպական լուսանիքին պատկանազ այս Արեւմտեան ազգաբնակչութիւնը՝ անցներով Թրակիայէն (Էտիրնէ = Աղրիանուպղիմ), Եգիպական կամ Արշակեղագոս ծովի ափերէն և Տարտամնելէն՝ առաջացաւ մինչեւ Նախահայաստան՝ մօտաւորապէս 600 թուականին (Բ. Ա.): Հոն բնակող Խարդեաններն իր մէջ ծուլերով, վերջապէս, գրաւեց անցնց հայերնի կալուածները՝ բոլորովին ափրացած Հայաստանի սրտին. — Մեծ-Հայքի :

Ուրարտուն, այսպէս, հետզնեաէ կենդանացուցին և շեցուցին անզացիներն ու հայ նորամուա Արմէննեանները, որոնց վրայ աւելցան նաև ուրիշ գաղթականներ՝ Հայկազանց թագաւորներէն՝ Արամի ժամանակ՝ Կապաթովիկացիներ և Փախւգիտացիներ, Արշակունեաց թագաւորներէն մանաւանդ Մեծն Տիգրանի ժամանակ՝ Ակիւ-

թացիներ (Բարբարասաններ), Քաղցէացիներ, Հրէաններ, Ասորեսաանցիներ, Պարթիններ, Վրացիներ, Աղուաններ, Յոհններ եւալին՝ կորսնցներով իրենց ազգային անկախ ինքնազութիւնը՝ բաւական մեծ թիւով խառնուեցան հայոց հետ: Ասոնք էին որ կազմեցին այժմու պատուատուած հայութիւնը՝ անոր փոխանձերով իրենց լեզուական տարրերը, բարքերն ու վարքերը, նկարագիրն ու քաղաքակրթական գանձերը:

Այսպէս, մինչեւ Դ. գար (Բ. Ա.), Հայաստան կը ներկայացնէր եկւոր գաղթականներէ բազկացած բազմացեղ ու բազմամարդ տէրութիւն մը՝ ունենալով զրեթէ 15-20 միլիոն բնակչութիւն: Յետոյ, սակայն, հայ անիշխանութեան ժամանակ՝ Յոյները, Պարսիկները, Թաթարները, Մէլուքները, Թուորքերը, Ռուսերը եւայն Հայաստանի անկոչ հիւրերը գարձան, զրաւեցին, ընկձեցին, կործանեցին զայն, և հայոց թիւը իջեցուցին հիմակուան երեքուկէս միլիոնին:

ԿՐՈՆՆԵՐԻԼ. — Հայերը. — մինչեւ Քրիստոնէութեան յաղթանակը, — Ոգեպաշտ, Բնապաշտ, Դիցապաշտ և հետեւաբար ալ բազմակրօն էին: Պատեցին նախ բնութիւնը՝ ինչպէս՝ սարսափ ազգոր հրաբրդիւալին լեռներ— Մասիսը (սա քաջերու բնակավայրն եղաւ ի վերջոյ), Արագածը — ծառեր, անտաճներ, աղբիւրներ (Լուսաղթիւր կոչուած), գետեր — Եփրատ, Արաքս — կենդանիներ՝ օձ, վիշապ, Սոլէզ եւալն:

Յետոյ հայերը շփման մէջ ըլլալով Քաղցէացիներու և Ասորեսաանցիներու հետ՝ փոխեցին Բնապաշտական պարզ ու համանական կրօնը և սկսան պաշտել երկնացին մարմիններէն արեւը, լուսինը, որոնց համար յատկապէս

Բագիններ կանգնեցուցին :

Երկնացին մարմիններն ալ, սակայն, դադրեցան ի-
րենց բազմահաւաքոյը հմայքն ունենալէ : Եւ հայերն աղ-
դուած Պարսիկ-Արմեղականներէ՝ երկրպագեցին բոցար-
ծարծ կրակին: Իսկ — քիչ յետոյ — Բաբելացիններու,
Հոռվմայիցիններու և Յոյններու քաղաքակրթութիւնն ալ
Խւրացներով՝ պաշտեցին մարդակերպ չաստուածներ, ու
անոնց համար պերճափառ մեհեաններ, հմայիչ արձաններ
կանգնեցին: Եւ արդէն Ազգային պատմութենէն մենք
գիտենք թէ՝ Սրչակունեաց իշխանութեան աշխարհակալ
թափաւորին՝ Սրաւաշէս Արք միջոցաւ հայերն Յունաստա-
նէն ու Թրակիայէն բերին կուռքեր, դիցապատկերներ
և այլն :

Սյադէս, հետեւարար, Հայոց չաստուածներն էին Ա-
րամազդ, Միհր, Վահագն, Տիր, Սրեդ, Ամանոր, Հայկ
և աւայն: Իսկ դիցուհիններէն կային՝ Սնահիտ, Սասալիկ,
Նանէ, Լուսին և ուրիշներ:

Արամազդ գերագոյն աստուածն էր և արեգերքի
ընդհանուր հայր-արարիչը: Միւս բոլոր աստուածներն ու
աստուածուհինները իր զաւակներն էին: Մեհեանը կը
գանուէր Սնի ամրոցը (Քէմախ): Միհր օդի և լոյսի
աստուածն էր, կը վարձատրէր հաւատարմութենը ու կը
պատմէր նենդամտովթիւնը: Վահագն յաղթութեան և
քաջութեան աստուածն էր: Իր մեհեանը կը գանուէր
Սշամիսատի մէջ (Տարօն) և կը կոչուէր Վահեվահեան:
Գիտութեան, գլորութեան և ճարտարութեան աստուա-
ծըն էր Տիր, որուն հայերը Գրող անունը կուտան և
այժմ կ'անիծեն չար տղաքը «Գրողը տանի» ըսկով:
Այս Տիր չաստուածին անունով է որ գիտութեան և
ուսման հետեւող մէկը Տիրացու կը կոչուի: Հայկ, Վա-

հազնի նման, քաջ նահավետ մը եզած է և ծանօթ է
Նախահայր անունով: Աս կը պաշտուէր — իրրեւ Որիսն
համաստեղութեան մարմնացում — չնորհիւ իր գերմարդ-
կացին ազատաշունչ հերոսութեան: Այս երկու աստուա-
ծացած և զուտ հայացի քաջերուն չուրջ հայ ժողովուր-
դը երկարոցի ներբողներ հիւսած է՝ յանձնն իր աշուղ-
դուսաներգուներուն: Վահագնի համար, ի միջի այլոց,
Կ'ըսուի թէ Ասորւսց Բարչամ չաստուածին յարդերը
գողցած և երկնքի երեսէն Հայաստան փախչած է: Ճամ-
րան, ուրկէ յարդերը թափած են, աստեղագիտական բա-
ռով Յարդգող կը կոչուի: Իսկ Յոյններն ալ արդ ուղին
Ծիր-կաթին կ'անուանեն՝ Նկատելով թէ իրենց Մայր-դի-
ցուհին՝ Հերա, — զաւկին կաթ տալու ժամանակ, — կա-
թը դէպի երկիր ցացակցացած է:

Դիցուհիններուն մէջ՝ Անահիտ ամենէն նշանաւորը և
ազգային սրբացեալ ու ինամատար մայրն էր: Աս խոր-
հրդանշուն էր կուսութեան, համեստութեան, լրջութեան
և առողջութեան: Իր արձանը կը գանուէր Երկացի մէջ
(Երզնկա): Ամեն տարի, ամառը, հայերն այս մեծ աստ-
ուածուէիին համար հանդէս կը սարքէին, և վարդ կը
թափէին ու աղաւնի կը թացնէին անոր մեհեանին առջև: Յա-
ս աւանդական վաղեմի և հեթանոս սովորութեան հա-
մաձայն այժմ կը տօնուի Վարդավառը: Աստղիկ՝ Արա-
մազդի աղջիկն ու Վահագնի կինը՝ զեղեցկութեան, առ-
ինքնող պշտութեան և կանանց ալ պաշտպան դիցուհին
էր: Իր մեհեանը կից էր Վահագնի մեհեանին, որմէ կը
հետեւի թէ հայերը քաջութիւնն ու զեղեցկութիւնը
կուդէին նոյնացած տեսնել՝ յանձնն իրենց այս երկու աստ-
ուածներուն: Նանէ՝ գարճեալ Արամազդի աղջիկը՝ հնա-
բագիտութեան ու առանին անտեսութեան դիցուհին էր:

Արամազդ կը համապատասխանէր յոյներուն Դիսուաստուածին, Սնահիս՝ Արաէմիսին, Տիր՝ Ապոլօնին, Նանէ՝ Աթենասին, Մ/հր՝ Հեփեստոսին, Վահագն՝ Հերակլէսին:

Սյազէս, յիշատակուած բոլոր աստուածները կը ներկայանային որպէս օրինակելի առաքինութեանց առաջնորդներ, զորս հայ իմաստուն հեթանոսները զատած էին բարի ու չար դիքերու մեծ պանթէռնէն: Բազմամասնականբարութեանց չաստուածները տեղ չունէին հայ դիցատուններու և մեհեաններու մէջ:

Հայ հեթանոսական այս կրօնները, սակայն, — արդիւնք տղիսութեան ու անգիտակից մտավախութեան, — տեղի տուին իրնց արժանաւոր և միակ յաջորդին՝ Քըրիստոնէութեան: Սա Քրիստոսի Ա. դարուն, ըստ աւանդութեան, Ա. Թաղէսս ու Բարթուղիմիսս առաքեալներուն և, 301 թուականին ալ, ըստ պատմական ապացուցիներու, Ա. Գրիգոր Լուսաւորիչին միջոցաւ Հայատան մուտ գործեց: Երկար մաքառումներէ վերջ՝ յաջորդէն իր մէջ ձուլեց հեթանոսական հին կրօնները, անոնց երեսնի տարրերը կամայ ակամայ իւրացուց և վերջապէս յաղթանակեց՝ ժամանակակից ողիին համապատասխան իր բարձր սկզբունքներով: Նոյնիսկ — Դ. դարէն սկսեալ — դարձաւ հայոց պետական կրօնը: Բազմացան եկեղեցիներ ու վանքեր, որոնք՝ իրենց երախտաւոր գործիչներավ՝ այժմու վշտաշարչար հայերուն հովանաւորպատպահի հանդիսացան կրօնական, քաղաքական ու քաղաքակրթական տեսակէտով:

ԼԵԶՈՒՆ.— Աշխարհի սիրու կազմող Հայաստանը շրջապատուած Եւրոպական ու Ասիական միջավայրերու

իրերամերժ ազդեցութեամբ՝ բնականաբար իր լեզուին մէջ պիտի ունենար այնպիսի կառուցուածք, որ Սրեմըտեան և Արեւելիան քաղաքակրթութիւնը յասկանչէր: Հայկական բնաշխարհը՝ Եւրոպացիներու մերժ ճկուն ու մերժ ռազմերգական բարբառին գէմ՝ Արածանիի զգոյշ և ուշադիր վազգին նման՝ կրնայ երբեմն հսկցնել հայ Ճկուն բառերն իր շրթունքներէն, ու երբեմն ալ Այրարատի խրստաբարձունքէն հնչեցնել ասպետական իր լեզուն: Իսկ Ասիացիներու հեշտօրօք ու մեղկացուցիչ հեքիաթներու գէմ ալ՝ կրնայ հայ նահապես աշխարհականերու կարծեցեալ կեանքին թեկերը հիւսել բերնի առատ լորցունքովը:

Սյազէս, հետեւաբար, հայ լեզուն չի ներկայանար միայն իւրացատուկ միապալազ տարբերով՝ ալ՝ իր մէջ կը ցոլայնէ Արեւելքի ու Արեւմուտքի հորիզոնները՝ բազմազան փոխառութիւններով: Հայ շրջավայրն ալ արդէն՝ լիոններու, հովիաններու, ծովեզերքներու և ալ հակաղբաւթեամբ՝ կը պատրաստէ այնպիսի լեզու մը, որ ունենայ շատ մը գաւառաբարբառներ:

Եւ, ահաւասիկ, Հայաստանի այս յարափոփոխ ու միաժամանակ օտար բոլոր ազդեցութիւններու ենթակայ միջավայրն էր որ Եւրոպայի բանասէր-լեզուաբաններէն ումանց կարծել տուաւ թէ հայ լեզուն իրանական ընտանիքին կը պատկանի՝ իւրացնելով հին Պարսկական, Զէնտական, նոր Պարսկական և Քրդական լեզուններէն բաւականաչափ տարրեր: Այս գտղափարին ոյժ տուած են Վինտելման, Տըլագարա, Թրէտէրիք Միւլէր, Բրիգման եւազին: Իսկ Ատրագալուրկի (Գիրմանիա) Բրոֆէսորը՝ Հիւազման 1875ին, Պեթերման և ուրիշներ ալ — այլևայլ ամանակներու մէջ — եկան շօշափելի փաստերով հաս-

տատելու թէ՝ հայ լեզուն, ամենին աւելի տղղուելով Յունական, հրն Ալաւնական, Գոթական, Լատինական Սանսկրիտ (Հնդկական) լեզուներէն, կը պատկանի Հնդ-Եւրոպական⁷ կամ Հնդ-Գերմանական լոնտանիքին: Այսուհանգերձ, հայ լեզուն յիշեալ երկու լեզուախումբերուն խառնուրդը կարելի է համարել՝ առաջնութիւն տալով ամենին աւելի Հնդ-Եւրոպականին, որովհետեւ է. դարուն (Բ. Ա.) Հայ-Արմենիքը Հայաստան գաղթած ժամանակ իրենց մասնայատուկ լեզուն ունեին արդէն:

Հայ լեզուին մէջ անմուած չառ մը գաւառաբարբառուներէն միայն Գրաբարն (Ոստանիկ) ու Աշխարհաբարը (Նախնաց Ռամքօրէն) տիրապետած են հայ մաքին ու սրտին՝ իրենց ճոխ ու յարմար ատաղջներով: Եւ արդէն ուրիշ մեծ ազգերու մէջ ալ՝ օրկ, Յոյնիքը և Պարսիկերը՝ կային երկու խօսուած ու գրուած լեզուներ, որոնցմէ, սակայն, ժամանակի ոգիին և ժողովրդացին լայն խաւերու ապրած կեանքին համապատասխանող Նոր-Յունարէնն ու Նոր-Պարսկերէնը տիրապետացին միայն:

Հայերէն այդ երկու բարբառները, հետեւապէս, բացառութիւն չպիտի կազմէին: Գրաբարը — չեշտուած Ե. դարուն — հայ աղնուական, մտաւորական ու կղերական շրջանակներու մէջ պարփակուեցաւ սոսկ, ու վերջապէս, ԺԹ. դարուն, դարձաւ զուտ եկեղեցական լեզու: Խոկ աշխարհաբարը՝ արդէն գոյութիւն ստանալով Ե. դարէն՝ հասարակ ժողովուրդին հետ որպէս անոր սիրական ընկերը — առաջացաւ, աճեցաւ և հուսկ ուրեմն, ԺԹ. դարուն, յազմանակեց Գրաբարին՝ իր սիւները աեղաւորելով անոր մոխրակոյտերուն վրայ՝ և դարձաւ այժմու ընդհանուր հայոց խօսուած ու դրուած լեզուն:

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. — Հայոց խօսուած լեզուն, որ հայերէնն է, պիտի ունենար նաև գրուած լեզու մը՝ զըրականութիւնը կամ գորութիւնը: Ասով է որ հայերը — սկիզբէն մինչեւ հիմա — թէ՛ վերահատու եղած են իրենց անցեալ ու ներկայ մատոր, բարոյական և քաղաքական կեանքի շարժումներուն և թէ զանոնք սահղծած են՝ յանձին հայ սրտի, բազի ու մաքի հերոսներուն: Հայ գրականութիւնը, իր նահապետներու օրէն խկ, հայ կեանքի գոյութեան ու անմահութեան սերմերը ցանցնեց Մասիսի, Սրագածի հրահոսան բարձունքներէն մինչեւ կորդուած ու Տօրոս կուներու փափուկ կողերը:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Քրիստոնէութեան անդրանիկ քարոզիչը եղաւ Հայաստանի մէջ, և հայերէն լեզուով յաղթանակեց իր առաքելութիւնը (101-303 Բ. Վ.): Հայ լեզուն՝ Ս. Գրիգորէ վերը՝ խօսեցուց Տարօնցի վարդապետը՝ Ս. Մեսրոպ, որ քարոզեց Քրիստոնի կրօնը: Եւ որովհետեւ առանց զրի Աստուծոյ խօսքը վայրկենապէս կը թաչէր անհետեւանք մնալով Գողթնի մէջ՝ Ս. Մեսրոպ ստիպուեցաւ հայկական Այրուբէնը հնարել (404-406): Այնոր զիւսն էր որ Հայաստանն պատնէշեց Յունական և Ասորական քաղաքակրթութեան հայակործան ուղինահոսման և Պարսիկ-Որմզգականներու կրակապաշտութիւնը պարտարող անմինայ հալածանքին դէմ: Եւ տակաւին միւնոյն Այրուբէնը՝ հայ գրականութեան սիւնը՝ հայերը պիտի պաշտպանէ Սրեւելքի ու Սրեւմուտքի քաղաքական ու քաղաքակրթական ներկայ յարձակումներէն:

Հայոց գրականութիւնը — ուրիշ ազգերու նման՝ երկու մասի կը բաժնուուի՝ Անգիր բանահիւսութիւն, Բ. Գրաւոր բանահիւսութիւն: Ե. դարէն առաջ հայերը տակաւին Ս. Մեսրոպ մեր զրերը գտած չէր — միւնքը տակաւին:

այն աշուղներու բերնով կը ատղերդէին իրենց հեթանոսական ու գիւցազնական կեանքը : Հետեւաբար այս շնանը կոչուեցաւ Անգիր բանահիւսութեան լրջան , որմէ մեացած են Գողթան երգերը : Իսկ Ե . գարէն ըսկըսեալ՝ ունենալով իրենց նորազիւտ զրերը՝ հայերն ունեցան նաև գրականութեան մշակներ , որոնց շրջանն ալ կոչուեցաւ Գրաւոր բանահիւսութեան լրջան :

Հայ գրերն ուրիմն , Ե . գարու մէջ գանուելով , կաղմեզին Ոսկեղարը : Հայ գրականութիւնն ալ՝ իր մնաւնդն առնելով Ե . գարու ճոխ ամբարանոցէն՝ աճեցաւ մանաւանդ ԺԲ . գարուն (Սրծաթի գար) , ու հայ պատագրութեան գիւտն ալ վրայ հասնելով՝ (1513) ընդհանրացաւու ծագկեցաւ ամէն կողմ : Իսկ ԺԲ . ԺԹ . և Ի . գարերն ալ զինքը բեղմաւորեցին ու ի վիճակի ըրին բարձաթիւ գրքեր արտադրելու : Մինչեւ ԺԲ . գար՝ բոլոր գրքերը գրաբար լեզով գրուած էին , սակայն ԺԲ . գարէն սկսեալ աշխարհաբար լեզուն ու գրականութիւնը բոլորովին տիրապեսկով՝ պատրաստեցին այժմու հայկական Բ . Ոսկեղարը :

ԱՐՀԵՍՏ , ԱՐՈՒԵՍՏ ԵԽ ՎԱՃԱՌԱԿԱՆ ՈՒԽԹԻԻՆ . — Ընդհանրապէս Հայաստանի քնիկ ժողովուրդին զբաղումը եղած են որսորդութիւն ու երկրագործութիւն , իսկ թափառականներունը՝ իրաշնարածութիւն : Երկրին միջավայրը կը պահանջէր որ ամեն հայ լաւ որսորդ ըլլայ և հետեւաբար ալ՝ լաւ կռուող : Թագաւոր , նախարար , զիւղացի՝ բոլորն ալ յաջողակ էին վայրի կենդանիներ որսալու մէջ : Իրենց զիմաւոր ժամադրավայրն էին Կոդովիս , Մասհացոսն , Սրագածոտն , Շահապիվան ևալին : Հայերը Հայկազնաց ու Սրշակունեաց ժամանակներէն սկսեալ , մեծ մա-

սով , կ'ըզգաղէին նաև հողագործութեամբ : Բազմաթիւ հայ գիւղեր արգէն այս պարագան շատ լաւ կ'ապացուցանեն : Քանինովոն՝ յոյն պատմիչը՝ Հայաստան կտառածիր ճամբորդութեանց զրաւոր յիշատակաբաններուն մէջ շատ զովոծ է հայ շնականը , որ գիւղեր հողը մշակել այնքան արգիւնաւոր կերպով և , ի հարկին , ժըպիտով հիւրընկալել իր մօտ և կող զարիպ օտարականները :

Այս պարզ արհեստներէն զատ հայերը բաւական առաջացան ճարտարարութեասներու մէջ , օրինակ , քանիդակագործութիւն , նկարչութիւն , արձանագործութիւն և այլն : Հայաստանի բազմաթիւ մեհեանները , դաստակերա (Ճեռքով շնուրուծ) աւանները , բազինները , յուշարձանները և կոթողները անոնց այս ճիւղերուն մէջ ունեցած լնդունակութիւնը շատ լաւ ցոյց կուտան : Անիի հազար ու մէկ եկեղեցիններուն մէջ արգէն հայերը պատկերացուցած են ինքնուրոյն ճարտարարուեստի խորունկ զրուշմը : Գիշղարուեստներու մէջ զիւցազնական բանաստեղծութիւնն ու երածշատութիւնը իրենց մասնայատուկ անգերն ունին : Կային ականաւոր վիպասաններ , աշուղներ , գուսաններգուներ , երգիչներ և այլն , որոնք հայ հերոսներուն կեանքը պանծացուցած են՝ իրենց քաղձրանուագ բամբիւններով , ատաւիզներով (սազ) և թառերով :

Վաճառականութեան մէջ ալ հայերը գրաւած էին կարեւոր զիրքեր՝ նոյն իսկ Քրիստոսէ առաջ 600 թուականին : Այս ատեն էր որ Եղեկիէլ մարդարէն բասծ է հետեւեալը . «Եւ ի տանէ Թորդոմայ ձիովք և հեծելովք և զորւովք լցին վաճառքս» : Հայոց վաճառքի հանուած ասլրանքներէն սովի , արծաթ , պղինձ , ցորեն , գարի , կաղար , աղ , մոմ , մուշտակ , զինք , ոչխար , ձի , զիտորներկեր , զինի և այլն կը փոխադրուէին Եվրատ , Սրագու

ու Տիգրիս գետերուն վրայէն, որոնք — այն ժամանակ — հաւարկելի էին: Հայկազանց թագաւորներէն՝ Տիգրան, Երուանդիանին գէպ ի Միջերկրական և աղուր ունեցած քաղաքական յաջող արշաւանքները ձամբայ բացին նաև հայոց անտեսական արշաւանքներուն: Անոնք առեւտրական բնդարձակ յարաբերութիւնց մէջ մտան Ասորիստանցիներու, Բարեկացիներու, Փիւնիկացիներու հետ, ուրոց անտեսական պէտքերու մեծ մասը իրենք կը հայթայթէին: Գիտերու միջոցաւ անվարան յառաջացան գէպի, Կասպից ծով: Հայ վաճառականները, հետզիտէ, ուոյնիսկ մինչեւ Հնդկաստան ու Ճենալա կ'երթադին: Հայկազանց և Արշակունիաց առեննները՝ Արմաւիր, Վան Վաղարշապատ, Սրբաշատ, Դուին և այլն առեւտրական աչքառու կեղրանսատեղիներ դարձան: Միջին գարու մէջ ալ, մասնաւորաբար, Տաւրոսան երկիրը՝ Կիլիկիան՝ վաճառականական լայն յարաբերութիւններ մշակեց Վենետիկի հանրապետութեան հետ: Տնտեսական այս փութեստ առաջընթացութիւնը աւելի մեծ գարկ ստացաւ Ժէ. դարուն՝ Շահ-Ալբասի ժամանակ՝ որ — ըրոնութեամբ — հայերը բնակեցուց Պարսկաստան՝ Սպահանի մօտ՝ մանաւանդ. Նոր-Զուղայի մէջ: Հոն անոնք ստացան առեւտրական ազատ մենաշնորհներ (Monopole): Հայերն, այսպէս, քաջալերուած՝ լնդարձակեցին իրենց շահատանները՝ մինչեւ Ամոթէրտամ, Անգլիա, Ճաւա, Ֆլիվիպեսն կղզիները եւայլն: Սյդ կողմերը փոխազրեցին մեծաքանակ հայելիներ, ալինոց, ժամացոյց, կեղծ մարգարիտ, առուի, արծաթաթել (սըրմալը) դիպակ, սութ և համքիչ: Պարսկաստանի մէջ նոյնիսկ հայ մը եղած է — մի ոմն Յաշկորձան — որ բացած է տուաջին տպտրանը: Նոր-Զուղաբազմապատկեց թիւը հայ ճարպիկ ու խորամանկ առեւ-

արականներուն, որոնք կարողացան՝ 1626 էն սկսեալ՝ ոտք զնել Ռուսաստան, մանաւանդ Կովկաս: Մեծն Պարսու — 1719 Յունիս 6ին — անտեսական ազատութիւններ չնորհեց հայերուն, որոնք, առաջին անգամ ըլլալով, հոն մտցուցին միաաքսի շնութիւնն ու շրջաբերութիւնը, արծաթագործութիւն, ոսկերչութիւն ևայլն: Առեւտրական ալո լնդարձակ յարաբերութիւնները մեծ ծաւալ ստացան մինչեւ հմայ և Հայերը Յոյներու, Հրէ աներու, Փիւնիկացիներու արժանաւոր մրցակիցները կոչել տուին: Այսպէս որ՝ ճակատագրային դժբախտ բերումավ՝ իրենց Մալբ-Հալբենիքէն բաժնուող գաղթական հայերը մասաւ անդ Եւրոպայի ու Ասիոյ նշանաւոր առեւտրականներու կարգն անցան:

ԿԱՐԱՎԱՐԱԿԱՆ ՈՒ ՀՆԿԵՐԱՅԻՆ ԿԱԶՄԸ. — Հայերը 2500 թուականէն ի վեր (Ք. Ա.) ունեցած են քաջաքան գոյութիւն մը: Հայաստան մանր մունիք իշխանութիւններու, նախարարութիւններու բաժնուած տեսակ մը սահմանադրական միապետութիւն կազմած էր: Է. գարուն (Ք. Ա) Հայ-Արմէնները երգոր Աւրաբառ (Մեծ-Հայք) մուտ գործեցին՝ հոն Նախարանիկ — Խալդեաններու կառավարչական այս կազմը, ինչպէս նաև նախարարական գրութիւնը իւրացուցին: Խորաքանչիւր նախարար կախում ունէր ընդհանուր թագաւոր-ինքնակալէն և կը կառավարէր իր երկրամասը: Այսպէս որ՝ Պարթևե-Արշակունիներու շրջանին՝ Մեծ-Հայք, Փոքր-Հայք, Ծոփաց աշխարհ ևայլն ունեցան բազմաթիւ նախարարութիւններ, որոնց թիւը — Ռուբինահաններու ժամանակ — 400 ի հասաւ: Նախարար-իշխանները երբեմն կը հընազանդէին ընդհայտ թագաւորին ու երբեմն ալ կ'ապնատամբէին անոր դէմ: Եւ ահա՝ օտար թշնամիններու դէմ

ձիւք այս բովմնուած դրութիւնն ու — վաղագարձ անհասկացովութեան ճնունդ — անմիաբանութիւնն էին որ տղատ Հայաստանի փճացման ու ոչնչացման յուրի աղղակները հանդիսացան :

Հայ թագաւորները — մանաւոնդ Սրբակունեաց շրջանին — թէ՛ բանապեաներ էին և թէ քրմապեաներ : Թագաւորին հրամաննը օրէնք էր և կամքն անտեղիսալի : Արքունիքը կը կառավարուէրթագաւորական կալուածներու և կամաւաներով, նախարարներէն առնուած առութքերով և առեւտրականներէ ալ գանձուած մաքսառութքերով : Այրարատեան լնդարձակ դաշտավայրը հայ թագակիրին էր : Սնոր կեանքը փարթամ էր ու բազմազուարձ : Ունէր ոսկիճամուկ ու շոշովուն զգեստներ : Երկայն մազերը թանկարժէք զոհաբեկներով զարդարուած վարսակալներ կը կրէին : Կանանցը (Հարէմ) լիցուն էր թագունիներով, որոնցմէ առաջինը արժանընատիր «Տիկնոնց տիկինն» էր : Ասորմէ ևզած սնդրանիկ որդին թազաւորին մլակ գահաժառանգն էր : Խազմավայրերու մէջ գանուած վրաններէն թագաւորինը կարմիր էր և իր գաղաթին վրայ ունէր արծիւէ արծաթեայ զինանշանը : Կարուած զրամիերուն մէկ կողմը իր պատկերը, իսկ միւս կողմն ալ զինանշանը կը գտնուէին :

Թագաւորներէն վերջ փոքր իշխանապեաններն էին նախարարները : Սնորք երկու կարդի կը բաժնուէին՝ Աւագ և Կրտսեր : Պալտափն մէջ իրենցմէ ամեն մէկը ունէր իւրայատուկ Բարձը (տիտո) . այնպէս որ ամբողջ Բարձերու թիւը 900 ի կը հասնէր : Նախարարներէն իւրաքանչիւրը, թագաւորին արտօնութեամբ, կոնար վարսականներ կրկ, մէկ ոտքը կարմիր կօշիկ հագնիլ, ոսկիէ բաժակ գործածել ևալին : Սրբունիքին մէջ կային նաև

պալատական պաշտօնեաներ, որոնցմէ զիստորը Հայր-Մարգաբետ կը կոչուէր : Սա կանանցի հսկչը, որքունական կալուածներու ընդհ, վերատեսուչը և թագաւորին անձնական գանձուալին էր : Յետոյ՝ կային ուրիշ Մարգաբետներ այլեւալ պաշտօններով՝ օրինակ Հանգերձագետ, Մատուակակ, Սխոռապեա, Որսորդագետ, Դահնապետ, Սեղանապետ, և ուրիշներ, որոնցմէ է՛ն նշանաւորը թագաղիր Սաղեան էր : Սա թագաւորին զլուիր — հասարակ օրերու մէջ — խոյր, իսկ տօնի օրերու մէջ ալ թագ կը դնէր : Վարչական, գատասաւանատկան պաշտօննեաններու մէջ կային Սահմանադաշներ (Բգէջի) . Փոխարքաններ, Գաւառապետներ, Դաշտաւորներ, զիւղական Տանուտէրներ ևալին :

Հայաստանի Զինւորական պաշտօննեաններէն կային լուպարապետներ և զօրքերու ընդհ, հրամանատարներ : Զինւորական կազմը ֆիւյուն չըր և հետեւ աբար ոլ չկային պահեստի զինւորներ : Միայն պատերազմներու ժամանակ էր որ ժողովրդային զօրակոչ տեղի կունենաւր առժամանէս : Զօրքերուն ոսմիկները արքունի զանձարաններէն և ճակատամարտներէ զոյացած աւարներէն կը բաշխուէին : Տեղական զինւորներէն զատ՝ հարեւան երկիրներէ հրաւիրուած «վարձկան զինւորներ» ալ կային : Հայկական զօրքաբանակը երեք կարզի կը բաժնուէր՝ 1.) Ծանր հեծելազօր, 2.) Թեթեւ հեծելազօր և 3.) Հետեւակազօր : Ծանըր հեծելազօրները զրահներով պատապարուած և հայկական առողջ երիվարներու վրայ հեծած՝ բանակին, առջեւէն կ'երթային, թեթեւ հեծելազօրները միայն նիզակ, սուր և վահան կը կրէին, իսկ Հետեւակազօրներն ալ նետով ու աղեղով կը կուռէին : Բոլոր յարձակողական ու պաշտպանողական միջոցները-Սուր, դաշոյն, նշղրակ, տէգ,

նիդուկ, սուսեր ևայլն-թունաւոր ու մահացու էին: Դասակարգացին խսիրը և զիրար արհամարհելու նախանձուս ջանաղբութիւնը հայկական բանակին մէ՛ջ ալ դժբախտ զիրակասարներ էին սակայն: Եթէ հայոց բովանդակ զինուրական կազմը մը միաբանօրէն և կողք կողքի կանգնած աննախանձ ոգիտվ կուռէր՝ թշնամիները դիւրութեամբ չին կրնար ազտառուի անոր վրեժառու ու տիրական հարուածներէն:

Հառվմայեցիներուն նման՝ հայերն ալ կը բամնուէին երկու գասակարգի՝ Ազատաներ (Ազատանի) և Ստրուկներ (Ոչ — ազատ): Հայաշխարհի ազնուական բնակիները — իշխան, կալուածամէր, քուրմ, նախարար — առաջին գասակարգին կը պատկանէին և զինուրական, որսորդական ազատ զբաղումներու տէր էին: Իսկ պարզ արհետաւորները, առեւտրականները, գիւղացիները և զործաւորները երկրորդ գասակարգին կը պատկանէին: Այս վերջինները կը բնակէին գետնափոր ու գետնայարկ խրճիթներու մէջ: Երկիրը կը մշակէին, առուատուրով, արհետառով կ'ըզբաղէին և իրենց աշխատութեան արդիւնքին մեծ մասը լիաբուռն կերպով քուրմերուն — հեթանոս կրօնական պաշտօնեայ — կուտային: Երկրին ամենէն արհամարտած տարրերն իրենք էին, և, սակայն, թէ՛ կ'ապրեցընէին զիրենք անտրդողները և թէ կը պաշտպանէին արտաքին անխնայ ոսնձգութիւններու դէմ:

ՊԱՏԱԳԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿ

| ԱՆՌՈՒԲՆԱՆԻՐ | Ճ-ԱՄՄԱՆԱԳԿ | ԵՐԿԻՐ | ՊԱՏԱԳՈՒԹՅՈՒՆ |
|-------------|-----------------------------|-------------------------------|------------------------------|
| Ազգանունիք | Շ Գ. Տ. առանձ ինալիւ, Հ. Հ. | Վ. Ա. Խ. առանձ սամանակի բ. ի. | Ե Ա. Խ. առանձ սամանակի բ. ի. |
| Արեգին | » | » | » |
| Ամանունիք | » | » | » |
| Արքիք | » | » | » |
| Եղիշեական | » | » | » |
| Դավիթիք | » | » | » |
| Գալուստիք | » | » | » |

ՊԱՏՏԱՐ

Եարամակուրին

(Գլուխուսացը)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ

| Ա.Ա.Խ.Ն.Ե.Բ' | ԺՄՄՄ.Ն.Կ | ԵՐԿ.Ր | ՊԱՏ.Ճ.Օ |
|--------------|--------------|-----------|------------------------------------|
| Գուգալք | » | » | Բղեշի՝ կառավարութիւնը |
| Խորիստունիթք | » | » | Անորիսուն, ուշում լիձ. հորթիկապահն |
| Կամառարականք | Տրդատի | » | Երբանի |
| Մամիկոնեանք | » | » | Տարօնի |
| Մարդպատաստիք | Վարդունի, | Արտուրի. | Մարդունի. |
| Ուստանիլ | Տիգրանիք | Արքունի | Արքունի. |
| Բագրատունիք | Վաղարշականիք | Թագաղակին | Թագաղակին |
| Ուստանիլ | Վաղարշականիք | » | » |
| Բագրատունիք | Վաղարշականիք | » | » |
| Ուշումնիք | Գեղագիտիք | » | » |
| Ուշումնիք | Գեղագիտիք | » | » |
| Վաղարշականիք | Գեղագիտիք | » | » |
| Ուշումնիք | Գեղագիտիք | » | » |
| Վաղարշականիք | Գեղագիտիք | » | » |
| Օրովիկանք | ԶԵՂՑ | (Ք. Վ.) | Վաղարշականիք |

Իրենց կարգին՝ յիշատակուած հայ նախարարութիւններն ունենին համանուն վանքեր, զորս իրենք չինել տըւած են: Հայ կեանքի մէջ մեծ դեր կատարող և նշանաւոր նախարարութիւնները չորս հատ էին՝ Մամիկոնեանք, Բագրատունիք, Սրբունիք և Սիւնիք:

Մամիկոնեանց նախարարութիւնը ծագում առաւ հետեւեալ կերպով: Հայոց թագաւորը՝ Տրդատ, երբար Հըռովմայեցիներու Կոստանդիանոս կայսեր Քրիստոնէութեան դարձը չնորհաւորել գնաց՝ Հայաստանի մէջ— Պարսիկ շահին զրդումով — անզի ունեցան եղբայրասպան ընդհարումներ, որոնց մէջ հայրենիքը գաւաճանող Սլկունի Սըզուկ իշխանը սպաննուեցաւ Մեմլուն ձենացի իշխանին ձեռքով: Տրդատ՝ վերադարձին՝ այս կոփւներուն վերահսու ըլլալով՝ վարձարեց Մեմլուն ձենացին -- անոր նուիրելով Սլուկի կալուածը — Տարօն: Այս իշխանէն, ահաւասիկ, առաջ եկաւ Մամիկոնեանց նախարարութիւնը, որուն բնակավայրերն եղան Տայք, Սրագածուն, Գուգագարք և Տարօն: Այսն նախարարութիւնը — կառավարութեան մէջ — Սպարապետութեան պաշտօն ստացաւ, յանձին Արշակունեաց իշխանութեան նշանաւոր թագաւոր՝ Տրդատ — Սրտաշէսին: Հայ արիւնոտ պատմութեան մէջ անոր դերը ծանր էր ու պատախանատու: Պաշտպանեց հայ քաղաքական, կրօնական և քաղաքական անկաշկանդ ազտառութիւնը՝ իր Վարդաններով, Վահաններով և Ս. Մերտովներով: Հայ պատմիչներէն Բիւ զանգի Փաւաստու, Դաղար Փարանցի եւ Կորիւն մեծ գովեստով կը խօսին անոնց մասին:

Բագրատունեաց նախարարութիւնն ալ հետեւեալ կերպով կազմուեցաւ: Հայկազանց չըջանի թագաւորներէն՝ Հրաշեայ միանալով Բարելոնացիներու թագակիր՝ Նաբու-

գողոնոսորի հետ՝ արշաւած է Հրէանկերու երկիրը (Պարզասին), անոնց արքային աչքերը կուրցուցած և մեծ մասով գերիներ փոխադրած է Հայաստան։ Այս ակամտր գաղթականներուն մէջ կար Շամբալթ կամ Սմբատ անունով իշխան մը, որուն զաւակն եղող Բաղարատին անունով կազմուեցաւ հայ Բաղրատունեաց նախարարութիւնը։ Ասոր սասաններն եղտծ են՝ Գարիւնք (Պայազիտ), Բագարան, Երազզաւոր և Ասիք իսկ երկիրներն եղած են՝ ըԱպեր, Կոգ, Արշարունիք և Շիրակ։ Այս նախարարութիւնն ալ մեծ մասնակցութիւն ունեցած է Հայաստանի անկախ ինքնազութեան մէջ։ Իր սեփական պաշտօնն էր Արշակունեաց թագաւորներուն զլուխը թագ դնել, որուն համար է որ հայ պատմիչներ, բնդհանրապէս, միայն «թագագիր ասպետ» բառով կ'որակեն զինքն։

Այս երկու ազգօգուտ նախարարութիւններէն զերջ՝ կուգան Արծրունեաց և Միւնեայ նախարարութիւնները, որոնք իրենց անձնասիրակոն ու շահախմողբական ծանօթ ձգառումներով ի զուր փորձեցին հայ կեանքի կառավարութեան դեկն ստանձնել։ Այսուհանդերձ, անոնք չեն դադրած նշանակելի օգտակարութիւններ ունենալէ։

Արծրունեաց, ինչպէս նաև Գնունեաց նախարարութիւնները՝ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորին Աղքամելէք անուն զաւկէն սերեցան և կազմեցին Վասպուրականի մնայուն բնակչութիւնը։ Խոկ նոյն թագաւորին երկրորդ գաւկէն՝ Սահասարէ ալ Սասունեաց նախարարութիւնը սերած է՝ ըստ հայ Աւանդական պատմութեան։

Մուրացան կոչուած նախարարութիւնը եւս հետեւեալ կերպով ծագում առած է։ Հայկազանց իշխանութեան թագաւորական շրջանին մէջ՝ Երուանդեան Տիգրան՝ Պարմիկներու թագաւոր կիւրոսի հետ դաշնակցած՝ կը պա-

ակրաղմի Մարաց Աժտահակ թագաւորին հետ և միծ թիւով Մարաստանցիներ, իբր գերի, կը բերէ Հայաստան, որոնք կը կոչուին Մուրացան։

Այս օրինակ երկրողական նախարարութիւններ շատ կան թէեւ, սակայն անոնց շարքը չպիտի երկարենք ու այսչափով պիտի բաւականանք։





ԳԼՈՒԽ Պ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հայաստանի ժաղամային բաժանումը՝ նախարարի-Խալիթ և աններու շրջանին:



ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ . —

Ուրաքու . — Սա՝ բատ Ասորեստանցիներու . Ուրուշառ
և բատ Բարեկացիներու . Ուրարասու կը կոչուի , ինչ
որ Բարձր-երկիր կը նշանակէ : Կը գանուի Վանայ
ծովուն հիւսիսակողմը , որուն Եյրարատ ալ կ'ըսուի :
Բիւնա կամ Վաննա . — կը գտնուի Վանայ ծովուն աւ
րեւելակողմը՝ իր Վան կամ Տոսով մայրաքաղաքով :
Այժմու անունն է Վասպուրական :

Մաննա կամ Միննի . — Վասպուրականի առջնւ կը զըա-
նուի . Ուրմիոյ լճին մօտ : Այժմու անունն է Պարս-
կանյք :

Մուսափիր . — Վանայ լճին արեւելակողմը՝ անունը՝ Տու-
րուբերան :

Միջիս . — Արարատի արեւմտակողմը՝ անունը՝ Բարձր-
շայք :

Նախիր . — Միջագետքի հիւսիսակողմը՝ համապատասխա-
նելով Աղձնիք և Ծոփիք Նահանգներուն :

Միջիդ . — Աղձնիքի և Ծոփիքի արեւմտակողմը՝ այժմու
անունը՝ Գ . Հայք՝ իր Մելիտինէ կամ Մալագիա
քաղաքով :

Առինս և Ռութիա . — Հաւանորէն Սիւնեաց և Ռւախաց-
ւոց նահանգներուն կը համապատասխանէ :

Գուրուիու . — Կորճէք կամ Կորդուաց աշխարհն է :

ՏԱՐԲԵՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ . ՀՍ
ՍԵՊԱԶԵՒ ԱՐՑԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ . —

Յշքուզա . Իշքուզա = Ասքանազ
Երրախի = Երեւան
Կիրհունի = Գեղարքունի
Գուռիախի = Գառնի
Ուշիսունի = Օշական
Ուշվանի = Ուշունի
Արտազայի = Արտազ
Էրսիս՝ = Արձէշ
Արգիստինիլի = Արագածոտն
Արզասկու = Արձն
Խարիարում = Խորխոռունի
Կիրինի = Կարին
Ամիս = Ամիթ
Ահուրիսինի = Ախուրիսան
Արծանիա = Արածանի
Իդիկատ , Դկատ = Տիգրիս ՀՀ
Փուրատ = Եփրատ ՀՀ
Կիղան = Խիղան :

ԽԱՂԴԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՆԵՐ . —

Արամէ = 860—843 (Ք. Ա.)

Առւթիպրին = 843-835 »
 Սարիտուրիս Ա. = 835-820 »
 Իսպուլիս = 820-805 »
 Մինուաս = 805-780 »
 Արգիստիս Ա. = 780-755 »
 Սարիտուրիս Բ. = 755-730 »
 Ուրսա Ա. = 730-714 »
 Արգիստիս Բ. = 714-685 »
 Երիմինա = 675-670 »
 Ուրսա Գ. = 670-646 »
 Սարիտուրիս Գ. = 645-620 »
 Իրքիսա = 620-600 »

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ Ի. ԴԱՐ

Քրիստոսէ առաջ՝ 600 թուականէն ի վեր իրարու յա-
 զորդող հայ Արմէն թագաւորներու մզած պատերազմները
 և տարած յաղթանակները ընդարձակեցին մի՛ այն Ուրար-
 տուի (Արարատ) մէջ ոտանմանափակուող Հայաստանը :
 Սինպէս որ — Սելեւկեաններու ժամանակ — երկու
 մասի կը բաժնուէր ան՝ Ա.) Մեծ-հայք և Բ.) Փոքր
 հայք : Ե. գարու մէջ ալ՝ Քրիստոսէ վերջ՝ հետզդնեաէ
 ընդարձակուելով՝ Մեծ-հայքն ունեցաւ միայն 15 նահանգ-
 ներ, որոնց — Ուրարտացիններու ժամանակէն մնացած —
 անունները փոխուած են հայ Արմէններու կողմէ : Իսկ՝
 Ռուբիննեանց իշխանութեան շրջանին՝ անոնց վրայ աւել-
 ցան նաեւ Կիլիկիա (Տաւրոսեան երկիր) և Միջագետք
 հայոց (Ուր հայաստան) :

Հետեւաբար Հայաստանի գլխաւոր մասերը չորս են՝
 1 .— Մեծ-Հայք
 2 .— Փոքր-Հայք
 3 .— Միջագետք հայոց
 4 .— Կիլիկիա :

Կան նաեւ ուրիշ երկրորդական մեծ նահանգներ,
 որոնք յիտոյ միացան Հայաստանի այս չորս բաժանում-
 ներուն հետ՝ օր :

- 1 .— Ատրպատական
 - 2 .— Խազարք
 - 3 .— Աղուանք
 - 4 .— Պոնտոս
 - 5 .— Եփրատացիք
 - 6 .— Կողքիս
 - 7 .— Վրաստան :
-

ՄԵԾ ՀԱՅՔ

Մեծ-Հայք կը ներկայացնէ Հայաստանի միջնամասը
 և Ուրարտուցիններու, հայ Արմէններու բուն հայրենիքը :
 Մեծ-Հայքի մէջ է որ գործած են Հայկազննց և մանա-
 ւանդ Արշակուննեանց թագաւորութիւնները : Իրեւ ա-
 րևելեան քաղաքակրթութեան պաշտպան՝ գուրս եկած
 են անոր ծոցէն՝ Մեծն Տիգրան, Զարմայր, Վահէ եւայն:
 Հայութիւնն իր Մեծ-հայքովն է որ կրցած է զիրք գրա-
 ւել պատմական ազգերու շարքին մէջ : Եւրոպական ու
 Ասիական իրերահայտ քաղաքակրթութեանց թօնութ հե-
 ղեղներուն մարգարիտէ և ոսկի է փոշիները ցանցնուած
 են անոր մէն մի կողմերը : Հին և այժմու Մեծ-Հայքի :

Ները կը ցողացնեն հայ դիւցազնական կեանքը՝ պատմուվէպերով, առասպելներով, հեքեաթունակ աւանդութիւններով և այլն։ Հայ նկարագիրը միայն ասոնց մօս հարկ է ուսումնափրեկ ։ Մինչեւ հիմայ՝ Մեծ-Հայքի հայ բնակիչն է որ կը ներկայանայ իր կրօնական ու քաղաքական հերոսներու թափով՝ զուտ բնասոնմիկ յատկանշերով, և կը յուսադրէ որ ինք կոչուած է հայ կեանքի վերականգնումին առկուն ու դիմացկուն ատազնն ըլլալու։ Իր արիւնը Վարդանէն ու Վահանէն ժամանգած է գիտէ Վարդաններ ու Վահաններ ծնել։ Փոքր-Հայքցին պաղութիւնն ու ուժացումը չունի դէպի իր Մայր-Հայքինիքը։ Ինքն է իսկական հայը և հայ կեանքի ալ մի՛ ակ ճարտարապետը։

ՍՍ.ՀՄՍ.ԵՐԸ. — Մեծ-Հայքի սահմաններն են՝ Հիւսիսային կողմէն՝ Կողքիս, Վիրք կամ Վրաստան, Աղուանք կամ Աղուանիստան։ Արեւմտեան կողմէն՝ Փոքր-Հայք Հարաւէն՝ Միջագետք հայոց, իսկ Արևելքէն՝ Կասպից կամ Վրկանայ ծով և Պարսկաստան։

ՆԱՀԱՆԴՆԵՐԸ. —

1. — Բարձր-Հայք
2. — Զորրորդ Հայք կամ Շոփաց աշխարհ
3. — Աղձնիք
4. — Տուրուբերան
5. — Մոկք
6. — Կորճայք կամ Կորճէք
7. — Պարսկահայք
8. — Վասպուրական
9. — Սինիք
10. — Արցախ

11. — Փայտակարան
12. — Ուտի կամ Ուտիացւոց աշխարհ
13. — Գուգարք
14. — Տայք կամ Տայոց աշխարհ
15. — Այրարատ։

I. ԲԱՐՁՐ - ՀԱՅՔ

Բարձր-Հայք Մեծ-Հայքի հիւսիսային արեւմտեան ծայրը կը գանուի։ Բարձրաւանդակներ պարունակելուն համար՝ զիրքը շատ բարձր և անառիկ է։ Ունի մեծ ու փոքր գետեր, որոնցմէ են Եփրատ, Արաքս, Ճոռովս և այլն։ Կան նաև շատ մը նշանակելի ջերմուկներ։

- ԳԱ.ԻԱ.ՌՆԵՐԸ եկ ԱՆՈՒՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —
- Բարձր-Հայք կը բաժնուի ինը գաւառներու, որոնք են՝
1. — Դարանազի = Գուրուչայ, Քէմախ
 2. — Առիւծ = Բէֆահիչ, Շէլքան
 3. — Մնձուր = Օվաճըգ
 4. — Եկեղիք = Երզնկա, Էրզինձան
 5. — Մանանազի = Լէզկի, Տուղլատէրէ
 6. — Դերջան = Տէրջան, Պայպութ
 7. — Սպեր = Իսպէր
 8. — Շատգոմք = Զօրմէլի, Մասատ։
 9. — Կարին = Էրզրում, Օվա։

ԳԱ.ԻԱ.ՌՆԿՆԵՐ եկ ՆՇԱՆԱ.ԻՈՐ ՏԵՂԵՐ. —

Դարանազիքի մէջ կան Սնի ամբոցը, Թորդան և այլն։ Սնի ամբոցին մէջ կը գանուի Արամազդի մեհեանը։ Սյո գաւառին մէջ են Մանեայ այրը, ուր Ս.Գրիգոր Լուսուու-

րիչ և Տրդատ թագաւորը վախճանեցան, Սեպուհ լեռը և ուրիշներ : Մանեայ այն այժմ կը գտնուի Լուսաւորիչ անունով վանքի մը մէջ, որ կը կոչուի նաև Հանգիստ Լուսաւորչեայ վանք կամ Մանեայ այր Սեպուհի : Ասոր մօտ կայ թագէսս առաքեալին՝ Սւագ վանքը, զոր Ս. Թաղէսս լինած է 35 ին (Բ. Վ. .) :

Եկեղեց գաւառին մէջ կան Երէզ կամ Երիզա, Խախ զիւղ, Թիխ աւան, Զրմէս, Վասակերտ և այն : Երիզայի մէջ կը գտնուի Մասհիտ դիցուհիին արձանը : Հոս է որ Ս. Գորիգոր Լուսաւորիչ չարչարուեցաւ : Խախ զիւղի մէջ հայոց Պատ թագաւորին կողմէ՝ Մեծն Ներսէս հայրապետը Ծունաւորուած է : Թիխ աւանի մէջ Արտաշէս թագաւորին Յունաստանէ բերած Աթենաս դիցուհիին արձանը կը գտնուի :

Դերջանի մէջ կան Բագայառիճ գիւղը և ուրիշներ : Ապեր գաւառի մէջ կան Սմբատաւան, Բայրերէ (Բարերդ) և այն : Սպեր Բագրատունիսաց նախարարութեան խանձարուրն է եղած :

Կարին, որ Բարձրահայոց ամենէն մ'նծ ու նշանաւոր գաւառն է, իր անունով ունի Կարին կամ Թէսդոպսլիս (իրը թէ յոյն Թէսդոս կայսեր նախաձեռնութեամբ նուրոգուած բլլայ) գաւառակը : Կարին մէջ կան շատ մը գիւղեր, որնք են՝ Մարտաւայ, Արծաթի, Նրծն և այլն

2. ԶՈՐՐՈՐԴ - ՀԱՅՔ

Չորրորդ-Հայք կը գտնուի Բարձր Հայքի Հարաւակողմը : Արեւմուտքէն՝ Երկրորդ հայոց, Արեւելքէն՝ Տուրուերանի և Հարաւէն՝ Աղձնիքի հետ սահմանակից է : Լեռ-

ներուն մէջ բիւրեղի հանք և անտառներուն մէջ ալ առիւծ կը գտնուի :

ԳԱԼԱԲԱՆԵՐԸ եի ԱՆՈՒՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ .— Չորրորդ Հայք կը բաժնուի ինը գաւառներու, ուրնք են՝

- 1.— Խորձեան, Խորձէն = Քղի
- 2.— Դէղիք = Ակլ
- 3.— Ծոփք փոքր = Խիզան, Զմշկածագ, Բերի
- 4.— Հաշտեանք = Ճապաղչուր, Կինձ, Զիկաէ
- 5.— Բալահովիտ = Բալու
- 6.— Պաղնատուն = Արզնի
- 7.— Հանձիթ = Խարբերդ
- 8.— Գորէք = Չնքուշ, Զերմիկ
- 9.— Ծոփք մեծ = Հայնի, Հազրօ, Լճէ :

ԳԱԼԱԲԱՆԵՐԸ ՈՒ ՆՇԱՆԱՀՈՐ ՏԵՂԵՐԸ .— Խորձէն ունի Մորմորա, Հաշտեանք, Մուշեղայ, Ոլորայ և Գիրեհ զիւղերը :

Պաղնատուն ունի Պաղին բերդը :

Ծոփք գաւառը այս նահանգին ամենամեծ մասը կը կազմէ : Գլխաւոր գաւառակն է Մարտիրոսաց քաղաք կամ Նվիրերտ : Ունի նաև Մամրէ, Բնաբեղ, Կարկատակերտ, Խօզան, Զմշկածագ (Զիմիշկէզէք) անուն գաւառակներ :

Բալահովիտ գաւառին մէջ է Բալու գաւառը :

Հանձիթ գաւառին մէջ կան Ճապաղչուր և Էկիլ ամրոցները, ինչպէս նաև Հարաւ քաղաքը : Ակլի կամ Էկիլի մէջ՝ ըստ Բիւղանդ Փաւառոս պատմիչին՝ կան արշակունեաց արքայազնուներու գերեզմանները :

3. ԱՂՋՆԻՔ

Սղձնիք կը գտնուի Մեծ-Հայքի Հարաւ-արեւմտեան կողմը : Հիւսիսէն Զորբորդ Հայքի և Հարաւէն Ասորոց Միջադեափի սահմանակից է : Արտազրութիւններն են՝ երկաթ, նաւթ և գղթոր :

ԳԱՀԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՌԵՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՌԻՆՆԵՐԸ — Աղճիք ունի հնաւեւեղ տասը գաւառները :

1. Արգն = իսարգան, Ծուլդան
2. Նփրկերա = Բչերի
3. Քեղ = Ռհատուան
4. Կեթիկը = Տիարգէքիր արեւելեան
5. Տաղիկ = Դասիկ
6. Ազնուածոր = Կիւղել աէրէ
7. Մերինիթք = Մղերդ
8. Գգեղ = Մոտկան
9. Սանածոր կամ Սալնոյ ձոր = Պիթլս
10. Սասունք = Սասուն :

Այս նահանգին գլխաւոր գաւառակը Տիգրանակերան է որ կը գտնուի Սասունի մօս և Տիգրիսի գետեղերքը : Տինած է Տիգրան Ա. Քրիստոսէ 560 տարի առաջ : Գեղերէն նշանաւորն է Բառաէջը :

4. ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆ

Տուրուբերան Զորբորդ Հայքի Արեւելակողմն է : Գըլիսաւոր բերքերն են գաղքէ, մնղը, մաշկամիրդ (հաւանար շագանակ), իսկ հանքային արտադրութիւններն են երկաթ, ճերմակ նաւթ եւն : Այս նահանգին մէջ Բաղնունիաց կամ Վանայ ծովը կը գտնուի :

ԳԱՀԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՌԵՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՌԻՆՆԵՐԸ — Տուրուբերան կը բաժնուի 16 գաւառներու որոնք են՝

1. Խոյթ = Խոյթ, Բոնաշէն
2. Ասպակունիք = Մշոյ Շատախի, Սամոյ գաւառ
3. Տարօն = Մուշ, Զուքուր
4. Աշմունիք = Վարդովկ, Գօյնուկ
5. Մարդարի = Խնուռ
6. Դամնաւորք = Թէքման, Շուշար
7. Տուարծատափ = Գէօք տու, Խալեաղ
8. Դալառ = Այնթափ կամ թութակ
9. Հարք = Վերին Պուլանըրգ
10. Վարաժնունիք = Լիզ, խանդրէզ, Անկր
11. Բզնունիք = Ախլաթ Վանայ, Սրճավաղ
12. Երեւարք = Կարձկան
13. Աղլովիտ = Բասոց
14. Սպահունիք = Մալազկերտ
15. Կորիք = Ախլաթ Մշոյ
16. Խորխոսունիք = Աղճավազ :

ԳԱՀԱՌՆԵՐՆ ՈՒ ՆՃԱՆԱԽՈՐ ՏԵՂԵՐԸ .

Տարօն Տուրուբերանի մեծ ու նշանաւոր գաւառն է : Այս անառիկ ու չնաշխարչիկ գաւառը հայ Մամիկոնեանց նախարարութեան հայրինի կալուածն ու հարազատ բնակավայրն եղած է : Իր առիւծի ծոցին մէջ ծնուցած ու սնուցած է հայ մտքի, սրաի ու բազկի ծանօթ հերոսները, որոնք հայ գոյութիւնը անմահացուցին՝ յաւերժ անմահացնելով նաև իրենց երջանկայիշատակ անսունմերը : Տարօնի մէջ կայ Գըլակայ կամ Ինսակնեան հնամենի վանքը, որուն մեհեանները Ս. Քրիտոր Լուսաւորիչ կործանած ու

եկեղեցի կառացած է : Տարօնի զլխաւոր գաւառ-
ուակներն են՝ Աշտիշաս, Վիշապ, Մծուրք, Ջրնկերտ
և Մուշ : Եշտիշատի մէջ Մեծն Ներսէս եկեղեցական
բարեկարգութեան ժողով գումարած է : Հոս կան
Վահագնի, Աստղիկի մեհեանները և Ս. Սահակի
գերեզմանը : Ս. Գրիգոր Կուսաւորիչ - Գ. Դարտուն-
այս տեղի բոլոր մեհեանները փճացուցած և մեհե-
նական ու հեթանոսական դրեերն ալ ոչնչացուցած
է : Մուշի մօս կայ Ս. Կարապետի վանքը : Սոոր
հիմը Ս. Գրիգոր Կուսաւորիչ զրած և 12 գեղ ալ
կալուտծ նշանակած է, որոնցմէ միայն 7 հատին
մէջ 14,370 տուն կար : Տարօնի զլխաւոր գիւղերն
են՝ Հացեեկ կամ Հացեեկաց, Ծաղիկ, Կուտաս, Գոմ-
եռք, Մեղատի, Խորնի և այն : Ս. Մեսրոս Հացե-
կաց գիւղը ծնած է, իսկ մեր պատմանայրն ալ՝ Մով-
սես Խորենացի՝ Խորնի գիւղը՝ 385-395 թուականնե-
րուն : Յիշեալ գիւղերէն զատ՝ Տարօն ունի Ողական
բերդը և այն : Մեղատի տանին մօս Գալլ Վահան
պարսիկներու հետ մզած է պատերազմ մը, որու
մէջ 1000 ի մօս թշնամիներ սովանած է՝ խորամանկ
հնարագիտութեամբ :

Աշմունիքի գաւառակն է Երեկ :

Հարքի զլխաւոր գաւառաւակն է Մանազկերտ : Հոս կայ մեր
Հայկ Նահապետին շինած առաջին գիւղը՝ Հայկաշին :
Բջնունիք կը գանուի վանայ ծովուն մօս, — իր անու-
նով — կը կոչուի ծով Բջնունեաց : Հոս կայ նշանա-
ւոր գաւառակ մը՝ Բաղէչ : Բջնունիք ունի Խլաթ
գաւառակը, Արծիկ և ուրիշ գիւղեր :

Աղոստիտ Տիգրան Բ. ի որդին՝ Արտաւազդ Ա. ի Թագա-
ւորանիստ գաւառն եղաւ : Գլխաւոր գաւառակնե-

րըն են Զարիշատ, Արծիչ :

Աղանունիքի մէջ կայ Դալարիս կամ Ածուղ գիւղը, ուր
Պարսիկները Տիրոն Բ. ի աչքերը հանեցին :
Խոյթ գաւառոյն մէջ Աղբերկայ կամ Աղբերկի անունով
վանք մը կայ, որուն եկեղեցին — ըստ աւանդու-
թեան — Ս. Թաղէսս առաքեալը շինած է :
Ասղակունիք՝ այսինքն այժմու Սասուն կոչուած հայա-
շատ կեղբօնք՝ յեղափոխական տեսակէտով շատ նը-
շանաւոր է : Օսմ. կաւավարութեան գէմ ունեցած
է ապստամբական երկու նշանակելի ցողցեր՝ առաջի-
նը՝ 1894 ին, երկրորդը՝ 1904 ին :

5. ՄՈԿՔ

Մոկք նահանգը Աղձնիքի Արեւելակողմն է : Հարա-
ւային սահմանին վրայ կը գտնուի Տաւրոսեան լեռնա-
շղթային մէկ քաղզուկը : Կենդանային արտագրութիւննե-
րըն են մանրագոր, կաքաւ, ինչպէս նաև ինձ :

ԳԱԼԻԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՄԵՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐՆ : —
Մոկք կը բաժնուի հետեւեալ ինը գաւառաներուն՝

1. Իշայր = Սպարկերտ
2. Միւս Իշայր = Կարկառ, Խիզան
3. Իշոց գաւառ = Խորոզ, Հերուն
4. Առուենից ձոր = Արեւմեեան Մոկք
5. Միջայ = Բերպարի
6. Առանձակ Մոկք = Արեւելեան Մոկք
7. Արքայից գաւառ = Շիրվան
8. Արգասովիտ = Շիրվան
9. Զերմանիոր = Վանայ Շատաբին :

6. ԿՈՐՃԱՅՔ

Կորճայք նահանգը Մոկաց աշխարհի Սրեւելակողմը ,
Ասորեստանի Հիւսիսային և Պարսկահայոց . Հարաւային
կողմերը կը գաւառի : Հոս կայ Կորդուաց յաւներու մէկ
մասը , որոնք իրենց անունը Կորդուք գաւառէն առած
են : Գլխաւոր բերքն է զարիկ :

ԳԱԻԱԹՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՐԴԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ .—
Կորճայք նահանգը տամնը մէկ գաւառներ ունի , որոնց
անունները հետեւեալներն են՝

1. Կորդուք առանձնակ = Նորդուգ
2. Վերջին Կորդիք = Բոհասան
3. Միջին Կորդիք = Տէ:
4. Ներքին Կորդիք = Ճէղիրէ
5. Այտուանք = Զախոււ
6. Արգառք = Ամադիա
7. Մոթողանք = Բիթէլէպապ
8. Ռոսիրանք = Զուլամերկ
9. Կարապունիք = Զալ , Տօխուպ
10. Ճանուկ = Զելո , Օռօմար
11. Փաքր Ալլակ = Գեաւեռ

ԳԱԻԱԹԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱՒՈՐ ՏԵՂԵՐԸ .—
Կորդուք գաւառը՝ գինեւէտ ու արգաւանգ՝ զօրաւոր ,
առկուն բնակիչներ ունէր : Կ'ըսուի թէ՝ ասմնք
ձուլուելով Մարաստանցիներու մէջ՝ կազմած են նոր
ազգ մը , որ գաւառին անունով Քուրդ կոչուած է :
Վերիի Կորդիքի մէջ կայ Սալամաս քաղաքը , որուն
հիմա Սալմաստ կ'ըսեն : Սա կը դանուի Ուրմիոյ
ճին քով : Հոս կայ նաեւ Ուրմիա զաւառակը :

7. ՊԱՐՍԿԱՅԱՅՔ

Պարսկահայք կը դանուի Կորճեքի Հիւսիս-Սրեւել-
եան կողմը և Աստրապատկանի մօտ : Ունի այծեամ և
ձեռ (վայրի էշ) : Այս նահանգին մէջ է որ Ս.Թաղէսս ա-
սաքեալը նահաւակուեցաւ :

ԳԱԻԱԹՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ .—
Պարսկահայք ունի ինը գաւառներ , որոնց անուններն են
հետեւեալները :

1. Ազի կամ Կուրիճան = Իւշնէ
2. Մարի = Մերգեաւեռ
3. Թրափի = Տէրգեավեռ
4. Այուերք = Շէմաինան , Խումարոյ
5. Էռնայ = Էնգէլ
6. Տամբերք = Սիւմայի
7. Զարեհաւան = Սալմաստ
8. Զարսանդ = Դիլիման
9. Հեր = Խոյ

ԳԱԻԱԹԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱՒՈՐ ՏԵՂԵՐԸ .—

Հեր գաւառն իր անունով ունի գաւառակ մը և Զարե-
ւանդ , Նուարսակ , Փեռոսակ , անունով գիւղեր :
Նուարսակի մէջ 484 թուին (թ. Վ.) Վահան Մա-
միկոնեան Պարսիկ Նիլսոր իշխանին հետ պատե-
րազմական հաշտութեան մը դաշխնքը կնքեց՝ իր օգ-
նականներով երեք անգամ Պարսիկներուն վրայ փա-
ռաւոր յաղթանակներ տանելէ վերջ :

8. ՎԱՍՏՈՒՐԱԿԱՆ

Վասպուրական կը գտնուի Ալբարտ նահանդի Հարաւային և Պարսկահայքի ալ Հիւսիսային-Արևեմտակողմբ : Նշանաւոր է իր լնդարձակութեամբ, որ զի՞նքը Հայստանի ամենամեծ նահանդը կոչել առւած է : Ունէր 4400 դիւդ, 72 բերդ և 900 վանք :

ԳԱՀԱԾԵԲԻՆ ՈՒ ԱՆՌԵՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՈՒՆԵԲԻՅ .— Վասպուրական կը բաժնուի հետեւեալ 36 գաւաններուն որոնք են՝

1. Թշտունիք = Գաւաշ, Ոստան
2. Տոսպ = Վան
3. Բուռունիք = Թիմար
4. Արճիշակովլա = Արճէշ
5. Ազովիս = Արը Առ-
6. Կուղանովիս = Զիւան
7. Առերանի = Բերկրի
8. Դառնի = Արազա
9. Բուժունիք = Խոշաբ
10. Ասնյոսան = Սէգմանապատ
11. Անձեւացիք = Նորդուզ
12. Ամրայատունիք = Մէրէնդ
13. Երիթունիք = Հայոց ձոր
14. Մարդաստան = Համգաշիմէն
15. Արտազ կամ Շաւարչան = Մազու
16. Ակէ = Մազու
17. Աղբակ մեծ = Աէր Աղբակ
18. Անձախաձոր = Կոտոր
19. Թռոնաւան = Զորո

20. Ճուաշոսա = Գարագոյսնկու
21. Կրճունիք = Սէգմանապատ
22. Մեծունիք = Գարագոյսնկու
23. Պալունիք = Օվաճըգ, Աբածա
24. Գուկան Զորս
25. Աղուանդոսա = Միլի, Շէմսքի
26. Պատապարունիք = Շիքիաք
27. Արտաշզկեան = Գարասու
28. Արտաւանեան = Մահմուտի
29. Բաքան = Մահմուտի
30. Գարիթեան = Դիսմար
31. Գաղրիկեան = Դիսմար
32. Տանկրիայն = Խոյ
33. Վրնջունիք = Գարագոյսնկու
34. Գողթն = Ագուլիս Օրտուպատ
35. Նախիջեւան = Նախճուան, Զուղա
36. Մարանդ = Մէրէնդ :

ԳԼԻՍԻՈՐ ԳԱՀԱԾԵԲԿԵԲԻՆ ՈՒ ՆՇԱՆԱԽՈՐ ՏԵՐԼԻ .—

Թշտունիք Վանայ ծովուն մօվը կ'իյնայ : Գլխաւոր գաւանակներն են Մանագիւրտ, Ոստան և այն : Հոս կը գտնուի Նարեկայ վանքը : Կայ նաև Կարմրակայ Ս. Աստուածածին վանքը, զոր կառուցած է Արծըրունեաց Գագիկ թագաւորը :

Տոսպ կը գտնուի Վանայ ծովուն արեւելակողմը : Իր գաւաններուն մէջ կայ Ասորեստանի թագունիին՝ Շամիրամի շինել տուած գաւառակը, որ կը կոչուի Շամիրամակերտ : Իսկ գեղերուն մէջ կան Սրդամատ Ահեւականին եւալին : Այս գաւառը կը հանգի Վա-

րազայ լեռան փէշերուն վրայ, որուն անունով կայ
նշանաւոր վահք մը:

Առբերանիի գլխաւոր գաւառակն է Բերկրի:
Երիթունիքի մէջ կայ Հայք զիւղը, զոր Հայք նահապե-
տըն է շինած:

Արտազ կամ Շաւարչան Մասիս լեռան Հարսու ալին Արե-
ւելակողմը կը գտնուի: Պլխաւոր գաւառակն է Շա-
ւարչան: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Արտազի մէջ ծը-
նած է: Ասոր գեղերն են՝ Ներսէհապատ և Աւա-
րայր: Ներսէհապատի մէջ Ներսէն Կամսարական և
Վահան Մամիկոնեան կուր մզեցին կրակապաշտ
Պարսիկներու դէմ: Աւարայրի մէջ ալ մզուած է
Կարմիր Վարդանանց պատերազմը — 451ին (Բ. Վ.): —
ուր նահատակուած են Մեծն Վարդան, Խորէն Խոր-
խոսունի, Հմայեակ Դիմաքսեան, Վահան Գնունի,
Գարեգին Արուանձտեանց ևայն՝ Ընդամենը 1036
հոդի: Ասոնց Պարսիկներու դէմ ունեցած կրօնական
ազատութեան սուրբ ու նույրական պատերազմին
լիշտակն ամեն տարի — մմրան մէջ — կը տօնէ Հայ
եկեղեցին:

Աղբակ մեծ եղած է Բարթուղէմիոս առաքեալին նահա-
տակութեան վայրը: Հոս կայ ողբացեալ առաքեա-
լին հռչակաւոր մայրավանքը, որուն ձախ կողմի
մատուին մէջ կը գտնուի իր գերեզմանը: Տապա-
ռաքարին վրայ հետեւեալ արձանագրութիւնը կայ.
«Այս է տապան հանգստեան սրբոյն Բարթուղէմիոսի
Սրբազն առաքելոյն առաջին Լուսաւորչին Հայաս-
տանեայց աշխարհի»:

Գողթն գաւառը Երասիսի ափունքը կը գտնուի: Կ'ար-
տագրէ առատ գինի: Հոս կայ Հին Զուղա կոչուած

գտւառակը: Գողթան գտւառն ունէր հայ հեթանոս
երգիչներ, որոնց առաջերէն ոմանք Մ. Խորենացիի
միջոցաւ մեր ձեռքն հասած են: Անոնք երգած ու
գովարանած են Վահապէնի քաջութիւնը, Արտաշէս
Բ. ի կողմէ: Սկանաց արքայազուն՝ Սաթենիկի առե-
ւանգումը, անոնց հարանելիան ամսախրնթաց հան-
դէսը, պանդուխտ կեանքի մէջ Արտաշէս Բ. ի կա-
րուած՝ գէսի իր հայրենիքը ևայլն: Նոյն այս գտւա-
ռին մէջ է որ Ս. Մեսրոպ քրիստոնէութիւնը քարո-
զած է:

Նախիջեւան գտւառը Երասիսի և Մասիս լեռան մօտերը
կը գտնուի: Պլխաւոր գաւառակն է Նախիջեւան,
ուր — Ջհնեղեղէն վերջ — Նոյ նահապետ իջեւաներ
է: Նախիջեւանի Հիւսիսային կողմը կը գտնուի Ս.
Խաչի վանքը, զոր Յովաչի կաթողիկոս Սրդութեանց
1783 ին հիմնարկած և 1792 ին (Բ. Վ.): աւարտած
է: Վանքին բակը թաղուած են Մ. Նալբանդ-
եան և Ռ. Պատկանեան (Գամբոռ-Քաթիսա), որոնք
ունին զատ զատ մահարձաններ: Մարանդ գտւա-
ռն ալ բաւական նշանաւոր է: Անոր Բակուրա-
կիրա աւանին մէջ Արտաշէս Բ. թագաւորը հի-
ւանդանալով մեռած է:

9. Սիհնեք

Սիհնիք կը գտնուի Այրարատ նահանգին Արմենիա-
կողմը, Երասիսի հովիտը և Սրցախ նահանգին քով: Ունի
պատերազմական անառիկ գիրքեր, որոնք ծնունդ ար-
ւած են առիւծանման Մէլիքներուն: Ասոնք հայ փոքր
ինքնօրէնութիւն մը ունէին և իրենց երկիրը կը կառա-
վարէին հնդ Մէլիքութիւններով: Միւնքի 300,000

բնակիչներէն 3/4 ը իրենք կը կազմէին։ Իրենեւ նշանաւոր կոռուպներ՝ դուրս բերած են Դաւիթ Բէկ, Մխիթար, իսկ իր գիւանագէտ՝ Խորայէլ Օրի, որ Հայկական Հարցին շուտափոյթ լուծման ի խնդիր, ջանքեր և զոհոզութիւններ չէ խնայած՝ դիմելով Եւրոպական մեծ արքունիքներուն։ Այս Մէլիքութեանց իշխանութիւնը 1700-1813 թուականները տեսեց։

ԳԱՅԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ—
Սիւնկք ունի տասն երկու գաւառներ, որոնք հետեւ-
եալներն են՝

1. Երնջակ = Ալբնձա
2. Զահուկ = Զահուկ
3. Վայոց ձոր = Դարալազըզ Վէթի
4. Գեղարքունի = Գեւաւառ
5. Սոսք = Ծար
6. Աղանձք = Զանկէզուր
7. Ծղակ = Պարկուշատ, Տաթեւ
8. Հարանդ = Զանկէզուր, Ղափան
9. Բաղք = Պարկուշատ, Տաթեւ
10. Զորք = Ղափան
11. Սրեւիք = Մելրի, Քէռնէիկ
12. Կուսական = Գինաւուզ, Օրսուբատ

ԳԼԽԱՐՈՐ ԳԱՅԱՌԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԽՈՐ ՃԵ-
ՂԵՐԸ.

Գեղարքունի հայոց Գեղամ նահապետին կողմէ շինուած է։ Ասոր մօտ կայ Գեղամայ ծովը, որուն մէջ կը գտնուի Սեւան անունով կղզի մը։ Հոս է որ հայ Բագրատունի թագաւորներէն՝ Աշոտ Բ. Երկաթ

մեռած է 928 ին՝ Սրաբներու հետ մզած արիւնողի ճակատամարտներէ վերջ։

Վայոց ձորի մէջ կայ Հողոցիմ անուն զիւղ մը և Թո-
նահատի կամ Թանուտի անուն վանք մը, ուր ժԳ.
և ԺԴ. դարերէն միացած հայերէն արձանագրու-
թիւններ կան։

10. ԱՐՑԱԽ

Սրցախ նահանդը գանուելով Միւնեաց աշխարհի Ա-
րեւելակողմը՝ ունի ծառաշատ ու սալտաթախիտ անսառ-
ներ։ Ե. գարուն Աղուաններու իշխանութեան ներքեւ էր:

ԳԱՅԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ.—

Սրցախ ունի տասներկու գաւառներ, որոնց անուններն են.

- 1.— Միւս Հաբանդ = Գանձասար Շուշի
- 2.— Վայկունիք = Զրաբերդ
- 3.— Բերդանոր = Ալբում
- 4.— Մեծկուանք = Խաչէն
- 5.— Մեծիրանք = Կիւլիստան
- 6.— Հարճանք = Տեղավարանդ.
- 7.— Մուխանք = »
- 8.— Պիսնք = »
- 9.— Պանծկանք = Շուշի
- 10.— Սիսական ոստան = Խաչէն, Զէյլա
- 11.— Քուսախիվառնէս = Շամքոր, Խոչխարա
- 12.— Կողթ = Շամշաթիլ։

Սրցախի Գարսման (Գանձակ) գաւառակին մէջ կը գտնուի Ս. Թարգմանչաց վանքը, որ հիմնուած է Ե. դարուն՝ ի ներկայութեան Ս. Մեսրոպի։ Հոս կան հայկական հնութիւններ։

II. ՓԱՅՏԱԿԱՐԱՆ

Փայտակարան գտնուերով Արաքսի գետահովիլիաբ՝ Արեւելքէն Կասպից ծովուն և Արեւմուաքէն Ուտի նահանգին սահմանակից է։ Ե. գարուն Ամրութականի մէկ մասը կը կազմէր։ Կ'արտադրէ առատ բամբակ և տեսակ մը գարի։

ԳԱՀԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —
Փայտակարան ունի հետեւեալ տամներկու գաւառները։

1. — Հրաքոտպերոժ = Ուշգարուտ. Մուզան
2. — Վարդանակերտ = Սալիան, Վարդանակերտ
3. — Եօթն փորակեան բազինք = Քարրիստան
4. — Բուտիբաղա = Արտաւիլ
5. — Բաղմնուոտ = Ահար
6. — Առոսպիժան = Սէպէլաչ
7. — Հանի = Շամախի
8. — Արշի = Ափշիրան
9. — Բագաւան = Բագու
10. — Սպանդարան Պերոժ = Քարստաղ
11. — Որմզգպերոժ = Էնգուզէֆիթ
12. — Արեւեան = Արքիլան

Այս նահանգին ամենազլիսաւոր և ընդարձակ գաւառն է Փայտակարան։

12. ՈՒՏԻ

Ուտի կը գտնուի Արցախ նահանգին մօտ, ինչպէս նաեւ Կուր և Արաքս գետերուն ավունքը։

ԳԱՀԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —
Նշանաւոր գաւառները միայն ութը հատ են.

1. Առանուոտ = Կէրէրլին
2. Տոփ = »
3. Ռոտպացեան = »
4. Աղուէ = »
5. Տուչքատակ = »
6. Գարդման = Գրտմանիկ
7. Ուտի Առանձնակ = Բերգէ, Զուանչիր
8. Շիկաշէն = Գէնձէ կամ էլիզավէլթու պոլ

13. ԳՈՒԳԱՐՔ

Գուգարք կը գտնուի Ուտի նահանգին Արեւմատակողմը։ Հարաւէն Այրարատի և Հիւսիսէն ալ Վրաստանի սահմանակից է։ Ե. գարուն՝ Վրացիներու ձեռքն էր։ Բերքերը կը կազմէն սերկեւիլ, տօսախ, ձիթապտուղիալն։ Ծառերէն կան հաճարածառ, անալութ և ուրիշներ։

ԳԱՀԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —

1. Զորափոր = Մատէն
2. Ծորափոր = Բորջալու
3. Կողրափոր = Զաղախ
4. Տաշիր = Լոռի, Բամպակի
5. Թուեղք = Տրիալէթ, Ծալգա
6. Կանգարք = Ապոց
7. Արտահան = Արտահան
8. Զաւաղք = Ախալքալաք, Զրլարը
6. Կղարջք = Արտանուչ, Շաւշիթ։

ԳԼԻԱՀՈՐ ԳԱԻՍՈՒԿՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱՀՈՐ ՏԵՂԵՐԸ.—

Զորագորի մէջ կան Արքունաշէն զիւղը և Կայեան բերդը : Տաշիրի մէջ կան Շամշողթէ , Լոռի գաւառակները , լնչպէս նաև Բաղունիք և Օձուն զիւղերը : Լոռի մէջ ճնած է հայալզի զօրավարը կոմս Լորիս Մէլիքով . որ միծ դեր կատարեց 1877ի Արեւելեան պատերազմին մէջ : Իր մահկանացուն , 1888ին , կոքեց Թրանսայի Նիս քաղաքը :

Կանգարքի մէջ «Լեառն միջին» կոչուած լեռը կը գանուի :

14. ՏԱՅՔ

Այս նահանգը Արեւելեան կողմէն՝ Գուգարքի , Հարաւալէն՝ Այրարատի և Հիւսիսէն՝ Կողմիսի հետ սահմանակցուած է : Կ'արտադրէ թուզ , նուռ , սերկերիլ , նուշ , պտղախունկ եւալին :

ԳԱԻՍՈՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ.—
Տայք կը բաժնուի հետեւեալ լնը գաւառներուն՝

1. Կող = Կէօէէ
2. Բէրդացփոր = Բէնէք , Թափուղքեար
3. Պարտիզացփոր = Օլթի , Պարտէզ
4. Ճակք = Լիվանայ , Արդուին
5. Բուխա = Թալուղքեար
6. Ռքալէ = Թորթում
7. Աղրդդ = Նարիման
8. Կափոր = Նիկիզզան , Պարխար
9. Ասեացփոր = Կիսկիմ , Խոտորջուր

Տայք նահանգի նշանաւոր տեղերն են՝ Արահեղ զիւ-

ղը՝ ուր ճնած է Գիւտ Կաթողիկոս և հայոց հին տոմարը նորոգած՝ Թուղարս անառիկ բերդը — շինուած ձորով գետին վրայ — Ուխտիք կամ Օլթի բերդագաղաքը , Մամրուան աւանը — որուն հիմա Նարիման ալ կ'ըսուի — Իշխանաց զիւղը . Սիլցխա գաւառակը , որ վրացերէն նորբերդ կը նշանակէ :

15. ԱՅՐԱՐԱՏ

Հայ թագաւոր-իշխաններու առանձնայատուկ մայրաքաղաքն է այս նահանգը , որուն Արեւմտեան կողմէ՝ Բարձր Հայք , Հարաւային կողմը՝ Տուրուբերան և Վասպուրական , Հիւսիսային կողմը՝ Գուգարք և Տայք , իսկ Արեւելեան կողմն ալ Սիւնիք նահանգները կը գանուին : Եւ որովհետեւ ինք հայկական նահանգներուն մէջտեղը կ'ինայ Միջնաշխարհ կը կոչուի : Գլխաւոր գետերն են Քասախ ու Երասխ : Լեռներէն կան Միծ ու Փոքր Մասիսները . Արագած , Նպաատ . Սուկաւէա և այլն , որոնք գ անձարանն են հանգային կոյս ու թանկագին հարստութեանց :

ԳԱԻՍՈՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ.—
Այս նահանգին գաւառները քսան հատ են՝ անաւասիկ՝

1. Բասիսնք = Հասան գալէ , Բասէնէէր
2. Գաբեղեանք = Կաղզուան , Զալզրան
3. Աբեղեանք = Սարը զամիչ , Թախտ
4. Վահեւունիք = Կաղզուան Արեւմտեան
5. Արշարունիք = Զալզրան , Սարդարապատ
6. Բագրեւանդ = Աղաշկերտ , Գարա քիլիսէ
7. Ծաղկոտն = Տիատին , Աթմանլու
8. Շիրակ = Շէօրէկէլ

9. Վանանդ = Կարս, Զարիշատ
10. Սրոգածուան = Սարդարապատ, Էջմիածին
11. Ճակատք = Իգամիք, Կոզմ
12. Մասեացուան = Սուրմատի, Ակսակ
13. Կողովիտ = Պայտպիտ, Չուղուր
14. Սշոցք = Գէօքչայ Արևմաեան
15. Նիգ = Սպարտն
16. Կոտոյք = Երեւան, Գրբդ Բուլագ
17. Մազար = Գէօքչայ Արեւելեան
18. Վարաժնունիք = Դարաչիչակ
19. Ուտան = Գառնի պազար
20. Դուին = Խոք :

ԴԼԽՍ.ԽՈՐ ԳԱՀԽՈՌԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԽՈՐ ՏԵ-
ՂԵՐԸ : —

Բասեան կամ Բասեն գաւառն ունի շատ մը գիւղեր, որոնք են՝ Վաղարշաւան, Որդորու, Ռսխայ, Արվար, Թու, Բողբերդ, Աւկամի, Գոմաձոր եւայն՝ Վաղարշաւան՝ Տիգրանի որդին՝ Վաղարշ շինել տուած է 178/ն (թ. Ա.) :

Սրշարտնիք գաւառն ունի հետեւեալ նշանաւոր գաւառ-
ուակները՝ Երուանդաշատ, Բագարան, Երուանդա-
կերու : Կան նաև Արդագերս և Կապոյտ կոչուած
բերդերը : Գիւղերն են՝ Դիւղ Շիրմաց, Կաղզուան
և ուրիշներ : Սրշարտնիք գաւառու կը գանուի
Մուրց գետին Երասիի հետ միացած աեղը : Հիմայ
աւերակի վերածուած է : Քովը սպատիկ գիւղ մը ունի
որ կը կաչուի Քէօիրիւ-Քէօյիւ : Կապոյտ բերդին
մէջ է որ հայ Բագրատունեաց թագաւորներէն՝ Սըմ-
բատ Ա. — Երաբ ոստիկաններէն Եռւսուփի հետ իր

մզած պատիրազիքի լնմթացքին — բանտարկուած և
մեռած է 914 ին : Երուանդաշատ գաւառակը Սա-
նաարուկի անիրաւ յաջորդը՝ Երուանդ բոնաւոր շի-
նել տուած է :

Բաղրեւագ կը գտնուի Բասեն և Սրշարտնիք գաւառ-
ներուն մօտիկը : Հսու կան նպատ լիուը, Զարեհաւան,
Վաղարշակերտ (Վաշկերտ) գաւառակները, լնչպէս
նաև Բագաւան, Բլուր, Եղեղեսկ, Զիրտ, Բերդ-
կունք, Խու և Արծակ գիւղերը : Բագաւան շնուած
էր նպատ լիուան վրայ . իր առջեւէն կ'անցնէր Եփ-
րաս գետը : Բլուր զիւղի մէջ վախճանեցաւ Ե. զա-
րու հայոց կաթողիկոսու՝ Ս. Մատակ՝ 440 թուականին :
Զիրտ մէջ՝ Մեծն Ներսէս հայրապետի ժամանակ—
հայոց Պապ թագաւորին և Մերուժան Արծրունիի
միջև եղբայրասպան պատերազմ՝ մը աեղի ունեցաւ :
Ծաղկուն (Ծիամին) գաւառուն մէջ կայ Ծահոպիվան լի-
ուը, լնչպէս նաև նոյն անունով քազաք մը, ուր
հայ քրիստոնեայ նախարարները — Մեծն Վարդանի
առաջնորդութեամբ — ուխտ ըրին պարսիկ կրտկա-
պաշաններու դէմ կուուելու համար : Հսու կայ նաև
ջերմուկ - ցայտաղիւր մը :

Շիրակ նշանաւոր է իրեւ արգասարեր ու պաղոշատ
գաւառը մը : Դիմաւոր գաւառաւին է Անին : Ունի
Երազգաւորք, Որմանի, Արգինայ գիւղերը : Բատ
աւանդութեան՝ Սրամային նահապեափն որդին՝ Ծա-
րայի անունով կոչուած է Շիրակ ու եղած է անոր
սերունդին մնայուն բնակալայրը՝ իր առաս այգես-
տաններով : Շիրակի մօտ էր որ Սըստ Բագրատունի
թագաւորը 889 ին մեռած է :

Անի Բագրատունեաց թագաւորութեան պեր-

ճակառոյց ու չքեզ մայրաքաղաքն էր, որ Յոյներու կողմէ և Հայ կղերականներու դաւաձանութեամբ կործանեցաւ 1064 ին։ Կր գանուի Սխուրեանի մօտիվը։ Ունէր հազարումէ կ Ակեղեցիներ, պարիսպներ, աշտարակներ, բարձրադիր պալատներ ևայն, զորս ապիկայլ ժամանակներու մէջ— շնած ու նորոգած են՝ Աշոտ Գ. Ոլորմած, Մմբատ Բ., Գագիկ Ա. և որիներ։ Բնակիչներուն թիւը մէկ միլիոնը կ'անցնէր։ Հիմայ, սակայն, մոխրակոյտերու վերածուած՝ Ռուս հախոյվին՝ Բրոֆ. Նիկոլոս Մատի խուզարկութեանց տարրիան կը դառնալ։ Հոն այցելող հայոցզիներ ազիայլ ախրայիշատակ արծանազրութիւններ են թողած։

Վանանդի նշանաւոր գաւառակն է Կարս։ Ունի նաև Զարիշատ գաւառակը և Իջևանից, Ողմսու, Դրաւագչատ անուն գիւղեղը։ Կարսի բնակիչները— Աշոտ Գ., Ոլորմածի եղբօր՝ Մուշէզի նախաձեռնութեամբ— 968 ին փոքր թագաւորութիւն մը կազմեցին, որ կը կոչուի Կարուց թագաւորութիւն։ Ե. դարու մէջ Իջևանից գիւղը ծնած է Սւարայրի արիւնու ճաշկատամարտի հայ գիւցազուններուն խրախուսիչ կրօնականը՝ Դեւոնդ Երէց։

Սրագածուն գաւառն իր մէջ գանուած Սրագած լիուան անունով կոչուեցաւ։ Հոս կան գիւղեր ու աւաններ՝ օրինակ՝ Աղձք, Կուսչ, Շական, Թալին, Վճան, Եղիգարդ, Փարպի և ուրիշներ։ Օշական գիւղի հայ Եկեղեցւոյ մատուռն մէջ այժմ կը հանգչին Ս. Մեսուրովի «Լուսատու» կոչուած նշխարները՝ մասնաւոր անշուք գերեզմանի մը զողը։ Թալին գիւղին մէջ Բաղրատունեաց թագաւորներէն Յովհաննէս-

Մմբատ արծանազրութիւններ թողած է։ Ղազար Փարպիցի հայ պատմիչը Փարպի գիւղը ծնած է։ Ճակատք գաւառուն մէջ կը գտնուին կողք և Բառակիրա գիւղերը, ուր Լենկիդիմուր արշաւած է։ Մասիացան, որ Մասիս լիուան փէշերուն վրայ կը գտնըւի, ունի անուանի գիւղ մը, որ Ակոռն է։

Այս գիւղին մէջ Կարմիր Վարդանի եղբօրորդին՝ Վահան Մամիկոննեան՝ Պարսիկ— Որմզդականներու գէմ— 481 թուականին — մղած է հայ կրօնական ազատութեան երկրորդ պատերազմը։ Կ'ըսուի թէ հոս Նոյ Նահապեա՝ առաջին անգամ ըլլալով՝ այդի անկեց։ Կը յիշատակուի նաեւ թէ՝ Արտաշէս Բ. ի որդին Գոռովզն Արտաւազդ, որաորդութեան երած ժամանակ, յանձարձ Ազատ Մասիսէն կը գահավիժի մինչև Ակոռ գիւղի անազին վիճին յատակը՝ համաձայն իր հօր անէծքին։ Այս գիւղը — 1840 են (Ք. Վ.) — Մասիս լիուան հրաբղսային պայթումներուն անմիջական հետեւանքն եղող լաւաներու, քարերու և մախիններու տակ ծածկուեցաւ իր ամբողջ բնակիչներով։

Կոգովիտ գաւառը սահմանակից է Ծաղկուն և Մասիացան գաւառներուն։ Հոս կան բերդեր և գաւառակներ։ Սառնց մէջ նշանաւոր են՝ Սրշակաւան և Գարոյնք կոչուած գաւառակները։

Սրշակաւան շինուեցաւ — Ս. Ներսէս հայրապետի ժամանակ— Հայոց Սրշակ Բ. թագաւորին կողմէ։ Այս գաւառակը ոճրագործ հայերու բնակավայրն եղած է։ Սրշակ Բ. ի նախաձեռնութեամբ։ Դարոյնք կոչուած անառիկ բերդաքաղաքն ալ այժմու Պայտիան է։ 1877 ի Ռուս-Բրբական պատե-

րազմի լնթացքին՝ ամառը՝ այս բերդաքաղաքի հայ բնակչութիւնը անլուր և անպատճեմ խոշտանգումներու ենթարկուեցաւ քիւրակերուն և անոնց Շէլիխն՝ Զալտէդարինի կողմէ։ Պայազիսի սոսկալի ջարդը ներշնչած է Ռաֆֆիին, որ դրէ «Զալտէդարին» կոչուած սրատկեղէք պատմավէպր։

Դուին գաւառը հայոց Խոսրով Բ. թագաւորը շնած է։ Սա ասենօք եղած էր պարսիկ ու հայ Մարզպաններու աթոռանիստ բնակավայրը։ Հոս Ե. գարուն կաթողիկոս ալ կը նստէր։ Ունի կարգ մը գաւառուկներ, որոնց մէջ կայ Մարակերտը։

Ացրարատ գաւառին մէջ կը գանուին Վաղարշապատ, Սրմաւիր և Սրոտաշատ գաւառուկները։

Վաղարշապատ նշանաւոր է, որպէս Հռիփովմեան քոյրերու նահատակութեան վայրը՝ իր Շողակաթ և այլ տաճարներով։ Հոս կը բնակէին նաև երբեմի հայ թագաւորները։ Սա գաւառը պարիսպներով պատած է հայոց Վաղարշ թագաւորը, որուն անունով կոչուած է արդէն։ Հիմա, սակայն, կր ներկայացնէ գիւղ մը, որու մէջ կայ Ս. Էջմիածին վանքն իր տաճարով։ Սյս վանքը Կաթողիկոսարան — Վեհարանն է հայոց քաղաքական ու կրօնական հովուապեաններուն, որոնք Ս. Գրիգոր Լուսաւորիչի յաջորդները կը կազմեն։ Ս. Յմմու Կաթողիկոսը կամ հայրապետը՝ Գէորգ Սրբ. Սուրէնեանցն է։

Սրմաւիր գաւառուակը շնած է հայոց նահապեաններէն Սրմենակի որդին՝ Սրամայիս։ Հոս կը գանուին Սոսեաց անտառները, որոնց նուիրուած է կարդոս — Սրայի որդին՝ Անուշաւան։ Հայոց Սրամ նահապեան ալ Մարաց Նիւքար իշխանը — պատե-

րազմի մէջ — գերի բանած և այս գաւառի աշտարակներէն մէկուն վրայ է որ կախել տուած է։ Սրտաշատ շնուրած է Երասխի գետահովիտը, որուն կամուրջներէն մէկուն վրայէն հայ նախարարները Մեծն Խոսրով թագաւորին լրտես ոպաննիշը՝ Սնակ գեար ձգած են։ Սյս գաւառակն ունի բլուր մը, որուն վրայ կը գտնուէր Խորվիրապը՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչի տասնը չորս ամեայ տանչարանը (287-301)։ Սրտաշատի մէջ է գարձեալ որ հայերը՝ Պարամիկներու Յազկերտ Բ. թագաւորէն զիրենք կրակապաշտութեան հրաւիրոց նամակ մը առնելով՝ Յովաէփ կաթողիկոսի նախագահութեամբ՝ Ժողով գումարեցն և որշեցին երբեք չ'ընկրիկի հաւատուրացութեան որևէ ձեռնարկի գէմ ու իրենց այդ արբամազրութիւնն ալ իմացնել Յազկերտ։

ՓՈՔԻ - ՀԱՅՔ

ՍՈ.ՀՄԱՆՔ. — Փոքր-Հայքի Հիւսիսային կողմը կը գտնուին Սեւ-ծով և այժմու Մարացը, Սրեւելիան կողմը՝ ցամաքի վրայ՝ Մեծ Հայք՝ ինկ Սեւ ծովու վրայ՝ Պոնտոս։ Հարաւային կողմը՝ Ասորիք, Կիլիկիա կամ այժմու Ատանան։ Սրեւմատակողմը՝ բուն Կապադովիան (Փոքր-Ասիա) ու Սլիս գեար (Եէշիլ Բրմազ)։ Ամբողջ Փոքր-Հայքի տարածութիւնը կը հաշումն մօտաւորապէս 130,000 քր. քիլոմետր, որ կը հաւասարի Յունաստանի երկու անգամին։

Փոքր-Հայք ունի կարգ մը նշանաւոր լեռներ, որոնց մէ են՝ Տաւրոս (3000 մեթր), Անախտալոս, Արգէսոս կամ Երձիսա (4000 մեթր), Ագտաղ (2700 մեթր), Մարաց

Տառլ (3250 մեթր), Վաչէմպէկ (3700 մեթր) և Եղբարզ
Տառլ (2500 մեթր): Լևաներու այս բազմութիւնը երբեմ-
նի գաւառներուն կուտաց անտափկ ու ամուր զիրք մը՝
հաղորդակցութիւնները վերջին ծայր անտանելի դարձը-
նելով:

Գետերն են՝ Իրիս (Եշչիլ Բրմագ), մասսմի Ալիս,
Եփրատ, որոնք կ'սոսողն երկիրն ու իր բուսականու-
թիւնը:

Բնական բերքերէն — Փոքր-Հայք — ունի հանքեր,
որոնք լինուածարքերու մէջ աստատութեամբ կը զանուին՝
ինչպէս՝ երկաթ, (Զէլթունի և Տօրոսան լեռներու մէջ)
արծաթ, պղինձ և աղյն: Անաստաները՝ Հովհմայքիցներու
տիրապետութեան ժամանակէն ի վեր՝ կը շահագործուին
ու կուտան ատաղձներ:

Փոքր-Հայքի հողը վերջին աստիճանն արգաւանդ ու
բարերեր է: Լեռնուածաները նոյն իսկ արմտիք կ'արաւա-
դրեն: Սեբաստիոյ լեռնադաշտերն արդէն արմտիքի ա-
ստատութեան ցայտուն ապացուցներ կուտան: Կը մշակուին
նաև կանեփ, վուշ, ծխախոտ՝ Իրիսի հովիսներուն ու
մանաւանդ թողարքի մէջ:

Մալաթիոյ գաշտը աֆիսնի լնդարձակ շահաստան մը
կը նորկայացնէ: Խոսպալի: ու Ջրասաւանի հայքենիքներն
և Ամասիա, Թոգաս, Մալաթիա և այլն: Եշանաւոր են
Թոգատի գեղձը, Կեսարիոյ ու Մալաթիոյ ծիրանը, Ակնի
ու Արարկիրի շաքարանամ թութը, Զիգէի ռուփը, Արար-
կիրի նուռը, Ամասիոյ ինձորը և այլն: Փոքր-Հայքի ա-
ստա բուսականութեան պատճառը բարերեր ու անձեւոտ
կլիման է:

Առաջ գացած են նաև Մեղուաբուծութիւն, կենդա-
նաբուծութիւն, գորգաշնութիւն, Արհեստներ և այլն:

Փոքր-Հայք իր բնական ու անտեսական աչքառու-
ղիրքին հետ ունի քաղաքական ու քաղաքակրթական ո-
րոշ առաւելութիւններ: Հսու էր որ լնակութիւն հաստա-
տած է Բաղրատունեաց վրջանին՝ Վասպուրականի Սենե-
քերիմ Սրբունի թագաւորը 1021 են: Սա — ըստ Ազգ-
պատմութեան — Տուղրիլ Պէկի հարուածներէն ազատելու
համար՝ Մեծ Հայքի Վասպուրական գաւառը Յոյներու
Վասիլ կայսեր տուած է և անոր տեղը առած՝ Սեբաստի-
ան՝ իր ամբողջ գաւառներով մէկտեղ: Սենեքերիմէն վերջ՝
հոս ապաստանած են Բագրատունեաց վերջին շատաւիդ-
ներէն դժբախա Գագիկ Բ. լ.՝ 1045 ին, իսկ Կարուց թա-
գաւորութենէն ալ՝ Գագիկ, որ Սելմուգեաններու Սուլ-
թանին՝ Սլբաղանի ծուղակը չ'ընալու համար՝ Կարուց
Յոյներու կայսեր տուաւ և տեղն առաւ Փոքր-Հայքի Ծա-
միգաւ բերդը, ուր փախացրուեցաւ 1065 ին: Սյազէս՝
թագաւորներու առաջնորդութեամբ՝ սկսաւ հայ գաղթա-
կանութեան մեծ հոսանքը դէպի Փոքր-Հայք:

Փոքր-Հայք Քետացիներու ապաստանարանն ըլլալէ
յետոյ՝ հիւրինկալած է Հռովմայիցիներ, Յոյներ, Քիւրաեր
Զէրքէներ, Լազեր, Գրզըլ Պաշներ և այլն: Իրենց քա-
ղաքակրթութեան հետքերն ամենէն աւելի Յոյները թո-
ղած են և հայերը Հելլինացներու այնքան փորձերուն մէջ
լինու՛ չեն յաջողած: Փոքր-Հայք շատ անգամներ կրած
է Սէլմուգներու — ինչպէս Սլբաղան — և, անոնցմէ վերջ,
Թաթարներու անեղ արշաւանքները՝ յանձին ձինկիզ Խա-
նի ու մանսաւանդ արիւնարբու Էլնկդիմուրին: Այս մա-
րախանման կործանիչ հոսանքներուն յաջորդեց Օսմանեան
արքապետութիւնը՝ Սուլթան Սիւլէմանի Ժամանակ, որ—
1555 թուականին — Պարսիկներու հետ գաշինք կնքեց Ա-
մասիոյ մէջ՝ իրեն վերապահելով Փոքր-Հայքն:

Այսպէս, իրերամերժ արշաւանքներով արիւնոտած Փոքր-Հայքի սիրաց, սակայն, զիտէր անդադար տրոփել ու կենսունակութիւնն ստանալ հետզիւտէ: Ատիկա հայութիւնն էր՝ որ մոխրակոյսերու և փլատուկներու վրայ կանգնած՝ միշտ կը նորոգէր իր քաղաքակրթութեան պերճագանդակ պալատը՝ մտաւորական գործիչներով: Հայ Տըպագրութեան բազմավասար մշակներն էին Եւգոկիւտացի (Թողար) Սբգար և Մարգուանցի Գրիգոր դպիկները: Հայ մամուլը—հայ առողջ քաղաքակրթութեան ի խնդիր—ճշռնչեցնողը, ապահովաբար, Սեբաստացի Մխիթար Սբանն էր: Գիտուններէն՝ Ամիրտովլատ Ամասիացի Սուլթան Մէհմէտ Ֆաթիհն երեմնի անձնական բժիշկն էր: Ասմազմէ վերջ՝ Փոքր-Հայք իր ասպարէզն յատկացուց հայ յեղափոխութեան: Ծնան հայ ազատագրման համար զոհաբերուած ու մարտիրոսացած հերոսներէն՝ Թորոս Մառուկեան (Զէլօ), Ժիրացր (Մարտիրոս Պօյանեան=Մօրուք) և անցեալ ուներկայ անձնազրն՝ գործիչներ: Ներկայիս՝ Փոքր-Հայք ունի նաև բազմաթիւ տպարաններ— Մարգուանի, Թողատի, Ամասիոյ, Սեբաստիոյ մէջ— որոնք Փոքր-Հայքիներու կենդանութեան ու գաւառալին քաղաքակրթական կեանքի նուրբման առնաւատչեաց գրաւականներն են:

ՆԱՀԱՆԴԻՆԵՐԸ.— Փոքր-Հայքի նահանգները հետեւեալներն են:

- 1.— Առաջին Հայք
- 2.— Երկրորդ »
- 3.— Երրորդ »

I. ԱՌԱՋԻՆ ՀԱՅՔ

Առաջին հայք կը գտնուի Փոքր-Հայքի միջնամասը:

ԳԱՀԱՌԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՆՌՆՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՌԻՆԵՐԸ .—

1. Մաժակ = Կայսերի, Կեսարիա
2. Պիզու = Պիզարի
3. Ծամիդաւ = Ծամանդիա
4. Սասիմիա = Սենասան
5. Նիւսա = Նէմշէհիր
6. Թիանա = Քոչհիսար
7. Կիրիսարիա = Պասմաքչի
8. Նաշիանդ = Աքսերայ, Վէրան Շէհիր
9. Կատիրա = Նիկաէ:

Առաջին Հայքի ամենէն նշանաւոր գաւառը կեսարիան է: Աս, թրու է 2000 տարի առաջ՝ մեր Արամ նահապետին կողմէ կուսակալ նշանակուած Մշակի ձեռքով շինուած է Արգէսո լեռան սարուուր: Իր անունովն ալ արգէն քաղաքը կոչուեցաւ Մշակ կամ Մաժակ: Բաւական ժամանակ վերջը՝ թրու է 40 տարի առաջ՝ Միհրդատ ընդարձակեց ու շինցուց զայն, և —ի պատիւ Հռովմայեցի Յուլիսոս կայսեր —Կասարիա կոչեց: Հռու կը գտնուի Ս. Կարապետ վանքը, որ շատ նշանաւոր է և ունի բարձրագոյն հօթնամեայ հտատի վարժարան մը: Այս վանքէն 20 վայրկեան հետաւորութեամբ կայ Ս. Դանիէլի վանքը, որու տապանագարերուն վրայ կարեւոր արձանագրութիւններ կը գտնուին:

Հին ատենները կեսարիա հայոց թէ կրօնական և թէ կրթական գործիչներու ներշնչարանն էր: Հոյ կաթողիկոսները հսու կուզային օծուելու համար՝ մինչեւ Պապ թագաւորի ժամանակ, որ չնչեց այդ սովորութիւնը: Կեսարիոյ մէջ գորգագործութիւնը շատ առաջացած է: Սա-բազրաստունեաց շրջանին՝ եղած է յունաշատ քա-

Դաք մը : Այստեղի Մարկոս Մետրապոլիտը բնակակից հայերն անպատճերու համար իր շան անունը Արմէն դրած էր : Եթե որ այս անարգանքը Գաղփկ Բ. թագաւորը լրաց՝ Կեսարիա փութաց և, բռնելով Մետրապոլիտը, շանը հետ պարկի մը մէջ դրաւ ու խեղղեց :

2. ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՔ

Երկրորդ Հայք կը գանուի Կիլիկիոյ Հիւսիսային կողմը, որմէ կը բաժնուի Տաւրոսեան լեռնաշարով :

ԳԱՒԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՒՑ ԱՅՃՄՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ.—

- 1.— Կարիբա, Սերաստիա = Սվաղ
- 2.— Նիկոպոլիս = Շապին Գարահիսար
- 3.— Սատաղա = Սատաղ, Գէլքիս
- 4.— Եւղոկիս = Թողատ
- 5.— Սեբաստուպոլիս = Թրհալա
- 6.— Կոմանա = Կէօմէնէք
- 7.— Ամասիա = Ամասիա
- 8.— Զելա = Զիլէ
- 9.— Տիփրիկէ = Տիվրիկ
- 10.— Ակն = Էկին
- 11.— Դասկուսիա = Արարկիր
- 12.— Սինկա = Տարէնտէ

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ .—

Ակն գաւառը բազմահրապարը ու գեղազուարձ տեսարան մը ունի, որուն նմանը գտնել չատ գժուար է : Կ'ըսուի թէ Ակնցիները աւելի Վասպուրականէն և Սնիքն գաղթած են : Արհեստ, վաճառականութիւն նոս բաւա-

կան առաջ գացած են : Բինկեան կոչուած հինաւորց ու յիշատակինի աւանագիւլը կը գանուի Ակնոյ Մէջ : Իր հայ բնակիչներուն քաջութիւնը նշանաւոր է : Ակնի հարաւայն արեւելեան կողմը կ'իյնայ Բաբերդ (Պայտուրդ) 95 քիլոմետր հնառաւորութեամբ :

Սեբաստիան անուանի է հիմէնի վեր : Ալիս գետը ասկէ կ'անցնի : Լէնկդիմուրի աշխարհաւեր արշաւանքներէն անմասն չէ մնացած : Այնպէս որ այս հրէշին չահատակութիւններուն մէկ ապացոյցը կը ներկայացնէ «Սեւհոգեր» կոչուած վայրը, որու մէջ հայ հազարաւոր անմեղներ ողջ ողջ թագուած են : Սեբաստիոյ մէջ կայ Ս. Նշան կոչուած ականաւոր Մայրավանքը : Կայ նաև Բոգնիք գիւղը՝ արեւելեան կողմէն 1 $\frac{1}{2}$ ժամ հեռաւորութեամբ : Բագրատունեաց և Խորխուունեաց սերունդէն մաս մը այս կողմերը բնակութիւն հաստատած է : Կը հաւաստուի արդէն թէ Բոգնիք համազօր է Բագրատունիք բառին : Սեբաստիա տուած է ազգօգուտ մաաւորականներ, օր, Միիթար Աբբաս, որ հիմնեց Միիթարեանց բազմավաստակ Միաբանութիւնը վենետիկի մէջ : Սեբաստիա մեռած է, 1082 ին, Պետրոս Գետաղարձ կաթողիկոսը :

Եւգոկիս կը ներկայանայ չքնազ անսարանով մը՝ իրիս գետէն կէս ժամ հեռաւորութեամբ : Ասկէ 4 ժամ հեռու՝ կը դանուի Օհան Ուկեբերանի վանքը, որ այժմ կիսովին քար ու քանդ եղած է : Կայ նաև Յովակեմ Սննակոչուած ուրիշ վանք մը՝ մէկ ժամ հեռաւորութեամբ : Եւգոկիս ճնած է հայ տապագրութեան պաշտելի նահապետներէն՝ Աբգար գպիր :

Ամասիա գաւառն ալ բաւական նշանաւոր է հիմէնի վեր : Ունի բարայրներու մէջ հնութիւններ, բիւնուագիր արձանագրութիւններ : Մեղ կը ներկայանայ լեռնե-

բու մէջ պարփակուած բերդաքաղաքի ձեւով։ Ունի—
Եւդոկիոյ նման— հարուստ բուսականութիւն մը։ Իսկա
գետը ասոր մէջէն կ'անցնի և հողը որքան արդաւանդ,
նոյնքան ալ բարերեր կը դարձնէ։ Միջին դարու մէջ ապ-
րող Ամիրդովլատ անուն հայ բժիշկը հոս ծնած էր։ Այժմ
կը ներկայանայ որպէս հայաշատ կեդրոն մը։

3.— ԵՐՐՈՐԴ ՀԱՅՔ

Երրորդ հայք կը գտնուի Փոքր Հայքի Հիւսիսակողմը։
ԳԱԽԱՌՆԵՐՆ ՈՒ ՍՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ՍՆՈՒՆՆԵՐԼ.—

1. Միլիտինէ = Մալաթիա
2. Գառնակ = Կիւրիւն
3. Կոմանա = Հաճըն
4. Վահկաբերդ = Ֆէքէ
5. Կոկիսոն = Կէօքսու
6. Արարիսոն = Եարբուզ, Ջահան
7. Ալբաստիա = Ալբուան
8. Բեհեստինէ = Բեհեռոնի
9. Հասան մոռը = Աղիաման
10. Քեսուն = Քէսիմ
11. Սամուստիա = Սամսատ, Սամոսատ
12. Սրկա = Կէրկէր

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ.—

Կոկիսոն գաւառի Հարաւակողմը՝ Ֆոնուզ ձորագե-
տին գլուխը Կանչի անունով գիւղ մը կայ, որուն վրայ
ԺԳ. դարու մէջ իշխած է Հեթում Ա. թագաւորի Օլին
եղացը և հոն մնուած՝ 1265 ին։

Մալաթիայէն երկու ժամ հեռուն՝ ապառաժուտ բր-
լուրի մը վրայ՝ Դ. դարուն՝ շինուած է Լուսաւորիչի վան-
քը՝ Ս. Գրիգորի կողմէ։

Կը յիշատակուի մեր պատմիչներուն կողմէ՝ թէ՝ Սա-
մոսատի մէջ է որ հայերէն գրերու զիւտը տեղի ունե-
ցած է՝ Ս. Մեարոպի ձեռքով։

ՄԻԶԱԳԵՏՔ ՀԱՅՈՑ ԿԱՄ ՈՒՐՀԱՅՈՍՏԱՆ

Միջագետք հայոց կամ Ուրհայաստան կոչուած այս
ցամաքամասը շատ քիչ անգամներ հայոց ձեռքն է մնա-
ցած։ Ուուգինեանց շրջաններ բաւական աչքառու հայաշտ
կեղրն մըն էր, սակայն, հիմայ, մնծամասնութեամբ, այ-
լազգիներու բնակատեղին դարձած է

ԳԱԽԱՌՆԵՐՆ ՈՒ ՍՆՈՆՑ ԱՅԺՄՈՒ ՍՆՈՒՆՆԵՐԼ.—

1. Եղեսիա = Ուրփա, Ուրհայ
2. Մամպուտ = Մէրախն
3. Մծրին = Նիսիրին
4. Զապտա = Ճէղիրէ
5. Սինդարա = Սինճար
6. Թէոդոսոսուպոլիս = Ղասուլուն
7. Խառան = Խառան
8. Գիրտա = Պիրէճիք
9. Սրուճ = Սրուճ
10. Տիգրանակերտ = Սեւէրէկ
11. Ամիդ = Տիգրապէքիր

Հայոց Միջազնութիւն մամնէն նշանաւոր գտաւառը եղեսիւան է։ Սա ունի կամուրջ կամ կարմունջ անուն հայաբնակի գիւղ մը, զոր իրոք թէ — երկնային տեսիլքէ մը թելաղբուած — մեր Արքար թագաւորը շնած է։ Եյս գտաւառը եւ դարու հայ նոր սերունդին ուսումնական արշաւանքի վայրերէն մէկն է եղած։

ԿԻԼԻԿԻԱ

Կիլիկիա շատ մը փոփոխութիւններ կրած է այլևայլ պետութիւններու ձեռքը։ Կը գտնուի Փոքր Հայքի Հարաւային, Փոքր Ասիոյ Հարաւային տրեւելեան և Միջերկրական ծովի ալ Հիւսիսային կողմը։ Պարփակուած է — Հիւսիսէն և Արեւելքէն — Տաւրոսեան լեռներու ազեղնածեւ գօտիով։ Ունի ծոցեր և հրուանդաններ՝ Միջնրկրական ծովի առջև՝ ինչպէս նաև Սիրուն ու Ճինուն դետերը։ Իր գիրքը շատ բարձր է ու վերջին ծայր անառիկ։ Դարերէ ի վեր եղած է Հայ Ռուբիննաց ասիւծանման թագաւորներու ապահով որջը։

Կիլիկիա թէեւ հրաբիսային երեւոյթ մը չունի, սակայն հոն պատահած են երեխն սաստիկ ու սարսափելի երկրաշարժներ, որոնք մեծ վխաններ հասցուցած են։ Ամենէն աւելի աղետալին 1269 ին պատահած է՝ Հեթում Ա.ի օրով։ Կիլիկիոյ լեռները թագատոցներ են հանքային առատ մթերքներու։ Քարերէն կամ կրաքար, գայլախաղ, յայտքար, օճաքար։ Մետաղներէն կամ կաղաք, երկաթ, արծաթ ու ոսկի։ Կիլիկիոյ դաշտը՝ չնորհիւ իր

գետերուն՝ ծայր աստիճան բարերեր և բազմարդիւն է։ Կ'արտադրէ մամնաւորաբար խաղող, ցորեն, գարի, կորեկ, բամպակ, պիստակ, շաքարեղէգ, բրինձ եւային։ Զնայած իր կենդանային ու բուսային հարստութեան՝ Կիլիկիոյ օդը վասառողջ է դաշտային մասի մէջ։ Հոս զրեթէ 0⁰ էն վար ձմռու չ'ըլլար։

Բատ աւանդութեան՝ Կիլիկիա առաջին անդամ գըրաւած է Մեծն Տիգրան Արշակունի։ Իսկ յետոյ Հայերը կրցան Ռուբին Ա.ի անվեհներ քաջութեամբ կրկին զըրաւել և կեւոն Ա.ի աշխարհակալութեամբ ալ ընդարձակել անոր սահմանները։ Ի վերջոյ, սակայն Յոյներու, Մեծուգներու և Թուրքմէններու արշաւանքներուն չկրնալով դիմադրել՝ կրտսնցուցին թէ՝ իրենց հողերը և թէ Ռուբիննեանց թագաւորութիւնը՝ յանձին կեւոն Զ. Լուսիննեանի։ Կիլիկիոյ Հայերէն աւելի Յոյներու դրոշմը կըրած է, և ատկէ կը հետեւի այլևայլ քաղաքներու ունական անուններով գոյութիւնը։ Յոյներէն վերջն ալ՝ Կիլիկիա դարձաւ Օսմաննեան նահանգ, որու այժմու առունն է Աստանու։

ՆԱՀԱՆԳԻՆԵՐՆ ԵՆ. —

1. Դաշտային կամ ծովային Կիլիկիա
2. Լեռնային կամ ապաւաժուտ Կիլիկիա

I. ԴԱՇՏԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ

Դաշտային Կիլիկիա կը գտնուի Կիլիկիոյ Հարաւային արեւելեան մասին վրայ, որ իր պատուհաններուն առջև ունի համատարած Միջերկրական ծովը։

ԳԱԻՍՈՆԵՐՆ ՈՒ ԱՆՌՆՅ ԱՅԺՄՈՒ ՍՆԹԻՆՆԵՐԻ. —

1. Բառնէ = Ատանս
2. Իսոս = Փայտ
3. Աղեքսանդրիա = Իսկէնտէլուն
4. Զեփիւսիոն = Մէրսին
5. Հռոսոս = Արտոս
6. Եղէտ = Եշտ
7. Մոպտիստիա = Միսիս
8. Տարսոն = Թէրսիս, Թարսուն
9. Փլարիտուպոլիս = Սիս
10. Անարզարա = Անավարդա
11. Լամբրոն = Նէմբուն
12. Պոմպէուպոլիս = Մէզէլու
13. Մալոս = Գարատաշխան

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆԵՐ. —

Թիլ Համալնայ կամ Թիլ աւանը նշանաւոր բերդ մըն է գաշտային Կիլիկիոյ մէջ։ Հոս է որ բանուեցաւ Զապէլի ամուսինը՝ Լատին Փիլիպպոս, որու մահէն վերջ Հեթում Ա., մածանադէս տօն մը կատարեց հոն 1265ին։

Դարձեալ դաշտային Կիլիկիոյ մէջ կը գտնուի Իսոսս կոչուած գիւղը, ուր մղուեցաւ Դարեհի ու Աղեքսանդր Մակեդոնացիի վճռական ճակատամարտը՝ 333ին (Բ. Ա.):

Ատանս կը գտնուի Սիհունի գետեզերքը։ Կը ներկայացնէ բարեբեր հող մը։ Կիլիկիոյ ամենամեծ գաւառը կը կազմէ։ Կը գտնուի Միջերկականի հիւսիսային կողմը։ 1909 Մարտ 31ին հոս — թուրքերու կողմէն — տեղի ունեցաւ աղետալի ու անսախնթաց կոտորած մը, որուն հետեւանքով 220,000ի մօտ հայ բնակչութենէն 30,000ը ջարգուեցաւ։

Դաշտային Կիլիկիոյ մէջ նշանաւոր է Լամբրոն կոչուած անառիկ բերդը, որ — Ռուբինեանց իշխանութեան ժամանակ — մնած ու կարեւոր դերեր կատարեց։ Կը պատկանէր Օյն իշխանին։

Ընդհանրապէս Կ'ընդունի թէ Իսկէնտէրունը Մեծն Աղեքսանդր հիմնած է Դարեհի վրայ տարած իր փառաւոր յաղթութեան ի յիշտատակ։

Դաշտային Կիլիկիոյ մէջ կայ նաև Գալու անտապատ կամ Գայլու գիւղը։ Հոս ձեռազիր յիշտատակարաններու՝ Կ'ըսուի թէ ասոր վանքը Մեծագործ Լեւոն Զ. Լուսինեան շինած է։

Կիլիկիոյ այժմու կաթողիկոսանիստ գտւառը կամ հայոց վաղեմի մայրաքաղաքներէն մին է Սիս, որ իր սահմանին վրայ ունի Դրազարկ անուն հոչշաւոր մայրավանքը։ Սա ապաստանաբանն եղած է Ռուբինեանց թաղաւորներէն Թորոս Ա. փ., Բ. փ. և Գ. փ.։ Հոս հանգչեցան նաև Լեւոն Մեծագործի եղբայրը՝ Ռուբէն Բ. և Լեւոն Ա.։

Դաշտային Կիլիկիոյ մէջ կայ նաև Բայսս անուն գտւառը, որ շատ նշանաւոր հանդիսացաւ մանոււանդ Ռուբինեանց թագաւորներէն Լեւոն Ա. փ. Ժամանակ։ Կ'ըսուի նոյնիսկ թէ իր թագադրութեան հանդէսն այս կողմերը տեղի ունեցած է։

2. ԼԵՌՆԱՅԻՆ ԿԱԼԻԿԻԱ

Լեռնային Կիլիկիա կը գտնուի Կիլիկիոյ Հիւսիսային արեւածան կողմը և կը հանգչի Տօրոսիան լեռներու բարձրաւանդակներուն վրայ։

ԳԱԻԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՒՅ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —

1. — Սելեւկիա = Սէլէֆկէ
2. — Կորակիսիա = Կոռիկոս
3. — Տրայանուպոլիս = Սէլինտի
4. — Գերմանիկոպոլիս = Էրմէնէքլիս
5. — Կղաւգիուպոլիս = Մուտ
6. — Կելենդիրիա = Կիլանտրիա, Գալէնտէր
7. — Անիմուրիան = Ինամուր
8. — Ուլիսիա = Զէյթուն, Ուլիսի:

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ. —

Սելեւկան՝ Մեծն Ազեքսանողրէն յետոյ՝ Սելեւկիացիներու իշխանութեան տակ առնուած ու իրենց անունով կոչուած էր։ Սակայն, ի վերջու, Թուրբինհանց շրջանին, գրաւած են հայ թագաւորները։

Լեռնային Կիլիկիոյ մէջ իը գանուի Ակներ կոչուած հոչակաւոր վանքու, որ հայ թագաւորներու սիրելի տեղն էր՝ մանաւանդ Լեռն Ա. ի. Հոս էր զարձեալ որ Հեթում Ա. —իր երկարամեայ ու բազմարկած թագաւորութենէն վերջ — կրօնական սրեմ առած՝ մեկուսացաւ և վախճանեցաւ 1270 Հոկտ 28 ին։

Ուլիսիա կամ Զէյթուն Կիլիկիոյ ամենէն նշանաւոր և իր ազատ գոյութեան ալ վերջին ծայր ջանադիր գաւառն է՝ Տօրոսեան Լեռնաշղթային վրայ։ Թուրք կառավարութեան դէմ ունեցած է երկու մեծ ապստամբական ցոյցիր՝ առաջինը՝ 1862 ին և երկրորդը՝ 1895 ին, որոնց մէջ յաղթական գուրս եկած է։ Բնակիչներուն բողոքն ալ գրեթէ հայերն են։

Ա.ՏՐՊԱՏԱԿԱՆ

Ա.տրպատական կամ Ա.տրպէճան Հայաստանի Արեւելիան կողմը կը գտնուի։ Սա քիչ անդամներ — որպէս ինքնուրոյն նահանգ — հայոց իշխանութեան ներքեւ մընացած է։ Այնպէս որ հոն հայերն արդէն սակաւաթիւնն :

ԳԱԻԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՒՅ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —

1. Գանձակ = Կալափ բաղջէ
2. Դաւրէժ = Թահար Սիւլէյման
3. Թաւրիզ = Թէփրիզ
4. Մարազա = Մարազա
5. Դիւչալչան = Դէհիչէր Քան
6. Պենապ = Պենապ
7. Սիրաւ = Սիրաւ

ԽԱՂՏԻՔ

Է. գարուն (Բ. Ա.), երբ Հայ-Արմէնները Ուրարտու ոտք գրին, Խաղդեաններէն մէկ մտուը չուղեսվ անոնց իշխանութեան նեթարկուիլ՝ գաղթած է գէպի Մեծ Հայքի Հիւսիսային կողմը։ Այդ ցամաքամասն է որ իր անունով Խաղդիք կոչած և հոն իւրայատուկ փոքր իշխանութիւն մը հաստատած է։

ԳԱԻԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՒՅ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ. —

1. Համամաշէն = Համշէն
2. Ուկոս = Ուկէ, Բիկէ
3. Աթէնք Եւքսինեան = Աթինա
4. Արտաշէն = Էսկի Թրապուղան

5. Ոփիոս = Օֆ
6. Սուսուրմինիա = Սիւրմէնէ
7. Սրդասիա = Սրասաս
8. Կողանց = Ճինիվիկ Քալէ
9. Ծանխա = Կիւմիւշխանէ

ԱՂՈՒԱՆՔ

Ազուանք կամ Ազուանիստան կը գտնուի Հայաստանի Հիւսիսային կողմը : Իր բնակիչներն էնն — մեծ մասով — Ազուանները , որոնք հայոց հետ թէ՛ դաւանակից և թէ քաղաքականագէս գործակից եղան : Ի վերջոյ , հայոց հպատակ դարձան : Այժմ ձուլուած են Ռուսներու հետ , ու իրենց երկիրն ալ Ռուսաստանի մշացած է :

ԳԱԼԱԲՆԵՐՆ ՈՒ ԱՆՌՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ —

1. Եխնի = Լահեղ
2. Բնիս = Բերգուչէթ
3. Քամրէճան = Քիւրէճի
4. Շաքէ = Շաքի
5. Ոսանն = Նուխի
6. Իմարծբան = Սրիշեն
7. Բալասական = Քարաքար , Ուքադար

Շաքէ կամ Շաքի գաւառին մէջ կը գտնուի Դիսվանքը , ուր Ս . Մեսրոպ , իր աշակերաններով միասին , քրիստոնէութիւնը քարոզած է :

ՊՈՆՏՈՍ

Սա կը գտնուի Սև ծովի եզերքը :

ԳԱԼԱԲՆԵՐԻՆ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ . —

1. Լազիստան
2. Տրապիզոն
3. Պողէմոնիստ (Ֆաթսա)
4. Ամասիա
5. Մարզուան
6. Թէրէմէ
7. Նիկոար
8. Կիրասոն
9. Սինոպ
10. Թիրէպոփ

ԵՓՐԱՏԱՅԻՔ

Եփրատացիք կոչուած երկրամասն ալ — Պանտոսի նման — քիչ անգամ հայոց գերիշխանութեան ենթարկված է :

ԳԱԼԱԲՆԵՐՆ ՈՒ ԱՆՌՆՑ ԱՅԺՄՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ —

1. Գերմանիկոս = Մարտա
2. Անտիոքիա Տաւրոսի = Անթաքիա , Անթափ
3. Կիլիկիա = Քիլիս
4. Կիւրոս = Խօրոս
5. Թլպաչար = Թիլպէչէր
6. Զիւկմա = Ռումքալէ , Հռոմելա
7. Հերապոլիս = Մէնպիճ
8. Եւրոպոս = Զերապլուս

ԿՈՂՔԻՍ

Կողքիս կը գտնուի Հայաստանի Հիւսիսային արեւմտեան կողմը : Ունի չորս գաւառներ , որոնց անուններն են :

1. Միւռնիսա կամ Մնկուել
2. Եղուեւիկա

3. Զաղիւ կամ Լաղք

4. Ճանիկա (Սամսոն)

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստան կը գտնուի Հայաստանի ճիշտ Հիւսիսակողմը : Բնակիչներն են Վրացիները, որոնք կրօնական ու քաղաքական պատերազմներու մէջ —իր դաւանակից — Հայոց թեւ թիկունք եղած և երբեմն ալ՝ տարարախտօրէն՝ դաւանած են : Աւանդութիւնը կ'ըսէ թէ ասոնց այբուբէնն ալ Ս. Մեսրոպ զատ է : Ժամանակաւորապէս հայոց հպատակ այս երկիրը՝ Վրաստան՝ այժմ Ռուսական գերիշխանութեան ներքեւ է, և Վրացիներն ալ բոլորովին ձուլուած են Ռուսերու մէջ : Իր գլխաւոր գաւառակները չորս հատ են՝

- | | |
|-------------------------|----------|
| 1. Մծինեթա (մայրաքաղաք) | 3. Կորի |
| 2. Տփլիս կամ Թիֆլիս | 4. Թելաւ |

Այժմ կը գտնուի երեք խնամականերու ձեռքը — Թուրքիա, Ռուսիա և Պարսկաստան — ու կը բաժնըւի երեք մասերու :

1. Թրքահայաստան
2. Ռուսահայաստան
3. Պարսկահայաստան

I. ԹՐՔԱՀԱՅԱՍՏԱՆ

Թրքահայաստանի մէջ այժմ կը գտնուին հայկական ընդհանուր նահանգներէն հետեւեալները՝

1. Բարձր - Հայք
2. Չորրորդ Հայք
3. Աղջնիք
4. Տուրուբերան
5. Մոկք
6. Կորձէք կամ Կորդուք
7. Վասպուրական (փոքր մասը)
8. Տայք » »
9. Արարատ » »
10. Փոքր - Հայք
11. Միջագետք Հայոց
12. Կիլիկիա
13. Խաղաղիք

Վասպուրականի գաւառներէն հետեւեալները Օսմ.

կասավարութեան կը վերաբերին՝

- | | |
|----------------|----------------|
| 1. Կուղանովիստ | 10. Երիթունիք |
| 2. Առենրանի | 11. Մարդաստան |
| 3. Դառնի | 12. Ակէ |
| 4. Բուժունիք | 13. Աղամակ Մհծ |

| | |
|--|------------------------|
| 5. Ռշտունիք | 14. Արտաչեղեան |
| 6. Բուգունիք | 15. Արտաւանեան |
| 7. Արձիշակովիս | 16. Բաքան |
| 8. Աղովիս | 17. Տոսպ: |
| 9. Անձեւացիք | |
| Տայքի գաւառներէն Օսմ. կառավարութեան կը պատկանին՝ Ոքաղէ, Ազորդ և Ասեաց փոր: | |
| Արարատի գաւառներէն հետեւեալներն Օսմ. կառավարութեան կը պատկանին՝ | |
| 1. Բասեան | 3. Ծաղկուն |
| 2. Բագրեւանդ | 4. Կողովիս: |
| Թբքահայաստանի յիշեալ 13 նահանգներն այժմ Օսմ. իշխանութեան ներքեւ բողորովին այլափոխուած՝ նոր աշխանական կազմով՝ յնչպէս՝ | |
| 1. Երզում | Մհծ Հայքէն կազմուած |
| 2. Վան | » » » |
| 3. Տիարակէքիր | » » » |
| 4. Մամուրէթ-իւլ-աղիդ | » » » |
| 5. Պիթլս | » » » |
| 6. Սվաղ Հայաստանի մնացեալ նահանգներէն կազմ. | |
| 7. Ատանա | » » » » |
| 8. Էնկիւրիւ | » » » » |
| 9. Տիարիզոն | » » » » |
| 10. Հալէղ | » » » » |

1. ԵրջրուիՄ.— Սա կը պարունակէ Բարձր Հայքի և Արարատի, Տուրուբերանի և Տայքի փոքր մասերը: Կը գտնուի Ասիական Թուրքիոյ Հիւսիս-արեւելեան կողմէ՝ Տրավիզոնի, Կովկասի, Պարսկաստանի, Վանի, Պիթլսի, Տիարակէքիրի, Խարբերդի և Սվաղի միջեւ:

| Թիւ | Դաւառները | Թիւ | Դաւառակները |
|-----|-----------|-----|---------------|
| 1.— | Երզում | 1.— | Բաքան |
| | » | 2.— | Բասեան |
| | » | 3.— | Բղի |
| | » | 4.— | Դեղջան |
| | » | 5.— | Քէսքիմ |
| | » | 6.— | Սպիր |
| | » | 7.— | Նոմրվան |
| 2.— | Երզում | 1.— | Քէմախ |
| | » | 2.— | Գուրուչոյ |
| | » | 3.— | Ռէֆահիյէ |
| | » | 4.— | Բուլումիր |
| 3.— | Պայտավիս | 1.— | Տիարին |
| | » | 2.— | Գարաքիլիսէ |
| | » | 3.— | Աղաշկերա |
| | » | 4.— | Անթապ(Դութաղ) |
| 4.— | Խնուռ | | |

2. ՎԱՆ.— Սա կը պարունակէ Վասպուրական և Մոկք նահանգները, ու կը գտնուի Երզումի, Պարսկաստանի, Մուսուլի, Տիարակէքիրի և Պիթլիսի միջեւ:

| Թիւ | Դաւառները | Թիւ | Դաւառակները |
|-----|-----------|-----|-------------|
| 1.— | Վան | 1.— | Մահմուտի |
| | » | 2.— | Շատախ |
| | » | 3.— | Ատիճճվագ |
| | » | 4.— | Կաւաշ |
| | » | 5.— | Արէչ |

| | | | |
|------|-----------------|------|---------------|
| 2 .— | Հէքքեարի | 1 .— | Ճուլամերկ |
| » | | 2 .— | Կաւար |
| » | | 3 .— | Շէմտինան |
| » | | 4 .— | Մամուրէթ-իւլ- |
| | | | Համիտ |

3 . *ՏիԱՐՊԵՔԻՐ.* — Տիարպէքիր կը պարունակէ Աղձնիքը, ինչպէս նաև Մոկքի ու Տուրուբերանի փոքր մասերը: Կը գտնուի Խարբերդի, Երզրումի, Պիթիսի, Վանի և Հալէպի միջեւ:

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|------|--------------------|------|---------------|
| 1 .— | Տիարպէքիր | 1 .— | Սեվէրէք |
| » | | 2 .— | Սիլվան |
| » | | 3 .— | Լիճէ |
| » | | 4 .— | Տիյրէք |
| » | | 5 .— | Պէշիրի |
| 2 .— | Մարտին | 1 .— | Մծբին=Նիսիպին |
| » | | 2 .— | Ճէզիրէք |
| » | | 3 .— | Միսիադ |
| » | | 4 .— | Ունիյէ |
| 3 .— | Արդանամատէն | 1 .— | Բալու |
| » | | 2 .— | Զերմուկ |

4 . *ՄԱՄՈՒԻՐԵԹ-ԻՒԼ-ԱԶԻԶ.* — Խարբերդ կամ Մամուրէթ-իւլ-Ազիզ կը պարունակէ Զորբորդ Հայքը, Երբորդ ու Երկորրդ Հայքերու ալ փոքր մասերը: Կը գտնուի Սվաղի, Երզրումի, Տիարպէքիրի և Հալէպի մէջ-տեղ:

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|------|-------------------|------|----------------|
| 1 .— | Մամուրէթ-իւլ-Ազիզ | 1 .— | Արաբկեր |
| | | » | Քերպան Մատէն |
| | | » | Ակն |
| | | » | Խարբերդ |
| | | » | Բէթուրէք |
| 2 .— | Մալաթիա | 1 .— | Հիւմանի Մանուլ |
| | | » | Պէէսմանի |
| | | » | Ազճէ տալ |
| | | » | Քախթա |
| 3 .— | Տէրսիմ | 1 .— | Մազկերտ |
| | | 2 .— | Զարսանձագ |
| | | » | Զմշկածագ |
| | | » | Գըզրդ-քլիմէ |
| | | » | Օվաճրդ |

5 . *ՊԻԹԼԻՍ.* — Պիթլիս կամ Բաղէշ կը պարունակէ Տուրուբերանի միծ մասը և Աղձնիքի փոքր մասը: Կը գտնուի Տիարպէքիրի, Երզրումի և Վանի միջեւ:

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|------|---------------|------|-------------|
| 1 .— | Պիթլիս | 1 .— | Խլաթ=Սիլաթ |
| | | » | Խիզան |
| | | » | Մոտկան |
| 2 .— | Մուշ | 1 .— | Մանազկեռա |
| | | » | Պուլանըգ |
| | | » | Վարգօ |
| | | » | Մասուն |
| 1 .— | Սղերդ | 1 .— | Արփօ |
| | | 2 .— | Բրավարդի |

| | | | |
|------|------|------|-----------|
| | » | 3 .— | Խարզան |
| 4 .— | Կէնձ | 4 .— | Շիրվան |
| | » | 1 .— | Ճապաղջուր |
| | | 2 .— | Խուլբ |

6. ՍՎԱԳ.— Սվագ կը գտնուի Գասթէմունիի, Տը-
րասլիզնի, Էրզումի, Խարբերդի, Ստանյի և Էնկիւ-
րիւյի սուհմանները :

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|------|----------------|------|---------------|
| 1 .— | Սվագ | 1 .— | Ազիզիչ |
| | » | 2 .— | Պինեան Համիս |
| | » | 3 .— | Թէնուս |
| | » | 4 .— | Եէնի խան |
| | » | 5 .— | Հաֆիք |
| 2 .— | Զարս | 1 .— | Տիվրիկ |
| | » | 2 .— | Տարէնտէ |
| | » | 3 .— | Կիւրին |
| | » | 4 .— | Գանզալ |
| 3 .— | Ամասիա | 1 .— | Մարզուան |
| | » | 2 .— | Վէզիր Քէօփրիւ |
| | » | 3 .— | Մէճիտ էօպիւ |
| | » | 4 .— | Լատիկ |
| | » | 5 .— | Հավզա |
| | » | 6 .— | Սիմհաճի-քէօյ |
| 4 .— | Թողար | 1 .— | Սրաս |
| | » | 2 .— | Զիւչ |
| | » | 3 .— | Նիկսար |
| 5 .— | Գարակսար շարզի | 1 .— | Սուշէնրի |
| | » | 2 .— | Համիտիչ |
| | » | 3 .— | Քոյուլ հիսար |
| | » | 4 .— | Սլվէճրէ |

7. ԱԾԱՆԱ.— Ատանա կը պարունակէ Կիլիկիոյ մեծ
մասը : Կը գտնուի Սվագի, Էնկիւրիսի, Հալէպի, Մի-
ջերկրականի և Գոնիայի սահմանները :

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|------|----------------|------|----------------|
| 1 .— | Ատանա | 1 .— | Գարախալու |
| | » | 2 .— | Համիտիչէ |
| 2 .— | Մէրսին | 1 .— | Տարսոն=Դարսուս |
| 3 .— | Ճէպէլի պէրէքէթ | 1 .— | Ինահիյէ |
| | » | 2 .— | Բայսս |
| | » | 3 .— | Օսմանիյէ |
| | » | 4 .— | Խասս |
| | » | 5 .— | Պահճէ |
| 4 . | Գողան=Սիս | 1 .— | Բարսիւլքատրիէ |
| | » | 2 .— | Հաճին |
| | » | 3 .— | Պիւն քէօյ |
| 5 .— | Իչիլ=Սէլչիկէ | 1 .— | Արմենակ |
| | » | 2 .— | Մոթ |
| | » | 3 .— | Կիւնար |
| | » | 4 .— | Անամոր |

8. ԷՆԿԻՒՐԻՒԻ.— Էնկիւրիւ կամ Գալատիս կը գըտ-
նուի Փոքր Ամիս կեդրոնը և Գասթէմունիի, Սվագի,
Ստանյի, Գոնիայի, Խիւտապէնափկեարի սահմանները :

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|-----|-----------|------|-------------|
| 1 . | Էնկիւրիւ | 1 .— | Այաչ |
| | » | 2 .— | Պէյպազար |
| | » | 3 .— | Սիվրի հիսար |
| | » | 4 .— | Նալլու խան |
| | » | 5 .— | Հայմանի |

| | | | |
|-----|------------------|-----|-------------|
| | » | 6.— | Ետպան Ապատ |
| | » | 7.— | Մելսալիճճըգ |
| | » | 8.— | Պալա հիսար |
| 2.— | » | 9.— | Դալէմիք |
| | Եօղլատ | 1.— | Սգտաղ մատէն |
| 3.— | » | 2.— | Պողաղլեան |
| 4.— | Գայսէրի | 1.— | Տէվէլու |
| | Գըր շէհիր | 1.— | Քէսկին |
| | » | 2.— | Մէճլսիյէ |
| 5.— | » | 3.— | Ավանուս |
| | Զօրում | 1.— | Օսմանճըգ |
| | » | 2.— | Սօնդուրլու |
| | » | 3.— | Իսկիլիս |

9. ՏՐԱՊԻՉՈՆ .— Տրապիջոն կը գտնուի Փոքր Ա-
սիոյ Հիւսիս-արեւելեան կողմը՝ Գասթէմունիի, Սեւ ծո-
վու, Կովկասի, Երզրումի և Սվաղի սահմանները :

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|-----|----------------------|-----|-------------|
| 1.— | Տրապիջոն | 1.— | Օրսու |
| | » | 2.— | Կիրասոն |
| | » | 3.— | Թիրէպոլի |
| | » | 4.— | Քիւրիլի |
| | » | 5.— | Վագֆ քէպիր |
| | » | 6.— | Ագճէապատ |
| | » | 7.— | Սիւմէնէ |
| | » | 8.— | Օֆ |
| 2.— | Լաղիստան=Բիղէ | 1.— | Աթինա |
| | » | 2.— | Խուբա |
| 3.— | Կիւմիւշխանէ | 1.— | Քիւրիս |

| | | |
|--------------------|-----|--------|
| Կիւմիւշխանէ | 2.— | Շիրան |
| » | 3.— | Տուրու |

10. ՀԱԼԵՊ .— Հալէպ կը գտնուի Ասորիքի Հիւսի-
սային կողմը՝ Սվաղի, Խարբերդի, Տիարաքէքիրի, Զորի,
Սուրիոյ, Պէլրութի, Միջերկրականի և Ատանայի սահ-
մանները :

| Թիւ | Գաւառները | Թիւ | Գաւառակները |
|-----|-------------|------|---------------|
| 1.— | Հալէպ | 1.— | Այնթապ |
| | » | 2.— | Քիլիս |
| | » | 3.— | Անթաքիս |
| | » | 4.— | Խոքէնտուրուն |
| | » | 5.— | Պիլան |
| | » | 6.— | Խարիմ |
| | » | 7.— | Ճէպէ-Շափուր |
| | » | 8.— | Էտիպ |
| | » | 9.— | Մարէթիւլնաման |
| | » | 10.— | Պապճէպուլ |
| | » | 11.— | Մէնիս |
| | » | 12.— | Ճէպէլը սէման |
| | » | 13.— | Բէքա |
| 2.— | Մարտ | 1.— | Ունիտ=Զէլթուն |
| | » | 2.— | Ալպիսթան |
| | » | 3.— | Էնտէրուն |
| | » | 4.— | Պազարձրգ |

I. ՈՒԽԱՑԱՅԱՍԱՆ

Ուռասայաստանի մէջ այժմ կը գտնուին հայկական
լնդհանուր նահանգներէն հետեւեալները .

- | | |
|----------------|-------------|
| 1. Վասպուրական | (փոքր մասը) |
| 2. Սիւնիք | |
| 3. Արցախ | |
| 4. Փայտակարան | (փոքր մասը) |
| 5. Ռւտի | |
| 6. Գուգարք | |
| 7. Տայք | (մեծ մասը) |
| 8. Այրարատ | (մեծ մասը) |
| 9. Աղուանք | |

Վասպուրականի գաւառներէն Ծուսաստանի կը պատկանին՝ Գողթն, Նախիջեւան և Մարմար:

Փայտակարանի գաւառներէն հետեւեալները Ծուսական պատութեան կը պատկանին՝

- | | |
|-------------------------|------------|
| 1. Վարդանակերտ | 5. Աթլի |
| 2. Եօթը Փորակեան Բագինք | 6. Բագաւան |
| 3. Առոսպիթան | 7. Ալեւան |

4. Հանի

Տայքի գաւառներէն՝ հետեւեալները կը պատկանին՝

- | | |
|----------------|----------|
| 1. Կող | 4. Ճակք |
| 2. Բերդացփոր | 5. Բուխա |
| 3. Պարտիզացփոր | 6. Կափոր |

Այրարատի գաւառներէն՝ հետեւեալները կը պատկանին՝

- | | |
|---------------|-----------------|
| 1. Գաբեղեանք | 9. Մասիացոան |
| 2. Աբեղեանք | 10. Աշոտք |
| 3. Վահեւունիք | 11. Նիդ |
| 4. Արշարունիք | 12. Կոստյք |
| 5. Շիրակ | 13. Մազագ |
| 6. Վանանդ | 14. Վարաժնունիք |
| 7. Արագածոտն | 15. Ոստան |
| 8. Ճակատք | 16. Դուին |

Ծուսաստանի Սնդրկովկաս կոչուած ցամաքամասն այժմ իր մէջ պարունակելով Կողքիսի Վրաստանի, Աղուանիստանի և Ծուսահայաստանի նահանգները՝ կը բաժնուի ութը նահանգամասերու՝ որոնց անուններն են՝

- | |
|------------------|
| 1. Թիգլիկ |
| 2. Խոթայիս |
| 3. Եղիսարէթուպող |
| 4. Պազու |
| 5. Տաղստան |
| 6. Երևան |
| 7. Կարս |
| 8. Պաթում |

| 1. Թիգլիկ | | | 2. Խոթայիս | |
|-----------|-------------------|--|------------|-------------------|
| Թիւ | Գլխաւոր զաւառները | | Թիւ | Գլխաւոր զաւառները |
| 1. | Թիգլիկ | | 1. | Խոթայիս |
| 2. | Մցիսիթա | | 2. | Բոթի |
| 3. | Արտանուշ | | 3. | |
| 4. | Արտահան | | 4. | |
| 5. | Լոռի | | 5. | |
| 6. | Ախլցիս | | 6. | |
| 7. | Ախակըլաք | | 7. | |
| 8. | Շուլավէր | | 8. | |
| 9. | Թելաւ | | 9. | |
| 10. | Սիկնաղ | | 10. | |

| 3. Եղիսարէթուպող | | | 4. Պաթու | |
|------------------|-------------------|--|----------|-------------------|
| Թիւ | Գլխաւոր զաւառները | | Թիւ | Գլխաւոր զաւառները |
| 1. | Եղիսարէթուպող | | 1. | Պաթու |

2. Նուխի
3. Շուշի
4. Զանկէղուր

2. Շամախի

5. ՏԱՂՍԱՆ

| Թիւ Գլխաւոր գաւառները | Թիւ Գլխաւոր գաւառները |
|----------------------------|---|
| 1. Տարբանդ կամ՝ Տէրպէնդ | 1. Երեւան 2. Վաղարշապատ 3. Նոր Պայտղիտ 4. Կաղզուան 5. Կողբ 6. Իկարի 7. Նախիջևան 8. Չուղա |
| | 9. Օրտուպատ 10. Ագուլիս |

7. ԿՈՐՄ

8. ՊԱԹՈՒՄ

| Թիւ Գլխաւոր գաւառները | Թիւ Գլխաւոր գաւառները |
|--|-----------------------|
| 1 Կարս 2 Աղեքսանդրովպուլ կամ Կիւմրիւ | 1 Պաթում 2 Արդուխն |

3. ՊԱՐՍԿԱՅԱՅԱՏԱՆ

Պարսկահայաստանի մէջ այժմ կը գանուին հայկական ընդհանուր նահանգներէն հետեւեալները՝

1. Վասպուրական (մնծ մասը)

2. Պարսկահայք
3. Փայտակարան (մէկ մասը)
4. Ատրպատական :

Վասպուրականի գաւառներէն հետեւեալները Պարսկաստանի կը պատկանին՝

1. Առնոյոսն
2. Ատրպատանիք
3. Արտազ
4. Անձախաձոր
5. Թոռնաւան
6. Ճուաշոստ
7. Կրճունիք
8. Մեծունիք

Փայտակարանի գաւառներէն՝ հետեւեալները կը պատկանին՝

1. Հրաքոսպերոս
2. Խոսիբուզ

5. Որմզդպերոս

Պարսկահայաստանի մէջ, ներկայիս, կը գանուին նոր անսուններով կարգ մը հայշատ գլխաւոր քաղաքներ, ուրոնք են՝

1. Նոր-Ջուղա
2. Մարանդ
3. Խոյ
4. Սալմասուր



ՅԱԻՆԼՈՒԱԾ

ՀԱՅ ՆՇԱՆԱԿՈՐ ԳԱՂՈՒԹՆԵՐ ԵՒ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Ներկայիս, Հայերը, ճակատազրի դժբախա բերումով, իրենց հայրենիքն հեռացած ու ցրուած են աշխարհի չորս ծագերը։ Սատր պատճառն ոլ երեք է՝ նախ՝ արհեստով կամ վաճառականութեամբ զբաղեցու համար Հայաստանէն գաղթած են, երկրորդ՝ բարբարսս ազգերու անխնաց զերեխտութեամբ, իսկ երրորդ՝ կեանքի, ինչքի և պատիւի ապահովութեան տեսակէառով։ Այսպէս որ, հինէն ի վեր, անոնք կազմած են արդէն մեծ ու փոքր գողութենիր, որոնք զիխաւորաբար հետեւեալներն են։

Ա. Պարսկաստանի գաղութը, ուր հայերը հաստատաւած են Սրբակունեաց թագաւորութեան անկումէն յետոյ, մանեւանդ Ժի. գարուն՝ յանձին Շահ Սրբասի։ Հոս անոնք մեծ մասով ձուլուած՝ վաճառականական աշքառու զիրքեր զբաւած են։

Բ. Եղիպատիան գաղութը, ուր է. գարէն սկսեալ՝ Արարներու բոնութեամբ՝ գաղթած և այժմ կարեւոր ասպարէջներու ափրոցած են։

Գ. Իտալիան գաղութը, ուր հայերը Մուրինեանց շրջանէն ի վեր բնակութիւն հաստատած են։ Հօն անոնք թէև նշանաւոր առեւտրականներ հանդիսացան և սակայն, դժբախտաբար, ձուլուեցան և օտարացան։ Վենետիկի մէջ հաստատաւած Միփթարեան Միարանութիւնը շատ նշանաւոր է, որպէս հոյ ինքնուրոյն քաղաքակրթութեան արժանաւորապէս սասարպով։

Դ. Խրիմի գաղութը, ուր հայերը — Միջին դարէն սկսեալ — բազմացան և նշանակելի զիրքերու ափրոցան,

իրր ընդունակ առեւտրականներ։

Ե. Թրանսիլվանիայ գաղութը, զոր — 1671 էն ի վեր — չենցուցին իրենց բազմապիսի ընդունակութիւններով։ Ստացան առեւտրական ու քաղաքական կարեւոր առանձնաշնորհնումներ։

Զ. Լիհասատանի գաղութը, ուր — Բաղրատունեաց իշխանութեան կործանումէն յետոյ՝ Ալբալանի ժամանակ՝ հայերը հետզհետէ բազմացան և նոյն իսկ յաջողեցան տեսակ մը ինքնավարութիւն հաստատել իրենց համար։ Սակայն, ի վերջոյ, լատին կղերներու մեքենայութեամբ, գործան պապականներ և ձուլուեցան մեծ մասով։

Է. Հնդկաստանի գաղութը, որ գուրս բերաւ հայ ականաւոր վաճառական-զբամատէրներ։ Ասոնք, ծայր աստիճան հայրենասիրութեամբ, բազմանքն ունեցան Հայաստանը զբամով գնելու։ Իրենցմէ երկուքը Վենետիկի մէջ մէջ էր զբամով վարժարաններ բացին, որոնք յետոյ — 1870 ին — միացան և կոչուեցան Մուրտա-Ռաֆայէլեան վարժարան՝ իրենց հիմնադրի բարերարներուն անունով։ Հնդկաստանի մէջ էր որ հայերէն անդրանիկ թերթը՝ Ազգարար՝ լոյս անսաւ Յարութիւն քահանայ Շմաւոնեանի խմբագրութեամբ։

Այս գաղութներէն գատ այժմ կան նաև Ռուսիա, Ամերիկա, Անգլիա, Աւստրիա, Ռումանիա, Ֆրանսա, Պուլզարիա ևալին, որոնց մէջ բնակութիւն հաստատած են հայ ստուտրաթիւ վաճառականներ, արհեստաւորներ ու մտաւորականներ։

ՀԱՅՈՅ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ռուսաստան

1.600.000

Ամերիկա

60.000

| | |
|-------------------|---------|
| Հնդկաստան | |
| Պարսկաստան | 20.000 |
| Եգիպտոս | 40.000 |
| Աւստրիա | 40.000 |
| Ռումանիա | 10.000 |
| Ասանա և Միջազգեաք | 3.000 |
| Կ. Պոլս | 450.000 |
| Կարին | 420.000 |
| Վան | 215.000 |
| Պիթլիս | 185.000 |
| Խարբերդ | 180.000 |
| Տիուրպէքէր | 168.000 |
| Սվաղ | 105.000 |
| | 165.000 |

Հնդհ. գումար 3.661.000

ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿՈՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՏ ՄԱԴԱՔԱԲՈ ԱՐՔ. ՕՐՄԱՆԵԱՆԻ

| | |
|----------------|-----------|
| Աթոռ էջմանի | 1.757.900 |
| Աթոռ կիլոմետր | 312.200 |
| Աթոռ Աղթամարի | 95.500 |
| Աթոռ Երանազէմի | 7.500 |
| Աթոռ Կ. Պոլսայ | 1.481.350 |

Հնդհ. գումար 3.654.450

ՀԱՅՈՑ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՏ ՎԻՑԱԼ ԵՒ ԷԼԻԶԵ ԱԾԲԱՐ ՀԱԴՐՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՈՒԽՍԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ

| | |
|----------------|-----------|
| Օսմ. Ասիա | 1.333.779 |
| Օսմ. Եւրոպա | 250.000 |
| Ռուսանայաստան | 1.500.000 |
| Պարսկահայաստան | 150.000 |
| Ուրիշ երկրներ | 60.000 |

Հնդհ. գումար 3.293.779

**ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՄՓՈՓՈՒՄ
ՀԱՅ ԱԶԳ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ**

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՐԱ ԳԼԽԱԿՈՐ ՄԱՍԵՐԸ

- 1.— Մեծ Հայք
- 2.— Փոքր Հայք
- 3.— Միջազգեց Հայոց
- 4.— Կիլիկիա

ՀԱՅ ԱԶԳ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎԵՅ ՇՐՋԱՆՆԵՐԸ

- | | |
|---|-------------|
| 1.— Հայկազնեց Խշնանորիւն 2350-149 (Բ. Ա.) | } Աւանդական |
| 2.— Արշակունեաց » 149 (Բ. Ա.)-432 (Բ. Վ.) | |
| 3.— Մարզպան- Ոսիկանաց » 432-885 (Բ. Վ.) | |
| 4.— Բագրատունեաց » 885-1046 (Բ. Վ.) | |
| 5.— Ուորինեաց » 1080-1375 (Բ. Վ.) | |

6.— Անիշխանորիւն 1375-1914 (Բ. Վ.)

1. ՀԱՅԿԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ .—

- 1.— Տանտւաէրական նահապետութիւն (2350-2000) .—
Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա:
- 2.— Զինուորական նահապետութիւն (2000-870) .—
Արտմ, Արա, Զարմայր:
- 3.— Թագաւորութիւն (870-149).— Պարոյը, Տիգրան
Ա. Վահագն, Վահէ (Վերջ հայկազնեց իշխանութեան):

2. ԱՐՃԱԿՈՒՆԵԱՅ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ .—

- 1. Աղատ թագաւորութիւն (149-3).— Վաղարշակ Ա.
Արշակ Ա. Արտաչէս Ա. Մեծն Տիգրան:
- 2.— Հարկատու թագաւորութիւն (3-432).— Արգար,
Անանուն, Սանատրուկ, Արտաչէս Բ. Խոսրով Մեծ,

Մեծն Տրդատ, Ա. գրիգոր Լուսաւորիչ (Քրիստոնէութեան մուտքն ի հայո), Ա. Ներսէս, Վառամշապուհ, Ա. Սահակ, Ա. Մելքոն (հայ զրի զիւտը), Արտաշիր, (կործանում Արշակունեաց իշխանութեան):

3. **ՄԱՐԶՊԱՆԱՅԻ ԵՒ ՈՍՏԻԿԱՆԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ**
- 1.— **Մարզպանաց իշխանութիւն** (433 - 694).— Վեհ Միհր Շապուհ, Վասակ, Վարդան Մամիկոնեան (վարդանանց պատերազմէ), Վահան, Սահակ Բագրատունի:
2. **Ոստիկանաց իշխանութիւն** (694-885).— Ապտուլլահ, Բէջիտ, Կաչմ, Աշոտ Բագրատունի, Մոմատ, Պէտքիր, Հասան, Եղիտ:

4. **ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ** (885 — 1046)

Աշոտ Ա. Սմբատ Ա. Աշոտ Բ. Երկաթ, Աշոտ Գ. Ողորմած, Գաղփկ Ա. Գաղփկ Բ. (Անիի կործանում և Բագրատունեաց իշխանութեան վախճանը):

Ցոյներու և Պարսիկներու գերիշխանութիւն (1046-1080):

5. **Ո-ՈՒԲԻՆԵԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ**

- 1.— **Ժամանակ զրաւմսն** (1080-1137).— Ռուբէն Ա. Կոստանդին Ա. (խաչակիրներու արշաւանքը), Թորոս Ա. Լեւոն Ա.:
- 2.— **Ժամանակ վերագրաւման** (1144-1199).— Թորոս Բ. Մէհ, Ռուբէն Բ. Լեւոն Ա.:
- 3.— **Ժամանակ թագաւորութեան** (1199-1342).— Լեւոն Բ. Ա. Ներսէս Շնորհալի, Հեթում Ա. Լեւոն Գ.

Հեթում Բ. Լեւոն Դ. Օշին, Լեւոն Ե.:
4.— **Լուսինեան թագաւորներ** (1342-1375).— Յովհաննէս, Գուիտան, Կոստանդին Գ. Կոստանդին Դ. Լեւոն Զ. մեծագործ (Թուբինեանց թագաւորութեան կործանում):

6. **ԱՆԻԾ ԽԱՆՈՒԹԻՒՆ**
- 1.— Հին Ժամանակ (1046-1468).— Գոնիալի Սելձուկներ, Մոնկոմներ, Եգիպտական Մեմլուզներ, Թաթարներ՝ Ճինկիվսան և Էջնկթիմուր (1387): Հայ կաթողիկոսութեան տեղափոխումը Կիլիկիային Էջմուծին 1441ին:
- 2.— **Միջին Ժամանակ** (1468-1746).— Օսմանցիներու արշաւանքն ի հայու.— Հայ պատրիարքութիւն (1461).— Հայ տապակրութիւն (1513).— Պարսկական արշաւանք՝ Շահ Սարսա՛ 1603ին.— Խամսայի կամ Ղարապաղի Հայ Մելիքութիւնը (1698-1711).— Դաւիթ բէկ և Խորայէլ օրի: Հայ Միթթարեաններ (1701):
- 3.— Նոր Ժամանակ (1746-1914).— Հայոստանի բաժանումը.— Միաբաններ, Հայ Հառվմէականներ (1830).— Հայ գաղթականներ (1830).— Թանգիմամիթ (1839).— Հայ բոլորականներ (1850).— Սզգ. Սահմանադրութիւն (1860 Մայիս 24).— Զէյթունի ապասմբութիւնը (1862).— Թրբոհայ, Ռուսանց և Պարսկահայ գաղթականներ.— Արեւելեան պատերազմ (1877).— Հայկական յեղափոխութիւն (1887) Գումզաբուփ ցոյցը (1890).— Սասունի Ա. ապրատամբութիւնը (1894).— Մայիսեան ծրագիր (1895).— Զէյթունի Բ. ապասմբութիւնը (1895).— Պանքայի զրաւումը (1896).— Հայկական կոտորածներ (1895-1896).— Սասունի Բ. ապասմբութիւնը (1904).— Առողթանին մահափորձը (1905).— Օսմ. սահմանադրութեան հոչակում (1908 Յուլիս 11).— Կիլիկիոյ կոտորածը (1909 Մարտ 31).— Հայկական խնդիր.— Բարենրոդումներու ծրագիրու Եւրոպական Քօնթրոլ Հայաստանի վրայ (1914):

ԳԼՈՒԽ Պ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հայաստանի խղամային բաժանումը նախարձիկ-խալք-
եաններու շշանին .— Հայաստանի խղամային բաժանումը
մինչեւ Ի. դար .— Հայաստանի խղամային ձամանակա-
կից բաժանումը:

Էջ՝ 44-103

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՆՈԽԱԲԱՌ
Ա.Դ.ՌԱԽԵՆԵՐ

Էջ՝ 3-5
Էջ՝ 7-8

ԳԼՈՒԽ Ա.

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հայաստանի տեղը .— Դիրքը .— Կղման .— Սահմա-
նը .— Լեռները .— Հրաբուղիները .— Լեռնադաշերը .—
Գետերը .— Լիճերը .— Կղզիները .— Ջերմուկները:
Էջ՝ 9-17

ԳԼՈՒԽ Բ.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հանիստին հարսութիւն .— Բուսային հարսութիւն .—
Կենդանային հարսութիւն:

Էջ՝ 18-22

ԳԼՈՒԽ Պ.

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հայաստանի բնակչութիւնը .— Կրօնները .— Լեզուն .—
Դրականութիւնը .— Կառավարական ու ընկերային կազ-
մը .— Արհես, արուես եւ վաճառականութիւն :

Էջ՝ 23-43



ՅԱԻԵԼՈՒԱԾ

Հայ նշանաւոր գաղութներ եւ վիճակագրութիւններ

Էջ՝ 104-106

Դասակարգութիւններ եւ ամփոփում հայ պատ-
մութեան

Էջ՝ 107-109

Բովանդակութիւններ

Էջ՝ 110-111

Վրիպակ

Էջ՝ 112

ՎՐԻՊԱԿ

| Էջ | Տող | Միայն | Ելտակ |
|----|-----|-------------|---------------|
| 15 | 20 | ամենեմեծ | ամենամեծ |
| 38 | 7 | վրեժառու | վրիժառու |
| 55 | 19 | Խիզան | Խօզան |
| 55 | 23 | Առանձակ | Առանձնակ |
| 56 | 10 | Վերջին | Վերին |
| 56 | 25 | Վերիի | Վերին |
| 57 | 14 | Զարհաւան | Զարիհաւան |
| 57 | 15 | Զարսանդ | Զարիւանդ |
| 59 | 9 | Գուկան Զորս | Գուկան = Զորս |
| 77 | 1 | Գաւառակներ | գաւառներ |
| 96 | 24 | Արպա | Երպա |



30

32

34

36

38 40

42

44


46


ՄԵՐ

ԵՐԵՎԱՆ

ՀԱՅՈՒԹՈՒ ԲԱՐԵՎԱՐՏԱԿԻ







Բ. Ա.

№ 6932

Դիմել նեղինակին

Մարզուան՝ Ս. Սահակեան Խաչի վարժարան

մայիս 1947 թ.

Hovhannaiss Meghmouni - Merzifoun

ԳԻՆ 4 ԴՐՀ.